



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format


Adapt — remix, transform, and build upon the material

Ltn
V2166

1999



ՓՈՒՆՉ ԳԻՏԱԿԱՆ



ՏՕՔԹԵՈՐ Կ. Ց. ՓԱՇԱԽԵԱՆ

ՀԱՏՈՐ ԱՌԱՋԻՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

(Ա. ՄԱՍՆ) Քուն, խրպրիկ, երազ, մարգարէական կամ բաղզազուշակ երազներ, բնաւշչեկութիւն համակրութիւն եւ հակակրութիւն .

(Բ. ՄԱՍՆ) Սիրոյ գիտական բազաւորութիւնը, Գաղղիական ախսի ծագումը. Գերմանիոյ զահաժառանգին հիւանդութիւնը. բունաւորումն .


(Գ. ՄԱՍՆ) Առողջաբանական յօդուած սովորութեան, մայլին կառողութեան, մաւոր արհեստից եւ ոգելից բապելեաց գործածութեան վրայ .

ՀՅԱՅԾ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՆՀԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ
ԱՐՄԱՆԱԿԱՆ ԱԿADEMİA
1905

1891





Վ Ս Ե Մ Ա Շ Ո Ւ Ք

ԶՈՒՆԴ ԱՍՊԵՏԻ

ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐԻՆ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹԵԱՆ

Խորին յարգանօֆ եւ շնորհակալութեամբ
Կը նույրէ սոյն հասոր
ՀԵՂԻՆԱԿՆ



42166 - 60

ՀԲ 214

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Մեր զաւառացի բարեկամաց խնդրանաց համեմատ այսօր կը ձեռնարկեմք մեր ցրուեալ յօդուածներն ամփոփեով առանձինն հատորի հրատարակել։

Ընթեցողներէ ոմանք թերեւս գիտցած կը լլան որ մեր գրելու բուն նպատակն եղած է ժողովրդեան օգուտն եւ հանրութեան շահն , առ այս զոհած էինք մեր գրիչն... Եերկայ ձեռնարկիս երկրորդ նպատակն է անցեալի մոռանցմանց մէջ չը բաղել աշխատութեանցս պտուղն , այլ միւս բարմ պահել յիշատակներ որ զրողի մը հմահանոյն եւ փափառն է։

Արդ , այս մասդրութիւններով իմ գրութիւններս ըս իւրեանց նպատակի երեք հատորներու բաժնելով Փունչ անունն յատկացուցի , որք ամփոփուած են զանազան լրագրերէ։

Առաջին հատորն կը կազմէ Եերկայ փունչ գիտականն։

Երկրորդ հատորն փունչ վիպականն , որ հաւաքածոյ մ'է իմ վիպական աշխատութեանցս։

Երրորդ հատորն՝ փունչ բանասիրական , կը բովանդակէ , ազգային զանազան յօդուածներ , բննադասութիւններ , բազմարիւ բաղակաց եւ գիւղօրէից նկարագրութիւնն եւ զաւառական ընդհանուր տեսութիւններ։

Ներկայ հատորս հրատարակելէ վերջը պիտի սկսիմ Բ . եւ Գ . հատորներուն։

Փունչ գիտականն ունի երեք մասն . առաջին մասուն ամբողջովին ի լոյս տեսած է Հայրենիքի մէջ . երկրորդ մասն Ծաղիկ զաւեցարերքի , Փունչ եւ Ծաղիկ շաբաթարերքերու եւ Ճերիսկյի Շարգիյէ լրագրաց մէջ :

Երրորդ մասն ամբողջովին ձերիտեյի Շարգիյէ լը-
րագրի մէջ :

Սոյն հատորիս ամբողջուրիւնն նուիրեցի. Վսեմա-
տուք Զունդ Ասպետի, սրաբուխ նուէր մը, որ յուսամ
թէ պիտի բարեհանի ընդունիլ իբր առհաւատչեայ մեր
խորին յարգանաց եւ սրազին ընորհակալուրեանց, որ
մարդասիրաբար բարեհանած է իւր անմահ կտակովն
մեծագոյն զարկն տալ հայ ուսանողուրեան, ապագայ
հայ սերնդեան :

Խոկ Առաջին մասն նուիրեցի Տօֆքօր Քեարիպեա-
նի անմահ յիշատակին, որ կարծես բարերարուրիւնն եւ
բժշկական հանճարն իրեն մենաւորի ըրած էր :

Երկրորդ մասն կը նուիրեմ Տօֆք. Տօպրաւեան է-
ֆենտի, իբր նեան սիրոյ եւ յարգանաց, որուն բարե-
կամուրիւնը միւս կը վայելիմ :

Երրորդ մասն կը նուիրեմ Տօֆքօր ձելալեան է-
ֆենտի, ի նուէր համակրանաց, որուն գիտական գրիչն
միւս օգտակար եղած է հասարակուրեան :

Բարեկամներէս ոմանք կը կարծեն թէ սոյն հատոր-
ներն հրատարակելով հրապարակէ պիտի քաւուիմ. վար-
ժուած գրիչ մը չը կրնար երբէք անւարժ մնալ. ինձ հա-
մար ամեն պատեհ առիթ ժամանակին գանձն կը կազ-
մէ, անկից առանց օգտուելու չեմ քողուր որ անցնի.
իմ միակ վահանս եղած է եւ պիտի ըլլայ պատելի
ինքնօգնուրիւնն

1891 Յուլիս 17

Տօֆքօր Կ. Յ. Փաշանս

Կ. Պոլիս

— 38 —

ՓՈՒԻՆՉ ԳԻՏԱԿԱՆ

ՄԱՍՆ Ա. ՌԱԶԻՆ

ԳԱՂՏՆԻՔ ՔՆՈՅ ԵՒ ԵՐԱԶՈՅ


Ն Ա Կ Է Ր

ՏՕՔԹԵՈՐ ՔԵԱԹԻՊԵԱՆԻ

Ա. ՄԱՀ ՑԻՇԱՏԱԿԻՆ

Ա.

Կեանքը երկու կողմ ունի, մին զգալի և ծանօթ,
խոկ միւսն անծանօթ և խորհրդաւոր. առաջինը մար-
դուս ուշը չը գրաւեր, որովհետեւ մարդիկ կենաց այդ
մասին ի բնէ և ինքնարերաբար վերահասու եղած
են արդէն. սակայն երկրորդն ճշդապէս ճանչնալու
և անոր վրայ ստոյգ գաղափար մ' ունենալու համար
մարդս կ' ստիպուի գիտութեանց խորերը դեգերիլ,
երկար և լուրջ քննութիւններ ընել և լուծել կենաց
մեծ գաղտնիքը, և ահա այս է որ կեանքն խորհր-
դաւոր և գաղտնալից կընէ և գերբնական պատճառ-
ներ ենթադրելու տեղի կուտայ :



Քունը՝ կենաց այս անծանօթ մասին կը պատկանի և որուն գաղտնեաց տեղեակ լինելու համար գիտութեանց մշակք բազում աշխատութիւններ զոհած են. և այս աշխատութիւններ մասմբ իւիք օգնած են չօշափելու քնոյ գաղտնիքը, և իմնպատակ՝ գիտնոց աշխատութեանց եզրակացութիւնները աստ յիշելով՝ ժողովուրդը ծանօթացնել է կենաց գաղտնախորհուրդ և անձանօթ մասին:

Քունը՝ կենաց զգացողութեան և հաղորդակցութեան գաղարումն է, և որով մարդս իւր իսկական գոյութենէն և արտաքին աշխարհը շրջապատող իրերու հետ ունեցած յարաբերութենէն անտեղեակ կը լինի: Գիտունք և մանաւանդ բնախօսք տակաւին համաձայնած չեն իրենց մէջ՝ թէ քունը այսինքն այս գաղարում (suspension) արդեօք ջիղերու միջոցաւ եկած զգացողութիւններ՝ ուղեղն զանոնք ընդունելու անտրամադիր և անկարող է. թէ մի՛ գուցէ ջիղերն իրենց ընդունած ազդեցութիւնները ուղեղին հաղորդելու անկարող վիճակ մ'ունենան:

Այս երկու կարծիքներ առանց քննելու, մէջ բերենք մեր կարծիքը որ արդի գիտութեան ընդունած ճշմարտութեանց վրայ է հիմնեալ:

Քունը կը գոյանայ ուղեղի արեան նուազութենէն, որովհետեւ առհասարակ ընդունուած ճշմարտութիւն մ'է թէ՝ ուր որ արեան նուազում կայ, հոն կայ պաշտօնի նուազում և կամ գաղարում, քանզի սնանումը լաւ կերպով տեղի ունեցած չէ և առանց սնանումի ալ կեանք և շարժում չըլլար: Այսպէս ուղեղը իրեն պէտք եղածին չափ արիւն չստանալով կսկսի կամաց կամաց իւր պաշտօնի մէջ տկարանալ և վերջապէս բոլորովին գաղրիլ պաշտօնէ, (և այս պաշտօնի գաղարման ընդհանուր չըլլալը երազի վրայ

խօսած միջոցնուս պիտի բացատրուի). ընթերցողք անշուշտ հետաքրքիր են իմանալ մեր փաստերն և ապացոյցներն, սկսինք ուրեմն:

Բժիշկներ շատ պատեհութիւններ կ'ունենան տեսնել այնպիսի հիւանդներ որք մէկէն իմէկ մեծ քանակութեամբ արիւն կորանցուցած են, այդ հիւանդներու վրայ տեսնուած առաջին ախտանըշանը քուննէ, այսինքն անզգայութիւն, անշարժութիւն և անձնական գոյութեան անձանաչում: Նոյնպէս յոյժ նիհար և արեան խոր պակասութիւն ունեցող հիւանդներ երբ կանգնիլ ուղեն, իսկոյն գլխապտոյտ մը և քնոյ յատուկ վիճակ մը կունենան որով կ'ստիպուին նստիլ, նոյն միջոցին ուղեղի մէջ գտնուած քիչ մը արիւնն ուրիշ կողմեր տարածուելով արեան նուազում մը յառաջ կուգայ և այս է որ քնելու վիճակ մը կը բերէ հիւանդին վրայ:

Կենդանիք ընդհանրապէս ճաշէն վերջը քնելու արամադրութիւն մը կունենան. և այս մեր վերը ըսածը կը հաստատէ, զի սնունդը ստամոքս մտած միջոցին արեան խժում մը տեղի կունենայ դէպ ի ըստամոքսն՝ պատրաստելու համար մարողական հիւթը և արդ այս միջոցին արեան մեծ մասը ստամոքս մօտ գտնուելով բնականաբար ուղեղը քիչ արիւն կ'ստանայ որով կենդանին քնելու արամադիր և յարմար վիճակ մը կունենայ:

Այս երեք կարգի ապացոյցներ կարծեմ կը բաւեն հաստատելու համար թէ քունը ուղեղի արեան պակասութենէն յառաջ կուգայ. բայց այսու հանդերձ ասոր բոլորովին հակառակն պնդողներ ևս կը գըտնուին, այսինքն ումանք ի գիտնոց կ'առարկեն՝ թէ քունը արեան ուղեղի մէջ մեծ քանակութեամբ հաւաքուելին յառաջ կուգայ, այսպէս առարկողներուն

մեր վերը յիշած ապացոյցները կրկնելէ յետոյ հետեւ-
եալ կերպով կսկսինք ջրել անոնց կարծիքները :

Իրաւ է թէ մեծ չափով արեան ուղեղի վրայ
խուժելը քուն կը պատճառէ, որպէս կը տեսնուի ա-
րիւնոտ մարդկանց վրայ որք քունը շատ կը միրեն,
սակայն այս աւելի հիւանդային վիճակ մ'է քան բը.
նական և սովորական, որովհետեւ ուղեղի մէջ բնա-
կան չափէն աւելի գտնուած արիւնը ուղեղը կը ձնչէ
և այս ձնչումուղեղի պաշտօնին դադարում կը պատ-
ճառէ, որով քունը յառաջ եկած կըլլայ ոչ բնական
պատճառներով այլ հիւանդային. ձնչմամբ :

Եւ մեր այս ըսածը հաստատելու համար ձնչման
երկու փաստ մէջ բերենք :

Բժիշկներ (որպէս պատահած է իմբիջիկ բարե-
կամներէս միոյն՝ յԱյնթապ) կը պատահին այնպիսի
վիրաւորեալներու որք կորսնցուցած են իրենց գան-
կոսկրի մի մասն առանց ուղեղի ու է մի մասին վը-
նասուած լինելու և ապրած են երկար ժամանակ.
արդ երբ մէկը գանկի այդ բաց միջոցէն ուղեղի վրայ
մատով թէթև ձնչում մ'ընէ, վիրաւորեալն իսկոյն
կը քնէ հարկ չկայ ըսելու թէ յանկարծ վար գլորե-
լով :

Հիւանդներ ալ կան որ իրենց գանկի մէջ տար-
բեր կազմութիւններ ունեցող ելունդներ (tumeur)
ունին, և այս ելունդներ ուղեղը կը ձնչեն որ պատ-
ճառ կըլլայ խել մ'ախտանշաններու որոնցմէ մին ալ
քունն է :

Կան առարկողներ ևս՝ թէ ի՞նչու համար նիշար
և արեան պակասութիւն ունեցող հիւանդներ երբեմն
քուն չեն ունենար և քնելու համար մեծ դժուարու-
թիւններ կը քաշեն :

Արդարեւ նիշար և արեան պակասութիւն ունե-

ցող անձ մը մեր կարծեաց համեմատ պէտք էր որ
քնէր փոխան անքուն լինելու, սակայն այդ վիճակ
այսինքն այդ արեան պակասութիւն բնական չէ այլ
ախտային, որով ուղեղը քնանալու չափէն աւելի ա-
րիւնէ կը զրկուի և այս ալ պատճառ կըլլայ անքու-
թեան, այսինքն ջղային անբնական գործունէու-
թեան, որովհետեւ չափազանց արեան պակասութիւնը
ուղեղը և ամբողջ ջղային դրութիւնը գրդռման վի-
ճակի մէջ կը դնէ :

Գալով այն կարծիքին թէ ջիղերը արտաքին ազ-
դեցութիւնները ուղեղին հաղորդելու անկարող ըլ-
լով քունը յառաջ կուգայ հետեւեալ կերպով կարելի
է ջրել :

Քնող անձի մը ոտքը, ձեռքը և կամ մարմնոյն մի
որ և է մասը եթէ խոցելու ըլլամք իսկոյն զայն ետ
կը քաշէ և այս կը ցուցնէ թէ ջիղերը արթուն և ար-
տաքին ազդեցութիւնները ուղեղին հաղորդելու տը-
րամադիր վիճակ մ'ունին։ Սակայն գուցէ առար-
կողներ ըլլան՝ թէ այս ուղեղին արթուն ըլլան եւս
կը ցուցնէ, որով թէ ուղեղը և թէ ջիղերը տրամադ-
րութիւն ունին արտաքին ազդեցութիւնները ընդու-
նելու : Այս առարկութիւն չէ կարող սպասել մի գի-
տուն անձէ, որովհետեւ Քլոս-Պէրնար, Պրաուն-Սէ-
ֆարս, Վիլլիան և ուրիշ բնախօսներ հաստատած և
համամիտ գտնուած են ողնառութիւնի անդրադական
պաշտօնին վրայ՝ թէ այս տեսակ չարժումներ տեղի
կունենան լոկ ողնառուղեղի միջոցաւ առանց ուղեղին
միջամտութեան որք կը կոչուին ակամայ շարժումներ
և կամ բնազդական շարժումներ : Այս կերպ շարժում-
ներ ուղեղին արթուն եղած ժամանակ ալ տեղի
կունենան, առանց ուղեղի մասնակցութեան, և գոր-
ծողութիւնը ըլլալէն վերջը միայն տեղեակ կ'ըլլայ

ուղեղը, միայն տեղեակ կը լլայ կ'ըսեմ, քնոյ ժամանակ ատկէց ալ կը զրկուի, այսինքն քնացող մը իւր քունի մէջ ըրած շարժումները երբէք չյիւր, ուղեղը տեղեակ չէ:

Կարելի է գիտողութիւն մը ընել այս մեր վերջի ըսածին, այսինքն «քնող մարդու մը մօտ եթէ սո. վորական ձայնով երգեմք ինչո՞ւ չը լսեր այդ երգը, քանի որ ջիղերը արթուն են ըսինք» . կը պատասխանենք, այդ գիտողութիւն նոյն իսկ իւր իսկութեան մէջ մեր ըսածը կը հաստատէ, թէ ինչպէս լսելեաց ջիղերը մեր հաստատած կարծեաց համաձայն արթուն կինելով ձայնը ուղեղին կը հազորգեն, սակայն քանի որ ուղեղը տրամադրութիւն չունի իրեն եկած աղդեցութիւնները ընդունելու, լսողութիւն յառաջ չը գար, բայց զօրացուր այդ աղդեցութիւն, ուղեղն գրգուելով պիտի արթննայ և այն ատեն միայն պիտի զգայ, այն՝, ուժդին պիտի քաշէ սեղմուած ձեռքը կամ ոտքը մի՛ ըսելով, եւ կամ եթէ երգուած է լսելով ձայնը աչերն պետի բանայ:

Ընդունելով որ ընթերցողը մեր մէջ բերած փաստերէն և ապացոյցներէն համոզուած են քնոյ մասին մեր ունեցած կարծեաց ճշմարտութեան, կը վերջացընենք մեր քննադատական գրութիւնը եզրակացընելով որ—ուղեղը առժամանակեայ և բնական պատճառներով սնանումէ դադրելով (anémie cérébrale) կը դադրի նա եւս իւր պաշտօնէ և այս դադարում յառաջ կը բերէ քունը:

* * *

Կենաց արտաքին իրերու հետ ունեցած շարունակական հաղորդակցութենէն ջղային ոյժը (fluide nerveux) կ'սպառի և հետեւաբար մեր գործարաններու վրայ ունեցած աղդեցութիւնը կը տկարանայ,

որով արեան շրջառութիւնը, ջերացաւմը (calorification) և բոլոր գործարանաց պաշտօններ կ'սկսին նուազեցնել իրենց գործնէութիւնը, և այս ատեն է որ կ'սկսի քնոյ ենթակայ վիճակ մը :

Արտեւանունք կը խոնարհին, մկանունք կը թուլնան, գաղափարք և մտածմունք տակաւ առ տակաւ կը ցրուին, արտաքին գրգուումներ իրենց ազդեցիկ ոյժերը կը կորսնցնեն, ի մի բան բոլոր գործարանք այս ընդհանուր թուլութեան ենթարկուելով վայրկենական անդպայութիւնը կը տիրէ և ո՞ւր որ եսը պակսի հոն կը տիրէ կատարեալ և բացարձակ քունը...:

Սակայն ամեն գործարան մի և նոյն չափով հաւասարապէս չեն աղդուիր. արթնութեան ժամանակ այն գործարանը որ աւելի ջղային ոյժ սպառելով հոգնած է (և ի մասնաւորի տեսողութեան գործարանը) նա աւելի պէտք ունի հանգստանալու, միւս գործարանք իրեց գործունէութեան համեմատ ուշ կամ կանուխ կ'սկսին հանգստանալ. և աչքն առաջին անգամ լինելով հանգստանալու պէտք ունի: Ուղեղը մի և նոյն ատեն բացառապէս ամբողջ մասերովը կը քնէ, այլ ընդհանրապէս, ուղեղի մէկ մասը թեթեւ, միւս մասը աւելի խոր և մէկ մասն ալ արթուն կը մնայ և այս տեղի կուտայ թեթեւ, անորոշ և կարծ երազներու, որ կը կազմէ ամենառաջին քունը: Յետոյ բոլոր ծործարանք և գրութիւնը հաւասարապէս աղդուելով խոր քունը կը տիրէ, և այս միջոցին գաղափարք բոլորովին խոյս կուտան:

Առաւել կամ նուազ տեւողութենէ մը յետոյ, որ կը նշանակէ թէ գործանանք իրենց պէտք ունեցած հանգիստը և սնանումը վայելեցին, ջղային ոյժը՝ առատապէս գոյացած լինելով ուղեղի մէջ՝ գործարանք գրգուուելով իրենց պաշտօններու կը ձեռնար-

կեն վերստին և այս միջոցին է որ կ'սկսին խառնի խուռն , մթին և կարճատեւ առաջին երազներն :

Այս ընդհանուր հանգիստ (քունը) որչափ երկար տեւէ այդ տեւողութեան համեմատ , ջլային ոյժերը մեծ քանակութեամբ կ'ամբարին , գաղափարք կ'արթըննան , և մարմինը ուղեղի հրամանները և շարժումները կատարելու ենթակայ վիճակ մը կունենայ , երազները կանոնաւոր և վերջնական կերպ մը կ'ստանան .

Քունը՝ մտաւորական և զգայական գործարաններու ոյժը վերանորոգած լինելով , թեթեւ ազդեցութիւններէ շուտով կը ազդուին և քնողն կարթըննայ և կը հսկնայ խալոյն թէ ո՛վ է , ո՞ւր է . կամաց կամաց տեսարաններու հետ կ'ընտելանայ , գաղափարները եւս առաւել կը զտուին և կը կանոնաւորուին . և ահա զարթնումը սկսած է որպէս վերջաբան քնոյ . . . :

Քունը , միշտ այսպէս կանոնաւոր ընթացք չունենար , նա մանաւանդ հիւանդութեանց միջոցին՝ և մասնաւորապէս ջլային հիւանդութիւններու՝ աւելի կամ նուազ կը խանգարուի , երբեմ բոլորովին քուն չըլլար և երբեմն ալ տեւողութիւնը կը կարճի և կամ կերկարի . Այս երկու վիճակներէն առաջինն անհնուրին (*) (agrypnie) և երկրորդն Քնէուրին (cataphora) կը կոչուի :

Քունը՝ բնական երեւոյթ մ'է որ ունի իրեն յատուկ հոգեբանական բացատրութիւնները և որուն գոյութիւնը հոգւոյ և մարմնոյ մասնակի ընկերակցութենէ կախեալ է , Ուղեղի պաշտօնը տկարանա-

(*) Insomnie . perte du sommeil . veille involontaire .

լով կամ խափանուելով և իր ներքին մասերու գործակցութեան հաւասարակռութիւնը կորսուելով իմացականութիւնը կազդուի և կսկսի անկանոն ու անկատար կերպով գործել . յանժամ ուղեղի մէջ արեան հոսումէ յառաջ եկած երեւոյթից նման երեւոյթներ կը գոյանան , որպէս յիշողութեան , գաղափարաց զուգորդութեան և բաղդատական ու դատողութեան կարողութեանց խանգարումն : Սակայն քնոյ մէջ սոյն կարողութեանց խանգարմունք թեթև և գլխաւորաբար վաղանցիկ են , վասն զի ուղեղի մէջ բջիջք և արեան շրջառութիւնք ունին մասնաւոր կերպ մը : — Մկանանց և ջլղերու յատկութիւնք արիւնէ կը բղխին և հիւսուածոց ու տարրերու սնընդական երեւոյթից հետեւութիւններն են — «կլող Բէրնար» (Rapport sur les progrès et le marche de la physiologie générale en France) , Ո՞րն է այս մասնաւոր կերպն :

Այս մասին կարծիքները խիստ տարրեր են , որպէս նշանակած եմք «Գաղտնիք քնոյ» առաջին գըլ խուն մէջ . կարծողներ կան որ — Ռօբլէյ Դունդիլիսը (Human physiology) — քունը՝ դէպ ի ուղեղն եղած արիւնախժումէ յառաջ կուգայ , Հալէյ և Հարտլէյ եւս այսպէս կը մտածեն . — հոչակաւոր անգլիացի անդամազննագէտ Մարէշալ Հօլը ջղջիկի մը (Կէճէ քուշու) թմրութեան վիճակին մէջ մանրադիտական զննութեամբ հաստատած է որ փոքր երակներու և շնչերակներու մէջ արեան շրջառութիւնը ծանր տեղի կունենայ (Hunter , oeuvres complètes , թարգմանեալ Ռիչլոէ) : Քնովին բիբերու վիճակին կը թուի հաստատել այս կարծիք , վասն զի քնոյ միջոցին կը կծկին՝ որ նշան է արիւնախժման (Շ . Ռիչէ , Les poisons de l'intelligence) : Բիբերու ընդլայնում

ընդհակառակն ուղեղի գեղնութեան և արիւնանուազութեան կ'ընկերանայ, որ ոչ շլացուցիչ լուսոյ և ոչ ալ խոր մթութեան կը վերաբերին :

Դիւրհամ և Համօնդ ճարտար բնախոսաց աշխատութիւնք ընդհակառակն ցոյց կտան որ քնոյ միջոցին ուղեղի մէջ արիւնանուազում կայ. (L'Nys, Recherches sur le système nerveux cérébro-spinal և Langlois, contributions):

Ինչ կերպով կը գոյանայ արիւնանուազում:

Տօքթօր Հ. Օբէրշտայնէրի ուսումնասիրութիւնք հաստատած են որ՝ հոգնութիւնը թթուածութեան (Oxydation) արդիւնք է. մլանանց եւ ուղեղի մէջ սոյն թթուածութեան արդիւնք կը մթերին, վասն զի այնքան շուտ չեն կրնար արտաքսուիլ որչափ որ հաւաքուած են, և այս կուտակմամբ է որ հոգնութիւնը կը գոյանայ և հետեւաբար քունը: Քնոյ մէջ թթուածինը արիւնէն ծծուիլ և իւր հեղուկին մէջ ածխային թթուն հալիլ նշանակած է Տօկտօր Լանկրու (Anales médico-psychologiques):

Սրդ այս կարգի երեւոյթ մ'աւելի լաւ յառաջ կուգայ արիւնանուազման ազդեցութեամբ քան թէ կրաւորական արիւնախժմամբ. բայց այս խօսքերէ պիտի հետեւցուի որ թէ մին և թէ միւսը պիտի կրնան յառաջ բերել քունը, արդարեւ ներգործական արիւնախժումը արեան շրջառութեան արագման հետեւանքն է որ թթուածնութեան արտադրութեանց արտաքսումն կը դիւրացնէ և որով քունը կը խանգարի և չը կրնար գոյանալ, իսկ կրաւորական խուժումն՝ նման ուղեղի արիւնանուազման և այլ ձըմարիտ խանգարմանց՝ միեւնոյն արտադրութեանց արտաքսումը կը տկարացնէ և կամ կը դադրեցնէ, և այս վիճակ հաւասարապէս կրնայ տեղի ունենալ ար-

եան անմիջական խանգարումէ մը. արիւնը իրեւ գրգուիչ նիւթ ուղեղային բջջաց վրայ կազդէ, ուրեմն քունը գոյանալու համար, ո և իցէ մի բան կամ ազգում չը պէտք է ջիղը գրգուէ:

Կալդվէլ՝ գանկոսկորի մէկ մասն կորսնցնող հիւանդի մը վրայ ըրած զննութենէն տեղեկացած է որ երբ հիւանդը հանգիստ և ծանր կը քնէ, ուղեղը իր ծածկոյթից մէջ անշարժ կը կենայ և ընդհակառակն երբ քնոյ մէջ կունենայ բաւական պայծառ երազներ, որք արթնութեան յիշատակներն ի վառ կը պահեն, ուղեղի ծածկոյթը գանկին ծածկուած տեղէն կ'ակսի շարժիլ: Բլումէնբախ նոյնատեսակ պարագայի մը մէջ հաւասարապէս նկատած էր որ քնոյ միջոցին ուղեղը կը կծկի և արթնութեան ժամանակ ուղեղին ծաւալը կը մեծնայ և արեան հոսումը կ'արգանայ:

Քնող մարդուն արեան շրջառութիւնը՝ ուղեղի ինչպէս նաև մարմնոյ մնացած բոլոր մասերուն մէջ կը տկարանայ, սոյն ձմարտութիւն զարկը քննելով կստուգուի, այս պատճառաւ է որ քնոյ միջոցին կենդանական ջերմութիւնը կը նուազի և ընդհանրապէս կը մամիք ու վրանիս ծածկելու պէտքն կզգամք:

Գիշերը՝ գգայնութեանց թիւը կը նուազի, ցերեկուան գրգումանց բոլոր պատճառներն կ'անհետին որով մեր գգայական գործարանները նուազ կը գըրգըռուին, և սորա համար մարդս քնոյ պէտքն կրգդայ այնքան աւելի որչափ ցերեկուան հոգնութիւնն աւ կ'գայ միանալ:

Գիշերուան կատարած սոյն խորհրդաւոր ու վերանորոգիչ դերը կը խանգարուի՝ արհեստական լցոնէ, արեան շրջառութիւնը արագացնող ըմպելիքներէ, նուագարանէ և սաստիկ յուղումներէ. վասն զի ջլա-

յին ոյժը այն աստիճան գործնէութիւն չունենար քնոյ մէջ, որչափ կունենայ արթնութեան ժամանակ:

Բնութեան գծած ու որոշած միջոցը արթնութեան կրնայ վերածուիլ, և սորա հակառակն արթնութեան սահմանեալ ժամերը քնոյ, այսինքն, պարզ ըսելով՝ մարդս ցերեկը քուն գիշերը արթուն կրնայ կենալ: Սակայն սոյն բնական վիճակի յեղաշրջումը առողջութիւնն առանց վտանգելու չէ կարելի. վասըն զի ցերեկուան քունը գիշերայինին չափ կազդուրիչ ու վերանորոգիչ չէ: Երբ արեգակն ծագի, հազար և մի տեսակ պատճառք կուգան մեր զգայարանքներն գրգռել և գործելու սոխակել, և քնոյ յատուկ արեան շրջառութեան գանդաղումը երբէք չկրնար այնքան կանոնաւոր կերպիւ շարունակել: Ցերեկուան քունը, կը գրէ Միշէլ Լէվի, (Թրէթէ ա՛թիթէն բիւլլիգ է բրիվի) անկատար նորոգութեան նշաններ կը թողու՝ որք մինչև իրիկուն կը տևեն. որպէս գլխածանրութիւն, զգայարանաց ծուլութիւն, բերնի լեզիութիւն և լեզուի թանձրութիւն:

Նոյն հեղինակը կը յիշէ նաև՝ որ Հասարակածի տալախարչ քաղաքաց մէջ, կամ սաստիկ շերմութիւն տիրած միջոցին՝ եթէ ցերեկը քնացուի, գիշերուան քնոյ զօրութիւնը՝ ստացուիր. բնութիւնը թէ յայնժամ կ'ատիպէ քնել, բայց արենախտումը՝ որ կը գոյացնէ այս քունը՝ նոյն աստիճանը չէ:

Զերմութեան աստիճանաց բարձրացումը յառաջ կը բերէ ներգործական արենախտում մի. և այս արենախտում՝ փոխան պարզօրէն մեր ջղային ոյժերը պտտրաստելու, քունը՝ ուղեղի մէջ արենախտման և մարսողութեան միջոցին արեան շրջառութեան արագացման հետեւութիւնն կը լինի. և որով այս պարա-

գային նա միշտ կատանայ ախտաբանական յատկութիւն մը: Գինովութիւնը նոյնանման քուն մի յառաջ կը բերէ, ընդհանրապէս միացած գլխածանըութեան և գլխացաւի:

Գինով անձին և ննջող մարդուն ուղեղներու վիճակաց նմանութիւնները կը գոյանան տեղի ունեցած պարբերական արենախտմանէ և արենանուազմանէ: Քնոյ միջոցին լինչպէս որ կը պատահի գինովութեան ազգեցութեամբ, և ճշմարիտ անզգայեցիկներու ներշընչմամբ, արեան յատկութիւնը վաղանցիկ փոփոխութիւն մի կը կրէ. թթուածինը կը նուազի և ածխային թթուն կը շատանայ. արեան սոյն կերպարանափոխութիւնը ջղային հիւսուածքի և հետեւաբարիմացականութեան վրայ կ'ազդէ:

Խելագարութիւնը քնոյ միջոցին եղած ուղեղային վիճակի հետ մեծ նմանութիւն ունի, ոմանք՝ կը գրէ, Դոկտէօր Ա. Սօզ (տէ սէնթօն Փիզիգ տը լս Փօլի), կ'զգան որ գլուխնին կը ճնշուի կամ կը ճաթի, և ոմանք ալ գանկի մէջ պարապութեան կամ ցրտի զգացում մի կ'ունենան. հիւանդներ կը խոստովանին նաև մի տեսակ տաղոտուկ կամ խոնջում, որ ոչինչ կրնայ մեկնել, իրենց սովորական զբաղմանց աշխատելու անկարող կը լինին: Այս վիճակաց մի կենդանի ներկայացուցիչը տեսայ ի Տիվրիկ Պ. Յ. Հացպանեան (խենդ ազատ) 27 տարեկան ամուսնացեալ երիտասարդ մը, սորա մտային խանգարումը չափազանց գիճութեան մոլութենէ յառաջ եկած է: Այս անձ կ'զգար թէ իւր ուղեղը հեղուկացած է, և օրէ օր պարագուելով օր մ'ալ բոլորովին պիտի սպառի: Սոյն երիտասարդ անցեալ շաբթու Պոլիս զըրկուեցաւ Ազգ. Հիւանդանոցին մէջ դարմանուելու,

և որուն վրայ արդէն գրած եմ «Հայրենիք»ի 3306
թուղն մէջ :

Խոր քնոյ միջոցին խել մը գործարանաց մէջ ան-
զգայութիւնն կսկսի տիրել, քնողներ կան որոց քունը
այնչափ կատարեալ է որ եթէ շարժուին, զարնուին
կամ ծեծուին իսկ, չեն արթննար: Ժինեվացի Պ.
Պրէվոսա՝ անձի մը պատմութիւնը կ'ընէ, որուն ոտ-
քին կոշտը քնած միջոցին առանց իմացնելու այրած
են (Պիլլիօթէգ իւնիվէրսէլ տը Ժընէվ):

Ցուրան ալ քուն կը պատճառէ, զասն զի արեան
շրջառութիւնը կը դանդաղեցնէ և հիւսուածոց թըթ-
ուածութիւնը (սնանումը) կը նուազեցնէ, և որով
կատարեալ անցաւութիւն (անալֆէզի) կը գոյանայ-
նաւ զովացուցիչ դեղերու օգնութեամբ մասնակի
անզգայութիւնք յառաջ բերուելով, վիրաբուժական
գործողութիւնք կատարուած են և կը կատարուին
ցարդ, (Կօվրը քօմբէթ տը Հունթէր, անալմէտիդօ-
- փսիգօլօժիդ):



Բ.

Քնէութիւն

Քնէութիւնը մի տեսակ խոր քուն է որուն սաստ-
կութիւնը պատճառ կրլաց խել մը տարօրինակ և
ահաւոր տեսարաններու և այս սաստկութիւն երեք
սաստիճանի կարելի է վերածել 1. — Ծանր քուն
(Coma). 2. — Թմբրութիւն (Carus). 3. — Խոր քըմբ-
րութիւն (Léthargie).

Ա. — Ծանր քունը մի տեսակ խոր քնէութիւն է
որուն ենթակայ եղող հիւսանդները մի քանի միջոց-
ներով կարելի է արթնցնել:

Բ. — Թմբրութիւնը աւելի խոր քուն մ'է ընկերա-
ցած անզգայութեան և անշարժութեան. սաստիկ
շուկներ, շարժել և նոյն իսկ պաղ ջրի մէջ ընկղմելը
չեն օգներ հիւսանդը արթնցնելու:

Գ. — Խոր քմբրութիւնը քնէութեան աւելի սաստ-
կագոյն մի սաստիճանն է ջղային զառանցանքներով
խառն. հիւսանդին վրայ տիրող ընդհանուր թմբու-
թենէն և անզգայութենէն խարուելով զայն կեանքէ
զուրկ էակ մը և կամ դիակ մը կարծել շատ հեշտ է:

Բժշկական և վիրաբուժական թերթերու և գըր-
քերու մէջ խոր քմբրութեան բազում օրինակներ յիշ-
ուած են որոնցմէ քաղելով աստ մի քանի օրինակ-
ներ կը ներկայացնեմք:

1754 ին կը յիշուի լը Տօրմէօր ըը լա Շարիքէ ան-
ուամբ մի անձն, այս անձի քունը կը տեւէր գրեթէ
տարւոյն կէսը այսինքն վեց ամիս, արթնցնելու հա-
մար ամենախիստ միջոցները գործածելով և զով ջրի
մէջ ընկղմելով իսկ չէր կարելի զայն արթնցնել:

Վան. Սիլիկէն նոյնանման պարագայ մը կը յիշէ.
քնացողն արթնալով չուզեր հաւատալ թէ՝ գիշերը
շատ երկար տևած է. զասն զի նա կը յիշէ միայն իւր
քնած ժամանակը որ սերմանկիքի ատեն էր և որ այժմ
հնձելու ժամանակն հասած է:

Գիշացի կին մը ամբողջ շաբաթ մը շարունակա-
բար կը քնէր. և միայն կիւրակի առաւատ կը զարթ-
նուր, իւր արդուզարդը և փոքրիկ նախաձաշ մը ը-
նելէ յետոյ եկեղեցի կերթար, եկեղեցիէն վերադար-
ձին վերստին կը քնէր հետեւեալ կիւրակէ արթննա-
լու պայմանաւ:

Բնութեամբ շատակեր մարդ մը որ մէկ անգամ միայն կը ճաշէր, վերջին պատառը առնելէ և վերջին գաւաթը ըմպելէ յետոյ կը քնէր, և հետեւեալ օրն մի և նոյն ժամուն ճշդապէս կը զարթնուր վերսկսելու համար իւր արթնութեան ժամանակ թողած գործն, այսինքն ճաշը:

Բարձրագոյն ընտանիքէ կին մ'ալյիշուած է որ երեք տարի յաջորդաբար կը քնէր առանց ո և է. սընունդ առնելու . առ ի զգուշութիւն մասնաւոր գործիքով մը քթին ծակերէն մսի ջուր կը ներմուծէին ստամոքսին մէջ. կղակներուն ջղածդական կծկման պատճառաւ որ չէր կարելի բանալ բերանը:

Բժշկական հանդէսք լի են այսակիսի տարօրինակ և անհաւատալի թուող դէպքերով որ մարդուս իրաւամբ զարմանքը կը գրաւեն. և անոնց ճշդութիւնը տարակուսելի և կասկածելի պիտի ըլլար եթէ վստահելի և գիտուն անձերէ չպատմուէին: Ի մէջ այլոց յիշուած են 24 էն մինչև 49 օր շարունակաբար քնացողներ, որպէս երկու ամիսէն մինչև չորս տարի և այս օրինակներու առջև անկարելի է չհաւատալ երիմէնիտի (*) պատմութեան ճշմարտութեան որ կ'ըսեն թէ 57 տարի քնած է, միայն քիչ մը չափազանցեալ կ'երեւի:

Խոր բմբրութեան վիճակը կարելի է բաղդատել պաղարիւն կենդանեաց ձմեռնային քունին որ կատարեալ թմբրութիւն մ'է. օձի և գորտի նման կենդանիք ձմեռները կը ներկայանան մեզ որպէս մի անշընչացեալ կենդանիներ, չնշառութիւն և շրջառութիւնը վերջին ծայր անզգալի և անշարժութիւնը ու

[*] Յոյն բանաստեղծ մը. Գրիստոսէ վեց հարիւր տարի առաջ:

անզգայութիւնը կատարեալ է. այնպէս որ մարմարն մէկ մասը եթէ խոցելու կամ վիրաւորելու լինիմք ցաւի կամ կենդանութեան ո և է նշան չըյայտներ:

Աւելի ազգեցուցիչ դէպք մը պատմելով՝ որ գիտնականն Տըպէյ լսած է վստահելի մի ծերունիէ՝ կը վերջացնենք նեկուրեան մասը:

Պիրէնեան լեռանց ամենալքատ բնակիչներէն միոյն կինը որ ցասկու բնաւորութեան տէր էր, իւր կենաց տեւողութեան մէջ մի քանի անգամներ բմբրութեան ենթակայ եղած էր. հիւանդութեան այս կանխանցաններ գժուարին և անդարմաննելի հանդամանք մը կը ցուցնէին: Բնականէն չար եղող այս կինը կը ուաէր, զայրացկոտ և կատաղի էր. երբեմն գազանքաբար իւր էրկանը վրայ կը յարձակէր և յետոյ խոր բմբրութեան մէջ կ'յենար և զայն արթնցնելը անկարելի կը լինէր. և այս կը տեւէր գրեթէ տասն և հինգ կամ քսան օր:

Խեղճ մարդը մեծ համբերութեամբ կը տանէր ամուսնական այս յոյզերը. «Նէ հիւանդ է, կ'ըսէր ողորմաբար, պէտք է ներել նէրա» և ստոյիկեան համբերութեամբ իրեն եղած նախատինքներուն և հարուածներուն կը տոկար. միայն դէմքը իւր ձեռացը մէջ կը ծածկէր, որովհետեւ այդ կատաղած կնկան ոխը առաւելապէս իւր էրկան դէմքին վրայ էր:

Օր մը այս կնկան գունը սովորականէն աւելի երկարեցաւ, և բժիշկ մը մեռած լինելը վճռեց:

Խեղճ գիւղացին արտասուալից աչերով ընորհակալութիւն կը յայտնէր առ Աստուած որ զնէ իւր մօտ կանչած էր: Թշուառ Յոր երանելին, պատանք մը գնելու չափ գրամ չունէր. իւր նեղութիւնը գրացիներուն յայտնեց. և երկու գիւղացիներ մեռեալը իբրև պատանք իւր հագուստներով պատգարակի մը

մէջ գնելով դէպի ի հանգստեան դարսը ուղղուեցան, երբ մացառոս նեղ տեղէ մը կ'անցնէին, փշալից ճիւղ մը եկաւ ճեղքեց վախճանեալին դէմքը և նէ սուր ճիչ մը բառնալով խակոյն արթնցաւ : Պատգարակը կրող գիւղացիները սարսափահար եղած վար ճգեցին պատգարակը և արագ արագ քայլերով խոյս տուին . խեղճ էրիկը միւսներուն պէս զարհուրած ու սարսափած էր, և մի քիչ ժամանակ արձանացեալ մընալէ յետոյ աշխատեցաւ թշուառին խեղքը գլուխը բերել :

Ահ ու դողը գիւղին մէջ տիրած էր, բազում միւսներ անցած էին, սակայն գիւղին ամենաաներկիւղներն իսկ տակաւին չէին համարձակեր նայիլ այդ վերակենդանացեալ մեռեալին երեսը :

Վերակենդանութենէն վերջը հիւանդին բնութիւնը աւելի կատաղի եղաւ, և խեղճ գիւղացին այլ եւս դիմանալու քաջութիւն չունեցաւ և սպաննուելու վախէն ճգեց խրձիթը և փախաւ :

Չորս կողմ տարածայնուած լինելով՝ թէ այդ կինը վշուկ մ'է որ ուզած ժամանակ կրնայ մեռնիլ և նորէն վերակենդանանալ, գիւղին ժողովրդապետի օգնականը ընկերանալով խեղճ գիւղացիին որ քանի մը շաբաթներէ ի վեր անպատսպարան մնացած էր, եկաւ այդ տիրապեցիկ վայրը՝ Խրձիթին դուռը բանալով թշուառ կինը կապուտագոյն կանգնած գտան. այս անգամ նէ յիրաւի մեռած էր, որովհետեւ նէրադիակին գարշահուութենէն չէին կարող ներս մտնել :

Դիւղին բնակիչներէն ոչ ոք համարձակեցաւ զայն գերեզման փոխագրել, աշխարհ նէրա յարութեան յիշատակին ահ ու դողի մէջ էր : Երկու զինւորներ որ նոյն միջոցին իրենց զօրաբանակէն բաժնուած և գիւղին մէջ կը գտնուէին՝ հոգեհանգստեան արարո-

զութենէ յետոյ յանձն առին այս տխուր և սարսափելի պաշտօն :

Թշուառ լեռնական այրին առաջին անգամուան պէս դագաղին կը հետեւէր գլմիկոր, կը հաւատար թէւ թէ այրի մնալը իրեն համար լաւ է, սակայն կ'արտասուէր բարի գիւղացին, անոր ծանր քայլերը, հեծեծանքը և գիմաց վհատութիւնը իւր ցաւն ու սուգը կը յայտնէին, և ի վերայ այսր ամենայնի երբ զինւորները մի և նոյն մացառոս ճանապարհէն կ'անցնէին, միամտաբար գոչեց — « Ընկերք, մացառներուն զգուշութիւն ըրէք » :



Գ.

Ընդարմանում

Ընդարմանումը (Catalepsie) մկանանց կամայական շարժմանց և զգայնութեան մի տեսակ յանկարծական դադարումն է . այս վիճակի ենթարկելոց միայն լսողութիւնը և իմացակտնութիւնը ազատ կը մնայ : Ընդարմաննեալք հարուածի ժամանակ ինչ դիրք որ ունէին ճիշդ նոյն գիրքի մէջ կը մնան . մարմնոյն բոլոր անդամները հարուածէն վերջը արձանական անշարժութիւն մը կը պահեն, զարկը և շնչառեարութիւնը խիստ դանդաղ և երբեմն ալ բոլորովին անզգալի կ'ըլլայ :

Ընդարմանումը ընդհանրապէս կանանց կը պատահի . ահաւասիկ Պարփի հիւանդանոցաց լրագրէն քաղաքած խիստ շահագրգիռ օրինակ մը :

Բարեկեցիկ ընտանեաց պատկանող Տիկին***ը սեղանատան պատի մէջ զետեղուած կրապակը բացած միջոցին լուսամուտի մօտ հրազէնի պայթման շաշիւն մը լսելով իսկոյն կատարեալ անշարժութեան մէջ ինչ կաւ . իւր ունեցած դիրքի մէջ կարծես քարացաւ մէկ ձեռքը բանալիին վրայ և միւս ձեռքը պատին յենած : Սպասաւորք սենեակէն Տիկինող պոռալու ձայնը լսելով ներս վազեցին և Տիկինը այս դիրքի մէջ գտան : Աչերն բաց և ուղղուած , դէմքը լուռ ու հանդարտ և ցաւի ո և է նշան չէր արտայայտեր . զայն անկողին փոխադրելով ջանացին արթնցնէլ . մի ժամյետոյ ատամանց կրծատում և անդամոց սարսուում եկաւ . աչերն իրենց նախկին ուղղութիւնը ստանալով առատ արտասուքով ողողուեցան , այս առաջին կերպարանափոխութիւն դիշերուան ժամը ձիշդ վեցին տեղի ունեցաւ :

Հետեւեալ օրը մի և նոյն ժամուն Տիկին***ը նարընջածաղիկ քաղելու զբաղած էր . օդը հանդարտ և չորս կողմ մելամաղձիկ լուռութիւն մը կը տիրէր , յանկարծ առջի օրուան պէս հարուածներ վերսկսան , և երկու ձեռքերը մեքենայի մը նման ձիւզի մը վրայ տարածուած մնացին , այս վիճակ մի ժամ՝ տեւեց և առատ արտասուքով մը վերջ գտաւ :

Այս հարուածներ ձիշտ մի և նոյն ժամուն կ'սկըսէին և մի և նոյն հաւասար տեւողութիւն մը ունէին , թշուառ Տիկինը այս հարուածներու յանկարծակի ենթակայ կ'ըլլար և անոնց գալը յայտնող ո և է կանխանշան մը չկար , երբ խօսել սկսէր , բառերը շրթանց մէջ կը կիսուէին , բիբերը առարկայի մը վրայ ուղղուած կը մնային , և ամբողջ մարմինը մեռելական անշարժութեան կը մատնուէին , անդամները կամայական հրամանաց չէին հնազանդեր և հարուա-

ծի միջոցին ինչ դիրքի մէջ որ էին նոյն դիրքի մէջ կը մնային : Ժամը եօթին երկար չնշառութիւն մը կուրծքը կուռեցնէր և արտասուքը ու սարսուռներ վրայ գալով կանհետացնէին այդ անտանելի վիճակ : Տիկին***ը բաւական լաւ կազմութիւն մը և առողջ վիճակ մը ունէր , գիրութիւնը միջակ էր . լաւ կերպով կուտէր , կերած գիւրաւ կը մարսէր և բոլոր գործարաններ իրենց պաշտօնները լաւ կերպով կը կատարէին և իւր բարոյականն ո և է գէշ վիճակ չէր ներկայացներ :

Երեւակայելի բոլոր դարմաններ կատարեցին և Տիկինող վիճակը երբէք փոփոխութիւն չը կրեց , միայն վեց տարուան ժամանակամիջոցի մէջ հարուածները քիչ մը սկսան մեղմանալ և կարձնալ , բայց ոտքերու տկարութիւն մը տակաւ առ տակաւ աւենալով մինչեւ կիսակաթուածի տարաւ զայն . մի քանի ամիս յետոյ յենափայտով միայն կարող էր քալել , այս հանապազօրեայ հարուածներ այլ եւս թեթեւ վիճակ մը ստանալով ամեն օր գիշերուան ժամը վեցին ձախ բթամատը իւր ափի մէջ կը կծկուէր և ժամը եօթին միայն կրնար բանալ և շարժել զայն , և այս ճշգրիտ սաստկութեան մը՝ ժամանակաշափին էր :

Մի ուրիշ տեսակ ընդարմանալ եւս կայ որ բնական տեւողութենէ երկար տեւողութիւն մը ունենալուն համար կարելի է անուանել զայն խորաբրական լնդարմանում (catalépsie lethargique) . այս վտանգաւոր ախատը մարմնոյ մեռեալի մը բոլոր հանգամանքները ընծայելով շատ անդամ տիսուր դէպքերու տեղի կուտայ : Մորթը պաղ , աչերն անփայլ , զարկը անզգալի , չնշառեւարութիւնը կարծես բոլորովին դադրած է , եթէ բերանը սառոցցի կտոր մը դնես երբէք չազդեր , և կենաց բոլոր պաշտօններ

դադրելով մարմինը դիակի կատարեալ նմանութիւն
կ'ստանայ :

Մի քանի տարի առաջ Սպանիոյ միջ տեղի ունեցած դէպի մը պատմութիւնը գնահատել կուտայ այն մեծ վտանգը զոր մեռեալ մը կարծելու մէջ կը կայանայ և որ շատ անդամներ բժիշկներ իսկ կը խարուին . . . : Թողունք օրիորդը ինքը խօսի , որ այս ախտին վերջապէս , զոհ գնաց :

« Զիս մեռեալ կարծեցին . . . վշտակիր ընտանեացը արտասուելը կը լսէի , լսեցի խօսնայրիս հեծեծանքը և վերջին մնաս բարեւն . քոյրերս իրենց վերջին համբոյը տուին և դադաղս որ բաց էր , դոցեցին և բժիշկիս խորհրդին վրայ յուղարկաւորութիւնս յետաձգեցին : Երեք օր մեռելոց յատուկ անկողնոյ մէջ ի տես մնացի . երեք օր սգալի ընտանիքի մը ամենատխուր և սրտակտոր ճիշերն լե՛լ . . . ամենափոքր շշուկներն իսկ կը լսէի , քանի քանի անդամներ ջանացի շարժիլ , պոռաւլ , շունչ մ'առնուլ , այլ ի զուր ջանք , բացարձակ անկարելիութիւն կար . . . Փիզիդապէս մեռած էի , միայն լսողութիւնս և իմացականութիւնս գործոն վիճակ մ'ունէին . աւա՛լ ես ինքինքս կը տեսնայի որ կապրիմ , ո՛հ որպիսի անձկութիւն և որպիսի տանջանք զիս կը տառապեցնէր :

« Չորրորդ օրը բժիշկս իւր երկու օգնականներով այցելեց , կրկին և կրկին քննեց . քանի քանի անդամներ արտեւանունքներս աչացս գունդերուն շըփելով ըստ — « բիբերն անզգայ և անթափանցիկ , ընդհանուր պաղութիւն , կապոյտ դէմք , մարմնոյն վրայ կանանչ բիծեր . ասոնք դիակի մը տարբաղադրութեան սկզբնաւորութիւնը ցուցնող նշաններ են , այսօր պէտք է թաղել » — , ընտանիքս զիս թողլով դուրս ելան , յուղարկաւորութեանս պատրաստու-

թիւններն տեսնալու համար : Յայնժամզիս սլատանգեցին և դագաղի մը մէջ իջեցուցին , դագաղս գամելու համար՝ մուրճին զարնելու ձայնը կը լսէի . այս ամենասարսափելի վայրկենին ես մէկ բան միայն կը մոածէի և բոլոր ճիգս կը թափէի կենաց ամենափոքը նշան մը արտայայտելու համար , ո՛ Աստուածիմ , միշտ մի և նոյն անկարելիութիւնն . . . :

« Ինքինքս կը մսիթարէի մտածելով թէ՝ Աստուածոյ մէկ կամքն է այս , և ասոր համար ջերմօրէն կ'աղօթէի : Զիս եկեղեցի տարին , դագաղիս շուրջը մոմերը կը վառուէին , քահանայք ննջեցելոց աղօթքը կը կարդային :

« Մի ժամ յետոյ մեռալեթաղք զիս փոսը իջեցուցին . աւաջին թիակ մը հողի դագաղիս բախսելու խուլ ձայնէն բոլոր մարմինս սարսուաց ու շարժուեց , պոռալու քաջութիւն մը ստացայ , մոքիս մէջ կ'ամփոփէի բոլոր այն միջոցները որ կարող են կենացս նշոյներն ի տես հանել , հազար և մէկ ճիգ ու ջանք թափեցի , այլ ի զուր , հողին մէջ անշարժ ու լուռ կը մնայի . և վերջապէս ինքինքս բոլորովին կորսնցընելով անզգայութեան մէջ ինկայ :

« Երբ ինքինքս գտայ , գերեզմանատան մէջ քամին ուժգին կը սուլէր , երկինք կ'որոտար և փայլակ մ'եկաւ լուսաւորեց գլուխս , անշուշտ մօտս կայծակ մ'էր ինկած , որովհետեւ ելեքտրական սաստիկ ցընցում մ'զգացի . ինձ կը թուէր թէ մարմնոյս զգայնութիւնը վերադարձած էր :

« Բայց տեսէք որ երբ ի կեանս վերադարձայ , ի՞նչ օրտակտուր և տխուր տեսարանի մը մասնակից կը լինէի :

« Երիտասարդն Տիկիօ՝ զոր ես կը սիրէի և որ իմ խօսեցեալ էր , մեռելաթաղը կաշառակերած էր որ-

պէս զի իմ փոսս մինչեւ հետեւեալ օրն չը լեցնէ , սոսկալի խորհուրդներ ունէր ի գործ դնելիք , կ'ուզէր անձնասապանութեամբ վերջ տալով . իւր կենաց միանալ ինձ և վիճակակիցս լինիլ . Արդարեւ կէս գիշերուան մօտ քայլերու , ինձ մօտենալու ձայն մը լսեցի . . . անիկա էր . . . :

— « Ո՞վ իմ Աննաս , գոչեց , առանց քեզ Տիէկօ « չէ կարող ապրիլ , կուգայ այժմ քու մօտդ անշըն . « չանալ , անշուշտ Աստուած կը ներէ իմ այս յան- « շանացս և մեր հոգիները կը միացնէ » — :

« Հրազդէնի մը պայթման ձայնը լսեցի . . . ինքզինքը սպաննեց . . . յանկարծ , Տիէկօ , ձայն մը դուրս թը- ռաւ կոկորդէս , ձայնս վերադարձած էր : Գիշերուան խորհրդաւոր մթութեան և լուութեան մէջ այս ձայ- նը գիշերն աւելի տիսուր և աւելի սարսափելի կ'ը- նէր . գնոսակը երիտասարդին ձեռքէն խոյս տալով եկաւ դադաղիս բախեց :

« Առաւոտեան առաջին լուսոյն գերեզմանապահ- ներն լսելով իմ ձիշերս մօտս վագեցին , և Տիէկօն վերցնելով զիս ալ դադաղէս հանեցին և ծնողացս մօտ վերադարձուցին : Իմ ներկայութեանս ըրած տիսուր ազգեցութենէն շատեր նուազեցան , ումանք շրջապատելով զիս կը խրախուսէին . կը քաջալերէին և կը չոյէին , տակաւ առ տակաւ առջի առողջ վիճա- կըս վերատացայ :

« Տարաբաղդ Տիէկօ , երբ աչերն բացաւ , յիմար մ'էր , և իմ կեանքը երկրիս վրայ այլ եւս , մի միայն անոր նուիրած եմ , որովհետեւ իւր բանականութեան խանդարման միակ պատճառն ես եղայ , ո՞վ Աստուած իմ , քու բարութեանդ կ'ապաւինեմ . . . »

Հոս կը զետեղենք ընդարմանման պատմութիւն մը որ համայն գիտական աշխարհի ուշն գրաւած է :

« 22 տարեկան ֆրանսուա-Պուշ անուամբ երիտա- սարդ մը , որ դեռ նոր մտած էր Տրակօն կոչուած զինուորական խմբի մէջ , ծայրահեղ պատւոյ և բարո- յականի նախանձախնդիր էր : Իւր ծննդավայրը յի- շելով , միշտ տիսուր և լուին էր : Իւր ընկերներէ ծաղ- րուելով և թշնամանուելով , և մանաւադ յանիրաւի իւր յիսնապետէն պատժուելով ընդարմանման վիճակ մ'ունեցաւ : Կենաց երեւոյթներն տակաւ առ տակաւ սկան տկարանաւ , զգայնութիւնը , մուաւորական կարողութիւնը և կամսյական շարժումներն անհե- տացած՝ կոնակի վրայ տարածուած էր արտեւանուք- ները փակ այլ մշանջենական շարժման մէջ էին , ա- չաց գունտերն դէպ ի վեր ուղղուած ո՛ւ և է շըուկ չէր լսեր : Թմբուկի և ականջին մօտ պայթեցուցուած ա- տրածանակի ձայնը ազգեցութիւն մը չըրին : Անդամ- ներն իրենց ունեցած դիրքի մէջ անշարժ կը մնային , ի վերջոյ մինային տկարութիւնն աւելնալով անդամ- ներն կամսց կամաց և անզգալապէս վար կիջնային մինչեւ որ անկողնոյ վրայ իշնային : Հակառակ այն- քան ջանից կզակը չկրցին բանաւ , չնչառեւորութիւնը և շրջառութիւնը զգալի դանդաղութիւն մ'ունէին , այլ և այլ գրգռիչ միջոցներ գործածելով որպէս խա- րան (vesicatoire) , ոռոգում (douche) մագնիսականու- թիւն չկարողացան զայն սթափեցնել , նաեւ ողնա- յարի սիւնի վրայ բամպակախարան (ποχα) փակուցին և ոտքերուն ասեղ խօթեցին , այլ անօգուտ , միայն այս գործողութեանց միջոցին հիւանդին երեսն սկը- սած էր կարմրիլ և վշտակիր մէկու մը պէս կնճռո- տիլ ձեռներն և ոտքերն իրարու ետեւ վեր կը բարձ- րացնէր , այս բարձրացած ոտներն եթէ մէկը բռներ կ'սկսէին արագաբար շարժիլ բռնող ձեռաց մէջ : Այս- պէս ժամանակ մ'անցնելէ վերջը երբ շրթանց վրայ

ուտելիք դնէին , խկոյն բերանը կը բանար և առանց գծուարութեան զայն կ'ընդունէր : Ամէն օր գրելս-ներու (lavement) միջոցաւ կը սնուցանէին , հակա-ռակ պարագայի մէջ նօթութենէն կը մեռնէր : Այ-սու հանդերձ վեցամսուայ ժամանակամիջոցի մէջ սը-նանումը շատ վատ կերպով տեղի ունեցած էր , ար-տաքումը տասն օրն անդամ մը տեղի կունենար , ամբողջ մարմինը սեաւ և փիթթած մասերով ծած-կուեցաւ , հիւսուածներն և մորթն թուլացան , ըն-դարմանման յատուկ կարծրութիւնը անհետանալով մարմինը ամենազզուելի գարշահոտութիւն մը պա-տեց . երբ ամէն ոք անյօյս մօտաւոր մահուան կ'սպա-սէին , ընդարմացեալն յանկարծ աչերն բացաւ և սը-նունդ խնդրեց , ընդհանուր բարեփոխում մը եղած էր , խկոյն ամենասննդարար կերակուրներու հետ ոյժի դեղեր մատուցին և մի քանի օրուան մէջ իւր առջի զինակն սկսաւ գտնալ : Ֆուանսուա-Պուշ իւր եօթն ամսուան հիւսանդութեան մէջ անցած ու դար-ձածէն բան մը չէր յիշեր . . . :

Այս պատմութենէ կը տեսնուի որ ընդարմանման գլխաւոր յատկութիւններէն մին զգայնութեան և յիշողութեան կատարեալ խանդարում մ'է :

Մի ուրիշ տեսակ զգային հիւսանդութիւն եւս կայ որ թէ խոր թմրութեան եւ թէ ընդարմանման ախտանշաններն իյայտ ածելով առերեւոյթս մեռեա-լի մը դիրքն կ'ընծայէ :

Այս ախտի հարուածներու տեւողութիւնն առա-ւ ել կամ նուազ երկարատեւ են , կամայական շարժ-մանց անկարելութիւնը ընդհանրապէս խել մը գոր-ծարանաց թմրութեան կը միանայ , ախտանշանաց սոյնութեամբ հանդերձ այս ճիշդ ընդարմանում չէ , զի աչեր գոց և անդամներ քնող մանկան մը ան-

դահներուն նման թոյլ կը լինին , բայց և այնպէս խոր թմրութիւն մ'ալ չէ , որովհետեւ լսողութիւնը եւ զգայնութիւնը գործոն են . այս զինակ կարելի է անուանել սուր ընդարմանում կամ գանկային գործա-րանաց վայրկենական անկարողութիւն , որ կամոյա-կան շարժմանց եւ բազում գործարանաց նախագա-հրն է : Այս ատարօինակ հիւսանդութեան բազում օ-րինակներ կան որոնց ամենաշահագրգիւններէն մի քա-նին աստ պիտի թուեմք :

Դիտութեանց Պաքալօրէյի աշխատողաց մին եր-կար ժամանակ անգուն մնալով եւ չարաչար աշխա-տելով սաստիկ ջղային տկարութիւն մը կունենայ , եւ ընդարմանման մէջ լինալով իւր ծնողած ա՛հ ու դող ազդեց : Ականջներէն բարձրածայն պուացին , շարժեցին , խայթեցին , սակայն զգայնութեան ո և է նշան չարտայայտեց . դէմքը հանդարտ եւ չնչա-ռեւտրութիւնը հազիւ նշարելի էր եւ մորթը իւր սովորական ջերմութիւնը կը պահէր այսպէս շատ օրեր անցան . . .

Առաւօտ մը իւր ընկերներն եկած էին զինքը ար-թընցնելու նալատակաւ , անոնցմէ մին խորհուրդ տը-ւաւ որ հետեւեալ խնդիրն առաջարկուի :

«Ժիւլ*** , կարծեմ չըսիք ինձ թէ՝ ի՞նչ է 2.916ին քառակուսի արմատը . . .

— 54 , պոռաց քնացողը և խկոյն արթնցաւ :

«Ժիւլ*** մէկ տարուան մէջ այս հիւսանդութեան մի քանի անդամներ ենթարկուեցաւ , ամենաուղիղ միջոցներ ի գործ գրուեցան հարուածներու սաստ-կութիւնը թեթեւցնելու համար և իրօք ալ օգտը-ւեցան : Մտաւոր աշխատութեանց գագարումը , ձիա-վարժութիւնը , որսն և ուրիշ դրական միջոցներ կա-տարելապէս բուժեցին զինքը . . .

Իւր արհեստին քաջահմուտ և գիւրայոյզ երաժիշտ մը՝ որ զարմանալի փափուկ լսողութեամբ օժտեալ էր, երբ լսէր երդ մը և կամ երաժշուութիւն մը որ սխալ կը նուագուէր, իսկոյն ջղային խանդարում և ատամանց կրծատում կունենար: Բայց ասոր փոխարէն երեւելի հանձարներու ամենասրտայսզ կտորներէն միոյն հոգւով և ամենազդու կերպով նըւագուիր լսելով կը հիանար և երկար ու լոին յափշտակութեան մը մէջ կիյնար: Այս ծայրայել գիւրագրգութեան պատճառաւ ջղային և մարսողական գործարանաց խանդարման ենթակայ եղաւ, և շատ անդամ երաժշտական յուղիչ ազդեցութենէ մը յետոյ հիւանդանալով անկողնոյ կը ծառայէր

Գիշեր մը երեւելի վարպետներէ տրուած մի նըւագահանդէսէ տուն վերադառնալով խոր քնէութեան մէջ թաղուեցաւ, որ գործածուած միջոցներ օգուտ մը չունեցան

Այս վիճակ 87 ժամ տեւած էր երբ իւր բժիշկ-բարեկամներէն մին այցելեց և խորհուրդ տուաւ որ նոյն տան մէջ նուագ ածուի: Իսկոյն ներկայ եղողներէն մին դաշնակին առջեւ նստաւ և երկու երգիչներ եւս անոր միանալով սկսան Ռօսինիի երկանուագ (ԺԱՕ) մ'երգել, բայց թէ դաշնակահարը և թէ երգողներն -ոչ յարմարութիւն և ոչ ալ փորձառութիւն ունէին ազդու և սրտայոյզ կերպով նըւագել այդ երեւելի հանձարոյն գործը: Լաւ կամ վատ մի քանի տող նուագելէ վերջը երկու ձայները կանգ առին դաշնակին ճիշդ այն մասին վրայ որ անվարժ ականջներն իսկ կը վիրաւորէին . . . Հիւանդը որ մինչ ցայն վայր անշարժ կը մնար, իսկոյն բարկութեամբ անկողնոյն մէջ վեր ցատկելով՝ որ նոյն պահուն դիմաց վրայ ցաւալի անհամբերութեան մը գծեր

գիզուիլ սկսած էին, զայրացկոտ ձայնիւ մը գոչեց, — Բարբարոսնե՛ր . . . , աղաւաղեցէ՛ք այդպէս թօսինիի գլուխ գործոցը . . .

Եւ անմիջապէս աչերն բանալով յապուշ կրթուեցաւ երբ ինքինքը շրջապատեալ գտաւ իւր բարեկամներով:

Լրագիրք խօսած են աշխարհածանօթ վհուկ կընկան մը վրայ որ առակներ, հանելուկներ, բառառեղծուածներ, բառաշրջութիւններ, բառանշանակութիւններ և ուրիշ տեսակ բառախաղութիւններ իւր զօրաւոր մտաւորական կարողութեան շնորհիւ խիստ գիւրաւ կը լուծէր և այս իրեն մասնաւոր զբաղում մը ըրած էր . . . :

Իւր ընտանեաց մի հակառակութիւնը և մանաւանդ իւր սիրած շան կորուստը զինքը ամենածանր սուս ընդարմանման մէջ ձգեց:

Պատահմամբ բաղդն երեւան հանեց անոր քունը կարծեցնելու գաղտնիքը, թէ ի՞նչպէս. երկու երիտասարդ օրիորդներ զայն արթնցնելու դիտաւորութեամբ հանելուկ մ'առաջարկել խորհեցան, մին միւսոյն առաջարկեց հետեւեալ գաղղիերէն բառառեղուածը (Logogriphé).

Sur six pieds je suis minéral,
Sans mon chef je suis végétal (*)

«Marbre» (**) գոչեց իսկոյն քնողը, և երկար շունչ մ'առնելով անկողնէն ելաւ և իւր քնոյն որչափ տեւելը հարցուց: Հինգերորդ օրն էր . . . :

(*) Վեց ոտքի վրայ հանք մ'եմ, առանց իմ գլխաւորիս բայս գելը:

(**) Marbre-որ կը նշանակէ Մարմարին. և երբ Մ գլխաւորը վերցնենք կը մայ արե որ կը նշտնակէ ծառ:

Հետեւեալ օր նորէն քնացաւ . բժիշկին պատուէ . րին համեմատ մի քանի ժամ հանգիստ թողլէ յետոյ առաջարկեալ նոր հանելուկ մը անոր աշերն բացաւ : կը տեսնային որ բազում հարուածներէ վերջը այդ կնոջ հմայական կարողութիւնը քնոյ ժամանակ զարմանալի կերպով կ'աւելնար , աներկբայ ամենադժեւար կարծուած հանելուկներն խիստ դիւրաւ կը լուծէր , այն հանելուկներն խկ զոր արթուն եղած ժամանակ չէր կարող լուծել . . . :

Այս մի քանի դէպքեր և բժշկական թերթերու մէջ յիշուած ուրիշ օրինակներ կը ցուցնեն թէ որչափ լրջութիւն և որպիսի խոհեմութիւն պէտք է մահ մը ստուգելու համար : Սակայն և այնպէս բժշկական օրինագրքեր մահուան նշանն երու մէջ ի մէջ այլոց համաձայնած են միակ նշանի քը վրայ որով կարելի լինի բացարձակապէս որոշել մահ մը , և այդ նշանն է ժանտահոս վտուրիւն . . . :

Այս գլուխը կը վերջացնենք նշանակելով որ քունը մարդկային և կենդանեաց անբաժան ընկերն է . բուլը այն գոյութիւններն որ կեանք ունին , բայսերէ և ամենափոքր կենդանիներէ սկսելով մինչև կենդանեաց ամենաբարձր դասն , ենթակայ են քնոյ : Եւ ուշադրութեան արժանի կէտ մ'ալ սա է որ , գործարանաւոր մարմնոց ամենաբարձր դասէն՝ մարդոց մէ՝ սկսելով քանի ամենասորին դասն՝ ծովային քարառունկերն՝ իջնենք , քունը այնքան կերկարի . աշխարհ գիտէ թէ թմրիչ (Hibernant) կենդանիք որպէս արջը , առիւծակապիկը , գորտը և լն . և լն . ձմեռուան եղանակի ամենամեծ մասն քնելով կանցնեն . ինչպէս նաեւ օձը ընդհանրապէս իրմէ մեծ կենդանիք մը կլանելով զայն մարսելու համար երկարատեւ խոր քունի մէջ կ'իյնայ , այնպէս որ առանց վախի կարելի է անոր մօտենալ և դպիլ :

Մարդ կ'ապչի երբ կը տեսնէ ցորենը (և ուրիշ սերմեր) որ կենդանութեան ո և է փոքր նշան մը իսկ չարտայայտէր մինչեւ որ զայն չը սերմանեն . յայնժամ անոր համար զարթումը սկսած է և բողբջումը աշխուժիւ կը յառաջանայ :

Ուրեմն քունը գոյութեան կարեւորագոյն պէտքերէն մին է . ոչ մի գործարանաւոր մարմին չը կամ որ զերծ ըլլոյ անկէ :

Այսուհետեւ կուզենք թուել կարգ մը խանդարութեներ որ մարդկային քունը կը ներկայացնէ , և այժմ կ'ոկսինք քնոյ տեւողութեան միջոցին աեղի ունեցած երեւոյթներուն վրայ գրել որ կը կոչուին — երազք — :



Դ.

Երազածնումնի

Երազը՝ ընդհանրապէս երկու մտաւորական կարողութեանց՝ այսինքն յիշողութեան և երեւակայութեան քնոյ միջոցին աշխատութիւնն է , և յայնժամ դատողութիւնը և բաղդատառութիւնը կը հանգստանան և պաշտօնէ կը գաղթին : Արդ , երազը՝ արթնութեան ժամանակ ստացուած թէ ներքին և թէ արտաքին տպաւորութեանց քիչ շատ կանոնաւոր վերըսաին քնոյ մէջ ներկայանալն է , և երբ այս տպաւորութիւնք յաջորդական չեն ; յայնժամ երազի տեւողութեան պահուն բանգագուշական և այլանդակ տեսաիներ կ'ունենամք որք իսկոյն կ'անհետին : Այդ

գործողութիւն մոքի ազդեցութենէ բոլորովին ազատ երեւակայութեան կը վերաբերի , նորա քմաց և տըրամադրութեան համաձայն կը գործէ : Սակայն . երբ գատողութեան և բաղդատութեան գործարանները քնացած չ'են և կ'օգնեն յիշողութեան , այն ատեն գաղափարները կը զօդուին , կը կարգաւորուին և երազը առաւել կամ նուազ հաւատարիմ ներկայացուցիչ կը լինի այն զգայնութեանց և գաղափարաց որք արթնութեան միջոցին ընդունուած են . ի մի բան երազը գործարանաւորութեան հետեւանք կը հանդիսանայ , ինչպէս նաեւ հոգնութեան , տառապանաց և մի քանի գործարանաց հիւանդութեանց :

Երազի հարկաւոր պատճառք են զգայնութիւնք և գաղափարք . ընկերային յարաբերական կեանքը երազածնութեան էական պայմաններէն մին է , այս պատճառաւ մանկան քունը կատարեալ հանգիստ մ'է : Ի ծննդենէ զգայարանքի մը զրկումը երազի մէջ եւս այդ զգայարանքի վերաբերեալ զգայնութեանց բացարձակ անկարելիութիւնը յառաջ կը բերէ , այսպէս ուրեմն բնածին կոյր մը իւր երազոց մէջ չէ կարող զգալ տեսողութենէ յառաջ եկած զգայնութիւնը . խուլն նաև մի և նոյն պարագային մէջ կը գտնուի հանդէս այն ամեն երեւոյթներու որք լուղութեան կը պատկանին :

Աչքի զարնող ճշմարիտ երազներ կան ուր գործողութիւն կը կատարուի իւր ամենամանը շարժումներով , իւր ամենափառ մանրամասնութիւններովն . ինչպէս ձեւի նմանութիւն , ժամանակ , վայր , գոյն , ձայն , ոչ մէկ բան կը պակսի , ամեն ինչ կը կատարուի հրաշալի իմն ճշգութեամբ և յատկութեամբ , ասոնք պայծառ երազներ կը կոչուին : Կան ընդհա-

կառակն ուրիշ երազներ որք են անկապ , անձոռնի , ցնորական , ընդհատ , առանց շարունակութեան . և զարթման ժամանակ յիշողութեան մէջ խառն ու շրփոթ կամ գրեթէ բոլորովին ջնջուած յիշատակներ միայն կը թողուն և կը կոչուին մբին երազներ :

Երազի միջոցին պատկերներու այս յաջորդութիւնը որք կը ծնին , կ'անհետին և կը վերանորոգուին , բացարձակապէս գաղափարներու ընկերակցութեան կը պարտի : Արթնութեան ժամանակ եթէ առարկայ մը դիտենք շատ հազուադէպէպէ է որ ըստ այս մեզ բազում միացեալ գաղափարներ , որպէս գեղագէմ կնոջ մը դիւթիչ տեսիլքը մեզ կ'ընծայէ գեղեցիկուրեան կատարեալ գաղափարը , որ հարկաւորաբար բազում պարզ գաղափարներու բաղադրութիւնն է , ինչպէս , գեղեցիկ աչերու , սիրուն բերանի , փափկիկ ոտներու , վայելուչ հասակի , և այն գաղափարները . . . , այսպէս ալ երազի մէջ գլխաւոր գաղափար մը իրեն հետ կը միացնէ այն ամեն գաղափարները որք իրեն կը վերաբերին ու է յարաբերութիւններով : Այս երկրորդական գաղափարները , ուրիշներու եւս ծնունդ կուտան և այս յաջորդութիւնը երազի մէջ մի այնպիսի արագութեամբ կը կատարուի որ կարծես թէ մի քառորդ ժամուան մէջ երկար տարիներ ապրած ես :

Երեւակայութիւնը երազի մէջ ամենէն շատ գործող կարողութիւնն է , դասակարգութեամբ կ'ստեղծէ և իւր տարերքը յիշողութենէ կը քաղէ ու դատողութիւնը գրեթէ երբէք չը մասնակցիր :

Խորին քունը յառաջ բերող թմրութեան և զարթնումը աւետող թեթեւ քնոց միջոցին է որ երազներու բազմաթիւ գունդեր խոյս կ'տան , ամենէն աւելի առաւօտեան երազոց մէջն է որ մեր աշաց առ-

ջեւէն սաւառնելով կ'անհետին այն գեղեցիկ պարու կերները, այն գեղանկար պատկերները (images caléidoscopique) (*) որոց տեսքը վերջ կ'սքանչացնեն. սակայն թմրութեան ցնորսական պատկերներն մեզ կը ներկայանան երբ եսի ծանօթութիւնը անհետի, այդ ժամանակ մեզ կ'երեւան մոդական լապտերի յատուկ պատկերներ բոլորովին անկախ մեր կամքէ, այս պատկերներ յանակնկալս կը հասնին և շատ հետաքրքրական են. երբ փափաքիմք զայնս կրկին տեսնալ, կը մերժեն վերստին երեւալ, յօժարութեան հանդէպ շուտով կը կարսուին. երբ իսկոյն արտեւանունք կը բացուին արագութեամբ խոյս կուտան:

Երբ երեւակայութիւնը՝ դատողութենէ և բաղդատութենէ՝ կատարելապէս ազատ լինի, ինքն առանձին կը գործէ. այլ եւս երազն ուրիշ բան չէ բայց եթէ ցնորական, այլանդակ և անկարելի պատկերաց մի արագ յաջորդութիւնն. այլանդակ երազներ. յայնժամ ոչինչ կայ հաստատուն և կայուն, ցնորք մ'է, կատարեալ ցնորք մը: Օրինակի համար կարելի է կարդալ երազել. էջին վերջը հասնիլ և ոչ իսկ բան մը յիշել, և եթէ ուզուի կարդալն վերսկսիլ տարբեր գրեր կը տեսնուին, ճեւը, գծերը էջերը այլ եւս մի և նոյն չեն, քիչ յետոյ գրքին տեղ ճեսացդ մէջ գըրասեղան մը, թերթակալ կամ ուրիշ առարկայ մը կ'ունենաս որ նոյն ինքն իսկ ուրիշ բանի մը կը փոխուի, և կերպարանափոխութենէ. ի կերպարանափոխութիւն կը հասնուի այնպիսի առարկաներու որոնց

(*) caléidoscope (գեղանկարացը) ը մի տեսակ հայելիներէ շինուած խողովակեայ գործի է որուն մէջ գունաւոր ապակիներու կտորներ դրուած են և երբ միշտ գարձնելով նայելու լինիս, երկրաչափական անթիւ գեղեցիկ նկարներ կը կազմուին շարուանկաբար, բնադիտութեան մէջ յիշուած է այս գործին:

այլանդակութիւնը մարդս կը զարմացնէ և զորս բացատրել կարելի չէ:

Կրիւրիսէն լուրջ Պրօֆէսէօրը, որ նոյն իսկ իւր բազմամեայ փորձառութեամբ երազի վրայ մեզ գըրած է, որ մը երազեց որ սպիտակ ձիու մը վրայ կը հեծնէր, այս ձին յաջորդաբար էշ, նոխազ, խոյ, մանկամարդ աղջիկ և վոյրկեան մը յետոյ պառաւ կին մը, այս պառաւը կատուի փոխուեցաւ որ նետի պէս սահելով ծառի մը վրայ սկսաւ մագլցիլ, ծառը եկեղեցի և այս ալ պարտէջ եղաւ, եկեղեցւոյ երգէնը թմրուկի մը ճեւը և ձայնը ստանալով կատուն սկսաւ խաղալ. վերջապէս կատուն օձի փոխուելով այնպիսի շչուններ հանեց որ Պրօֆէսէօրն արթնցաւ:

Ոնհաւասարապէս գործող մտաւորակոն գործարանց մարտը՝ մտաւորական կարողութեանց մէջ յառաջ կը բերէ երազային վիճակ մը և նոյն իսկ երազի յատկութիւնք. բայց սոյն յատկութիւնք, մեր արթնութեան գաղափարներու և խորհրդի նման, աւելի կապակցեալ են իսկ մը վիճակաց՝ որպէս գործառնութեան ծագման, տեւողութեան և զանազան սաստիւթեան:

Ուղեղի բոլոր մասերու մէջ երբ թմրութիւնը չափազանց է՝ երազը անորոշ և վաղանցիկ կ'ըլլայ, և թէ ճշմարիտ պայծառ երազ մը չկրնար յառաջ գալ. որովհետեւ այդ վիճակ աւելի խոր քննոյ կը մտի. ճանաչողութեան բացարձակ կորստեամբ գիտակցութիւնը բոլորովին կ'անհետի և կեանքը տեսակ մը բուսական կը գառնայ, ինչպէս որ սազմը ունի:

Ընդհակառակն թէ որ քննոյ միջոցին ուղեղը արթնութիւն և զգայարանաց հետ յարաբերութիւն ու-

նենայ, երազը յստակ կ'ըլլայ և յիշողութեան մէջ խոր հետքեր կը թողու ու յիշատակը այնքան պայծառ կ'ըլլայ, որ մեր մտաւորական կարողութիւնք երազի տեւողութեան միջոցին աւելի լաւ կը պաշտօնավարեն:

Հէրգէյ մարքիզը կը կարծէ թէ՝ քունը որքան խոր ըլլայ երազն ալ այնքան պայծառ կ'ըլլայ, վասըն զի կ'ըսէ, յայնժամ արտաքին զգայնութիւնք նուազ կուգան ազգել մեր երեւակայական յշացման վրայ: Այս կ'ենթադրէ թէ՝ քնոյ մէջ մեր ուղեղը միշտ կատարեալ արթուն է, և թէ՝ միայն զգայարանքներն են որ կը թմրին:

Սակայն փորձառութիւնք մեզ կը ցուցնեն թէ՝ երազի պայծառութիւնը կազմութեան économie ներքին վիճակաց կը համապատասխանէ, և շատ անգամ առաւօտեան դէմ՝ արթննալէ քիչ մը առաջ խիստ պայծառ երազներ կը տեսնեմք:

Քունը երբ ճշմարիտ տիստային խանդարմանց կ'ընկերանայ, երազք յայնժամ անկապ և խառնափշնթոր կը լինին և աւելի կը մօտին խըպըլիկի. արդարեւ երազի պայծառութիւնը ուղեղի կամ լաւ եւս հսկւոյ գործողութեան աստիճանէն կախեալ է, որ քնոյ մէջ կը գործէ և կինդ զգայարանաց գերերէն տարբեր ու որոշ է: Ուղեղային մեծ գործունէութիւն մը՝ զգայարանական զգայնութեանց տկարութեան կրնայ ընկերանալ, ինչպէս արգանդախեղի հիւանդութիւնը այս մասին մեզ ապացոյցներ կ'ընծայէ. երազք որչափ անորոշ լինին, քնողին վիճակը այնքան կը մօտի անզգայութեան (collapsus).

Երբ միայն մտային մի քանի երկրորդական կարութիւնք և զգայարանք թմրին, ու յիշողութիւնը, երեւակայութիւնը, դատողութիւնը, կամքը բոլըրո-

վին ազատ միան, յայնժամ մեր երազոց մէջ յաջորդաբար մենք կրնանք կազմել գաղափարներ. յօրինել ոտանաւորներ ինչպէս «Վոլթէր» իւր Հէնրի Ադալի մէկ երգը գրած է. եղանակներ՝ ինչպէս «Տարտինի» ըրաւ իւր անուանի Սատանայ նուագին համար. գիտական գաղանիք մը երեւան հանել ինչպէս կը վստահէցնեն մեզ. որ բնախօսագէտն «Բուրդ ախ» ըրած է: Քնոյ միջոցին իմացականութեան այս կերպ գործողութեանց կը նպաստեն՝ նիւթի մը վրայ խորհրդածութեան կեդրոնացումը, մտացրուածութեան բոլոր պատճառաց մեկուսացումը. պէտք է յաւելումք թէ՝ ոչ միայն ուղեղի կարեւոր թելերն արթուն կը մնան այլ և թմրած մասերն ևս զանազան ճշմարիտ պատճառաւ չափազանց մեծ գրգռումներն ընդունելու դիւրազգաց են, օրինակի համար ունունդք, ըմպելիք, նախկին բարոյական յուզմունք և նոյն իսկ ցաւ յառաջ բերող չափազանց հոգնութիւնք, ինչպէս որ «Կաբանի» նշանակած է, իրենց ընթացքին մէջ վերագրգռման պատճառ կ'ըլլան, (Rapports du physique et du moral de l'homme, par Cabaanis. — Յոյն տաղանդաւոր խորհուղին արդարեւ կը նշանակէ թէ՝ այն անձինք որ ծանր հոգնութիւններ կրած են՝ կը պարտաւորին գաղջ բաղանիք մ'ընել, ամոքիչ սնունդ և ըմպելիք առնուլ և կամ քնանալէ յառաջ ժամանակ մը լուսութեան և թմրութեան մէջ հանգիստ առնել): Ընդհանրապէս ինչպէս «Շատրմա» հանճարեղ կերպով նշանակած է իւր քնոյ վրայ գրած ծանօթութեան մէջ՝ (Mémoires de l'Académie des sciences, arts et belles-lettres de Caen). սոքա ողջմուռթեան հանդէպ հազուագէպ պարագայներ են. շարունակական զգացմունք երազի մէջ փայլակի նման և երբեմն մեքենաբար կ'երեւան:

Մեր երազոց մէջ իբր իրական ներկայացող պատ-
կերներու վրայ ոչ ուշադրութիւնը և ոչ ալ կամքը
մասնաւոր ազգեցութիւն մ'ունին , այլ հետեւելով
ճշմարիտ օրէնքի մը , որ կը պատշաճի ուղեղի գի-
տակցական շարժմանց և արթնութեան միջոցին ըս-
տացուած հաստատուն դաղափարներու և զգայնու-
թեան ընկերակցութեանց՝ ինքնին կը գոյանան : Սոյն
պատկերաց արտադրումը՝ իմացականութեան համա-
պատասխան՝ արթուն մարդու կամքը յառաջ կը բե-
րէ , կաթուածական խանգարմունք և պարը (chorée)
ճշմարիտ շարժմանց պատճառներ մեզ կ'ընծայեն ,
վասն զի սոյն հիւանդութեանց մէջ կը տեսնուի որ՝
ուղեղը առանց կամքի միջնորդութեան՝ յառաջ կը
բերէ այնպիսի մկանային գործողութիւններ , որք
ուրիշ բոլոր պարագայից մէջ կամքի հպատակութեան
ներքեւ կը գտնուին : Երազային պատկերք կամքի
և ուշադրութեան վրայ կ'իջիւեն . և այս պատճառաւ
մեզ առարկայական ստեղծումներու և մեզմէ չբղխած
արտադրութեանց տեղի կուտան , և որ մենք զայնս
կը նկատենք որպէս արտաքին իրերը . ասոնք ոչ մի-
այն պարզ գաղափարներ են , այլ զգալի պատկեր-
ներ , որով կը հաւատամք անոնց իրականութեան :



Ե.

Երազի կազմակերպութիւնը

Երազի մը գոյացութեան համար մտաւորական
կարողութեանց մի քանիներուն արթուն մնալն հար-

կաւոր է (որպէս յիշած էի առաջին յօդուածիու մէջ) .
մտաւորական կարողութիւնք հինգ են . 1 — Ուշա-
դրութիւն 2 — Յիշողութիւն 3 — Դատողութիւն 4 — Ե-
րեւակայութիւն 5 — Մտային գործնէութիւն : Այս կա-
րողութիւնք երբ ամբողջովին քնեն երազն չկրնար
գոյանեալ , և քունը կատարեալ հանգիստ մը կըլլոյ ,
որպէս կը պատահի շատ անդամ ամբողջ օրը չարա-
չար հոգնուծ անձանց , որոնց առաջին քունը անիսը-
ռով և հանգիստ է : Մտաւորական կարողութեանց
եթէ միայն մէկը արթուն լինի , երազն կրնայ յառաջ
գալ և ըրջիլ հաւատարմաբար բոլոր այն գաղափա-
րաց շրջանակին մէջ որք այդ կարողութեան կը վե-
րաբերին , եթէ այս պարագայի մէջ միւս կարողու-
թիւնները արթնալով վերսկին իրենց գործնէու-
թեան , յայնժամ երազը աւելի պայծառ և շարու-
նակական կը լինի . օրինակի համար , երբ յիշողութիւ-
նը ընկերակցի գատողութեան , այն ատեն երազը
պիտի ընթանայ՝ յստակ , պայծառ , գաղափարաց և
պարագայից լաւ կապակցութեամբ , յարաբերու-
թեանց միութիւնը այնպէս հաւատարիմ և բոլոր ա-
ռար կայք իրենց մանրամասնութեանց մէջ այնչափ
ճշգութեամբ պիտի ներկայանան որ գործողութիւնը
ճշմարտութեան բոլոր երեւոյթները պիտի զգենու :

Այս վիճակի մէջ ուղեղը այնչափ մեծ կարողու-
թիւններ կը վայելէ՝ որչափ իւր գործնէութիւնը
կեդրոնացած լինի : Մի կամ մէկէ աւելի մտաւորա-
կան կարողութեանց վրայ կենսական գօրութեան այս
կեդրոնացումը այնպիսի կարողութեան աստիճան մը
յառաջ կը բերէ որ քնողը ապագայի հաւանականու-
թեանց կը թափանցէ , գժուարութիւններ կը լուծէ ,
գլուխ գործոցներ կը շարադրէ զորս իւր յարաբերա-
կան կենաց (արթնութեան) մէջ չէր կարող : Երբ այս

կեդրոնացումը չըլլայ , այսինքն՝ մտաւորական կարողութիւնք ըստ իրենց նպատակի մի և նոյն ատեն զատ զատ հակեն և գործեն , երազն մթին , անկապ ընդհատեալ կը լինի . Վերջապէս եթէ պատահի որ մտաւորական կարողութեանց միոյն պաշտօնն նուազի և միւսինն աւելնայ , յայնժամ կունենամք երազներու շարք մը որք արագապէս կը ծնին և կ'անհետին տեղի տալու համար մի և նոյն կարճ տեւողութիւնն ունեցող երազներու . — թերեւ երազներ — . Այս տեսակ երազները թերեւ հնոյ (somnolance) յատուկ են որ է տեսակ մը անկատար քուն քրտնաթոր աշխատութեանց , յոգնութեանց և վերջապէս բարոյական կամ Փիզիքական նեղութեանց ենթարկելոց :

Արթնութեան միջոցին ստացուած տպաւորութիւն մը կամ գաղափար մը յամառաբար ուղեղին զօդուելով շատ կարելի է որ երազը զանոնք կրկին մեզ պատկերացնէ . դիւրագրդիո ջղային կազմութիւն ունեցող անձինք եթէ մտաւորական չարաչար աշխատութենէ մալ իրենց ջղային դրութիւնը գըրգուուած լինի , օրինակի համար , գրագէտները՝ քընոյ մէջ իրենց երկերու կ'աշխատին . կը լուծեն դըժուար խնդիրներ , և կը շարադրեն ճառեր և ուսանաւորներ բոլոր ներշնչման դիւրութեամբ :

Խել մը պարագաներ երազներու կազմակերպութեան և տեսակին վրայ կը ներգործեն , այս պարագայներ պիտի դասակարգենք ըստ սեռի , տարիքի , խառնուածքի (մարմնոյ) , վայրի , ընկերային վիճակի և ըստ գործարանաց առողջ կամ վատառողջ վիճակի :

Հոս առողջ կամ վատառողջ վիճակի

Քաջառողջ անձ մը որուն գործարաններն իրենց պաշտօնի մէջ կատարեալ հանգիստ կը վայելեն և որուն խելքը ու միտքը հանդարտ է . իւր երազներն թեթեւ , հանդարտ և հաճելի կը լինին , իսկ հիւանդագին վիճակի մէջ ծանր , յոգնեցուցիչ , ցաւագին և սոէպ զգուելի ու սոսկալի են . այս տեսակ երազները կը կոչուին խըլլրիկ :

Ըսինք որ արթնութեան ժամանակ թեթև զգայնութիւնները երազի մէջ նշանաւոր ոյժ և սաստկութիւն կ'ստանան , նա մանաւանդ երբ գործարան մը նեղուած և կամ գրգռուած է : Մարդկային գործարանաւորութեան այս վիճակը ամենասովորականն է , զի շատ հազուադէպ է , ըսեմք անկարելի , որ մարդուս հոգին ու միտքը և մարմինը կատարեալ անդորր վիճակի մը մէջ լինին :

Այսպէս ըստ բարոյական անհանգիստ կամ Փիզիքական շաւալի վիճակաց՝ լուի մը կծելէն գոյացած զգայնութիւնը երազի մէջ մինչեւ սուրի հարուածի մը չափ սաստկութիւն կ'ստանայ՝ զանգակի մը ձայնը աղէտագոյժ զանգակի մը ողբագին ձայնին պէս պիտի թրթռայ . ըստ գաղափարաց միութեան աղէտարոյժ զանգակի ձայնը սոսկալի և արտասովոր դէպքի մը նշանակ է . խոռովութեան աղաղակ մը և կամ հրդեհի գոյժ մ'է . Քնողը՝ սարսափած բազմութեան մը չորս կողմ վազելը պիտի տեսնայ . պիտի լսէ օգնութեան աղաղակները , պիտի տեսնէ բոցեր որ չէնքէ մը դուրս կը խուժեն և զայն պիտի լսակեն և եթէ զարթնումը տեղի չունենայ , հրդեհի մը բոլոր պարագայից ներկայ պիտի գտնուի :

Շատ անգամ , այն հիւանդաց համար՝ որք տիսուր

մոտածումներով պաշարեալ են՝ զանգակին այս ձայնը մեռելի մը յուղարկաւորութեան տիսո՞ւր ձայնին պիտի նմանի և իւր երազին մէջ յուղարկաւորութեան հանդէս մը պիտի պարզուի իւր ամեն սգալիր հանգամանքներով. այդ հիւանդ անձինք՝ քահանայից տիբազգեաց սազմուներգութեան հետ խառնուած սգակիր ընտանեամց խորին հեծկլտանքներն պիտի լսեն, պիտի տեսնան արտասուած հոսելը և երկայն ու սեւ զգեստներէ դուրս ցցուող տիտուր և դալիացեալ գլուխներն։ Եթէ քունը այս առաջին խըպըլիկով չէ ընդհատուած, երազողն՝ դագաղին յանկարծ բացուիլը պիտի տեսնայ, դիակ մ'անկէ պիտի ելլայ իւր անմիս անդամներով և բոլոր հանդիսականք պիտի փախչին, նա եւս (երազողն) պիտի ուզէ փախչիլ սակայն քայլերը պիտի կասին և պիտի ըզդայ որ ուրուականին ջլապինդ ձեռքերը զինքը կը բռնեն. ոյս հպումէն պիտի սոսկայ և պիտի ջանայ պոռաւ սակայն կարող չպիտի լինի, և իւր բարձին վրայ ցաւագին կերպով պիտի տատամսի ճարակ լինելով սոնկան տպտած բոլոր տառապանաց և վերջապէս զարթնումը տեղի պիտի ունենայ . . .

Պատկերի մը գրաւիչ տեսքը, խօսակցութիւն մը ընթերցանութիւն մ'իսկ նրբափոյթ անձանց ջլային յուղման տեղի պիտի տայ և որ քնոյ պահուն պիտի կրկնուի և ըստ ստացուած ախորժելի կամ անախորժ տպաւորութեանց յառաջ պիտի բերէ սոկեզոյն երազի մը չնորհալիր պատկերները և կամ խըպըլիկի մը յատուկ սոսկումը.

Գիւանականն Տըպէ հետեւեալն կը պատմէ :

Մի քանի տարիներ կայ որ ճանչցայ մանկամարդ օրիորդ մը ջղային և կանաչախտեայ կազմուածքով և որ մեռաւ խոստովանահօր մը անհեռատեսութեան

զոհ երթալով։ Այդ անխոհեմ քահանայն դժոխքի տեսիլքն այնպէս սոսկալի կերպով նկարագրած էր նէրա որ, հէք աղջիկը բոլորովին վախն ի սիրտ, դալուկ դէմքով, դողդոջուն մարմնով և ապուշ վիճակի մէջ տուն վերադարձաւ, գիշերը իւր երազները իւրեն ներկայացուցին ամեն ինչ որ լսած էր խոստովարանին մէջ, բայց գեռ աւելի սոսկալի պարագայիւք։ Նէ ուրիշ բան չէր տեսներ բայց եթէ ուկերոտիք, կմախք, սարսափելի դէմքեր, նէ կզգար ծծումի հոտ մը և բոցերու կիզում մը որք կը շրջապատէին զինքը, ահռելի ճիւաղներէ հալածեալ եւ նեղուած էր որք իրենց պոչերով կը խարազանէին և եղջիւրներով կը վիրաւորէին զինքը . . . Վերջապէս կրցաւ արթննալ, բայց ցաւալի վիճակի մը մէջ ։ Իւր աղազակներէ ծնողքը արթննալով ի զուր ջանացին նէրա վերին աստիճանի գրգումը զսպել ։ Իւր սոսկումները անհետացնել։ Մի և նոյն երազներով բազում գիշերներ անցան և ծնողքը չկրցին երբէք դարման մը գտնել, չորրորդ օրն այդ անմեղ աղջիկն մահաբեր ուղեղային ջերմէ բռնուելով դիւավախութեան (démoneophobie) զառանցանքի մը ջղաձգութեանց մէջ իւր հոգին աւանդեց . . .

Անցողակի նշանակենք որ յիմարանոցներու մէջ պաշտօն վարող բազում բժշկաց վիճակագրութեանց նայելով՝ յիմարութիւնը, ապշութիւնը, մոլութիւնը և մտաւորական խանգարմանց ուրիշ աստիճաններն մասնաւորապէս աւելի անոնց վրայ կ'սպառնան որք իրենց պատանեկութեան ժամանակ աւելորդապաշտական գաղափարներով լցուած են, ծնողքներ և մանաւանդ մայրեր, պարտին խոսկալ լրջօրէն սոյնպիսի մեծ կարեւորութիւն ունեցող եղելութեանց վրայ և զգուշանալ այսպիսի ահռելի հիւանդութեանց 4

սերմերը իրենց մանկանց դեռափթիթ մտաց մէջ ցանելէ աւելորդապաշտական պատմութիւններով նախապաշտելով զնոսա:

*.

Երազք ըստ սեռի եւ արհեստի

Ֆիզիգական տեսակէտով քնոյ մէջ կին մը էրիկ մարդ մ'ըլլալը և այր մարդն աւ իւր յզի ըլլալն երբէք չերազեր . . . :

Վիճակաց, արհեստից, ընկերային դրից, կենաց տեսակի նայելով՝ հոգին ու զգայարանները մի և նոյն կերպով չեն ազգուիր: Արդ, ռամիկը երբէք թագաւորին երազը չտեսնար և ոչ աւ տիմարն հանձարեղ մարդուն երազը. և ոչ իսկ Սէն-Ֆլուրի խոժոռածայն պղնձագործը մեզկ իտալիոյ սիրահար և նրաճաշակ երաժշտին երազը . . . :

Երազք ըստ կլիմայի եւ վայրի

Հասարակածի բնակիչք, որք կ'ապրին և կը մեռնին առանց իրենց տապախաշ երկրէն գուրս ելլելու, բեւեռային բնակչաց տեսած ու երազած յաւիտենական սառոյցները երբէք չպիտի երազեն . . . :

*.

Երազք ըստ բնութեան եւ տարեաց

Դիտուած է որ անհոգ, անզգայ և սիրոյ մէջ ցուրտ էակը որուն ջիղերը բոլոր համոյից անտարբեր են, երբէք չունենար իրեն հակառակ բնութիւն ունեցող անձանց երազները. երազներ, որք ստէպ տարփական զգայնութիւնը կը գրգռեն:

Խաղաղ, հանգիստ, առանց խայթի և կրքի ապրող մարդ մը, չունի երբէք յուղեալ երազներ այն մարդուն պէս, որ ձախող պարագայ մը զայն դէպի ատելութիւն, կոիւ, վրէժխնդրութիւն և յուսահատութեան ամենառութիւն աստիճանին կը տանի:

Երիտասարդութեան, ծաղկի հասակի երազները՝ ծերունիին երազներուն երբէք չեն նմանիր, այս վերջնոյն երազելն արդէն հազուադէպ է. անոր ջիղերը տարիներու շիտումն տկարացած են, կենաց ճամբորդութենէն վաստակաբեկ դարցած, անկողինն որոյ վրայ հուսկ ուրեմն պարտի հանգչիւ իւր գերեզմանն է այն. յոյսն այլ եւս չը տրոփէր իւր ծոյլ և թմրացեալ սիրտն. իւր սէրը օրէ օր կը նուազի և իւր յարաբերական կեանքը կը կծկի, իւր գործարանաց պաշտօնէութիւնը միշտ նուազելու վրայ ըլլալով վերանորոգուելու սակաւ պէտք ուին. Ծերը քիչ կը քնանայ, փոքր շուկ մը կարթնցնէ զինքը, և եթէ երբեմն երազէ իսկ, անիկայ աւ անցած ժամանակներու վրայ է, իւր յիշողութիւնը զինքը անդադար իւր էութեան ամենափառաւոր ժամանակին կը տանի, զոր նա այժմ կողբայ, և որք անդարձ խոյս տուած են աւաղ . . . :

Հասուն հասակը իւր երազոց մէջ կը տեսնայ այն ամեն ինչ որ իւր շահուց, ընտանեաց և փառախրութեան կը վերաբերին: Բայց յիմար, զուարթ և յուսալից երիտասարդութեան համար, որպիսի գիշերներ . . . և որպիսի երազներ . . . ծուրտ հաշիւներ տակաւին չեն սառեցուցած անոր սրտին եռանդալից խանդն, գործարաններն նոր են, հիւանդութիւնն իւր դառն և ժանտալի թոյները անոր վրայ տակաւին չէ փշած: Ո՛հ, յայնժամ քունը քաղցր է, զի հոգին հանդարտ է, կեանքը իւր խողովակաց մէջ

լիքն է , և առողջութիւնը մարմնոյ բոլոր ծակոտիք-ներէն դուրս կը հոսէ , քունը քաղցր է զի երիտա-սարդութեան աչքերը կեանքը հաճոյից թափանցիկ մթնոլորտին մէջէն կը տեսնա՛ն

Երազներու մէջ մանկամարդ օրիորդներ են որ ծաղկեայ պատկներով զարդարուած կանցնին ու կը դառնան սիրային ներդաշնակւոր բառեր մրմիւա-լով , խորհրդաւոր ժպիտ մ'արձակելով , մին այն ժը-պիտներէ որք քեզ երջանկութիւն կը խոստանան : Դու անոնց հետ կանանչ մարդագետիններու վրայ կ'ընթանաս , քու խաղերդ անոնց զբօսանաց հետ կը խառնես , մերթ բլրոց գագաթն անոնց կը հետեւիս և մերթ ծորի խորերը կ'իջնես : Երբեմն աւ թեւեր կունենաս և ջինջ լճերու ջրերն թեթեւակի քերելով կանցնիս հեղեղը՝ հանդէպ զարմացած բազմութեան մը և լեռանց բարձր գագաթէն ինքզինքդ դաշտին մէջ կը նետես և կամ մի քանի վայրկեան սաւառ-նելէ վերջը կուգաս թառիլ անոր ծնկան վրայ զոր դու կը սիրես , հովահարելով զնէ քու կապոյտ թե-ւերովդ , նէ քեզ կը ժամփ կարի փափկագորով ժը-պիտով մը և քեզ կը չնորհէ այն ամեն ինչ զոր արթ-նութեան ժամանակ չպիտի համարձակէիր անկէ խնդրել և վերջը . . . կ'արթննաս , յուզեալ ես և սիր-տըդ համակ սիրով և ուրախութեամբ ողողեալ է . . . ստիպ կը գոցես աչերդ այդպիսի գեղեցիկ երազնե-րու շարունակութիւնը տեսնել փափաքելով . . . Շատ յաճախ կ'երթաս միայնիկ ու մնջիկ ժուռ գալ ի դաշտորայս , գիշերուան հեշտալիք տպաւորութիւն-ները մտացդ մէջ նորոգելու համար :

Ցանկութեանց մթնոլորտ մ'է որ զքեզ կ'ողողէ ա-մեն կողմէ , զեփիւռք աւելի բարեխառն , ծաղիկը աւելի թարմ և անուշահոս են , կուրծքդ անհուն

փափաքներով ուռեցած է , սիրոտ կը բարախէ , ա-կամայ կը դողաս յուսալով արբեցուցիչ իրականու-թիւն մը , և այս անձառելի զեղծման , ընդհանրա-կան երջանկութեան վիճակը երկար ժամանակ կը տեւէ

Ո' , ոսկիանուրջդ երիտասարդութեան , սիրայոյզ և բանաստեղծական երազներ , ո՞վ է նա որ զքեզ բնաւ չէ չոյած . և վերջը . . . աւա՛լ , ո՞վ զքեզ ող-բացած չէ , քեզ ո' , ոսկիանուրջդ երիտասարդու-թեան ,



Զ.

Խըպըլիկ

Սահմանենք խըպըլիկ կամ մղձաւանջը (cauchemar) , մեծ գծերով ծրագրենք անոր պատճառներն , գործունէութեան կերպը և տխուր արդիւնքը :

Քնոյ յոռութեանց ամենահոգնեցուցիչն և ամե-նացաւագինը «գիշերային սոսկունք» (կամ) «մղձա-ւանջ» (խըպըլիկ) կոչուածն է :

Հանազան ազգեր հետեւեալ անուններն կուտան խըպըլիկի :

Ցոյնք (éphialte, pnigalion) . Լատինք (incubus) . Գելոք (machérick) . Հունկարացիք (alom-kin) կամ (vampirisme) . Գերմանացիք (alp-drucken) , Անկ-լիացիք (night-mark) . Դանիացիք (maren) . Իտա-լացիք (pesaroilo) . Սպանիացիք (mampesado) և լւ . Յորք , Խըպըլիկը տաղտուկ ազդող երազ մ'է , ուր

սոսկալի տեսարաններ կը միանան ցաւագին եւ խեղդումի մը , ուր ինքզինքդ պաշտպանելու կամ մօտալուտ վտանգէ մ'ազատելու համար ամենափոքր չարժման բացարձակ անկարելիութիւն կայ , որ այս եւս սոսկաման և տառապանաց կը փոխուի : Խըսլըլիկին մէջ է որ կը տեսնուին ճիւազներ , գարշելի ուրուականներ , արիւնաթաթաւ դիակներ , իրենց գերեզմաններէ դուրս ելնող կմախքներ , իժեր , ոգիներ , վիթխարի գազաններ , վերջապէս նուիրական կամ պիղծ առասպելաց բոլոր սապատողք ու այլանդակ և խառնիճաղանձ հրոսակներ կ'սկսին պարել չուրջդիմութեան մօտ գետեղուիլ և քեզ կը նային . մերթ անշարժ , մերթ անձոռնի ձեւերովլ , իրենց սուր ատամունքը կը կրծտեն , անմիս ոսկորտիքնին իրար կը զարնեն և յանկարծ ամենքը մէկէն կուրծքիդ վրայ կը խըռնուին , կը ձնշեն զայն , ծիծերդ կը ծծեն . զքեզ կը դրդեն ամենաամօթալի անկարգութեանց . իսկոյն կ'զգաս որ կամաց կամաց կը խեղուիս , կուզես պուալ սակայն ձայնդ մարած է . հրաշալի և զուր ջանքեր կ'ընես ինքզինքդ ազատելու համար զքեզ ձնշող բեռէն :

Վերջապէս վաստակաբեկ , ընկճեալ , արիւն քըրտինք թաթախուած կ'արթննաս և աչերդ ագահաբար լուսոյ ճառագայթ մը կը փնտուեն աներեւութացնելու համար այդ սոսկալի պատկերաց հետքն :

Գաղիացիք խըսլըլիկին cauchemar էն զատ ուսւե (ձնշիչ) անուն կուտան երբ այդ կին մ'է որ ինքզինքը ջախջախուած կ'զգայ : Այս կերպով , առաջինն բացարձակապէս մարդուս մղձաւանջն է . և երկրորդը կնոջ . կարծեմ աւելի ճիշդ կ'ըլլար , ըստ բա-

ռերու ստուգաբանութեան՝ ուսւե կոչել երբ խորտակող մ'ըլլայ , և սուսւե երբ խորտակող մը կայ , սեռը մեզ համար կարեւորութիւն չունի :

Այս «ձնշիչ» և «ձնշեալ» ներն ուրիշ բաներ չեն բայց եթէ «գիշերային բանդագուշանքներ» . (որուն վրայ ուրիշ առթիւ կը խօսիմք) :

Խըսլըլիկի պատճառներէն մին արթնութեան ժամանակ ընդունուած ուժգին տպաւորութեանց և ահուելի տեսարաննէ պատճառեալ ուղեղային սարսուումի մէջ պէտք է փնտուել , որոյ կամ գործիչը և կամ ականատես վկայն եղած էք : Սոսկալի պատկերի մը ազգու տեսաքը և այն ուշագրութիւնը զոր կ'ընծայէք վառվուն կերպով բացատրուած պատմութեան մը , խըսլըլիկի բաւական նիւթ իը հայթայթեն . բայց աներկբայապէս սորա ամենայաձախակի պատճառները մեր գործարանաց հիւանդագին կամ անտրամադիր վիճակաց մէջ կը կազմուին : Փորձով ստուգուած է թէ ուղեղային հիւանդութիւնք տեղի կուտան ամենաեզական և ամենաայլանդակ երազներու . սովորական առարկայները ձեւեր և անհաւատալի գոյներ կ'զգենուն . պատկերները այնպիսի արտաքրոյ եղանակաւ կը շարժին ու ձեւեր կ'ընեն որ կարծես թէ մարդուս միաքը գժուարիմաց վայրի մը մէջ կը քարշեն :

Կը կարծուի թէ՝ մոտային ամենասասատիկ գրգռուումէ պատճառեալ ուղեղային հիւանդութեան մը պարբերական հարուածի միջոցին էր որ «Գալլօ» նըկարիչն նկարեց իւր տարօրինակ «Գեւանկարն» (diableries) և Տանդէ ներշնչուեցաւ և ստեղծեց իւր Դժոխիքի սոսկալի տեսարաններն :

Նշանակենք որ , ըստ այսինչ կամ այնինչ ախտացեալ գործարանաց երազը այսինչ կամ այնինչ յատ-

կութիւնն կ'ստանայ : Կուրծքի , սրտի և մեծ երակաց հիւանդութեանց մէջ տառապանքը այնպէս մեծ և այնչափ բազմապատիկ է որ մարդս կ'արթննայ և մարմինը սառնացեալ քրտինքով ծածկուած կը լինի , չնչառեարութիւնը կարճ և գժուարին ու աչերն բանալէ վերջը երկար ժամանակ անձկութեան և ապշութեան մէջ կը մնայ : Ստամոքսի կամ ընդհանրապէս աղեաց հիւանդութեանց , նա մանաւանդ դըժուարամբութեան և անմարսողութեան յատուկ խըպըլիկի մէջ հիւանդն նախ փորի և անոր վերի մասին վրայ մի ծանրութիւն կ'զգայ , յետոյ նեղութիւն մ'որ տակաւ առ տակաւ աճելով անհանդութեի կը դառնայ , կ'զգայ իւր խեղդուիլը՝ պոռաւ կ'ուզէ , փախչիլ կ'ուզէ , բայց ո'չ ձայն ունի և ոչ ոյժ պիտի կրէ այդ դառն ցաւը մինչև որ արթըննայ :

Կան աւելի կամ նուազ կատարեալ խել մը խըպըլիկներ որոնց սաստկութիւնը իրենց պատճառներու սաստկութեան հետ ուղղակի կը համաձայնին : Քնոյ մէջ սիսալ դիրք մը , մարմնոյ մի մասին պաղիլը , անօթութիւնը , ծարաւը , յօդացաւերը , անդամի մը կամ գործարանի մը հիւսուածքին մէջ կատարուած ախտային աշխատութիւնը և այլն զանազան խըպըլիկներու տեղի կուտան :

Այսպէս զի ձնշումը երազել կուտայ որ զքեզ կը խեղդեն . մեր վերմակներու վար իյնալը մեզ երազել կուտայ թէ սաստիկ ցրտի ենթարկուած ենք , ծարաւէ նեղուած ջրգողեալը զով և առատ ջուր մը կերազէ , անօթին՝ համեղ կերակուրներով լի սեղան մը , և լն . և լն :

« Կալիէն » կը խօսի մարդու մը վրայ որ երկար տար իներէ ի վեր ամենասուր ասդրաջղացաւի մը

(n'évralgies sciaticque très-aiguës) յարձակմանց ենթակայ էր . ամենաուժգին յարձակումէ մը յետոյ՝ որ հիւանդին բազում օրեր անքնութիւն պատճառեց՝ անդամն որ մինչեւ այն ժամանակ կ'այրեր , սկսաւ փոքր առ փոքր պաղիլ , տառապանքը մեղմացաւ և վերջապէս կրցաւ քնանալ : Մի քանի ժամուան խըպեցաւ քունէ մը վերջը , երազեց որ մարմարեայ էր իւր սրունգն . արթնցաւ , սակայն սրունգը անդամալուծեալ գտաւ : Ստուգապէս այս երազին պատճառաբանութիւնը ախտային աշխատութեանց մէջ կը գտնուի որ կը ծածկէր անդամը . բնականաբար ջղային ոյժը (influx nerveux) դադրած լինելով այդ անդամի մէջ ցաւերն եւս անհետացան այդ մասին կենդանութեան անհետացման հետ և ցրտին զգացողութիւնը որ անկէ հետեւեցաւ , այդ երեւոյթին պատճառը մեզ կուտայ :

Սուրբ Հերոնիմոս որ իւր երասաանաց վրայ հանձ արիւնապալարէ կը տառապէր , երազեց որ հըրեշտակ մը զինքը ուժգին կը խարազանէր իւր ոճին մէջ բազում արհետական ձեւեր գործածել սկսելուն համար , արթննալուն պէս , բարի մարդը ձեռքը խարազանուած տեղն տանելով զայն շատ ցաւալի գտաւ :

Կօշկակար մը որուն աջ աշքը երկար ժամանակէ ի վեր կը ցաւէր , երազեց որ կապիկը ցաւած աշքը հերիւնով (պիզ) կը հանէր , սաստիկ ցաւ մ'զգալով փութանակի արթնցաւ և ի զուր ջանաց բանալ իւր հիւանդ աչքը , ի զուր աշխատեցաւ իւր մատներով արտեւանունքը բանալ և մօտենալ ճրագին . . . , նա միականի էր այլ եւս :

Տիկին . . . ձմեռային ցուրտ գիշեր մը թեւին մէկը անկողինէն դուրս ձգելով քնացաւ և քնոյ մէջ

բնազդական շարժումով մը զայն կուրծքին վրայ տարաւ և այդ սառուցեալ թեւին հպումը նէրա երագել տուաւ որ դիակ մը զինքը կ'ընդգրկէր :

Առան խըպըլիկներ ալ կան որք իրենց գործողութեան հիանալի մաքրութեամբը կը զարմացնեն և կը յուզեն մարդս , և յիշողութեան մէջ իրենց դրոշմը կը պահեն որով արթննալէ շատ վերջը սոսկման ըզգացում մը կը պատճառեն : Ամենասովորականն հարսատութեան մը կորուսան , մատնութիւն մը , մահմէ որ սարսափ կը բերէ , այս գաղափարը բոլոր օրը գեեկ կը հալածէ և կուգայ ներկայանալ երազիդ մէջ ամենասեւ գոյներով :

Այս տեսակ խըպըլիկ ընդհանրապէս «արգանդանեղդ և սեւամաղձուրիւն» ունեցող անձանց կը պատահի , ինչպէս նաև երկչուտ երիտասարդաց և մասնաւորապէս տկարամիտ , դիւրահաւատ և տիրազդեցիկ անհատներու . այս տեսակ երազները բարոյականը կը խանգարեն և միտքը կը թմրեցնեն . ի զուրկը ջանան վանել այդ սեաւ մտածումներ որ ծնունդ կ'առնուն , կը վերադառնան յամառութեամդ . կարծես թէ խորհրդաւոր նախազդացումներ են :

Եթէ դժբաղդաբար գժնդակ պատճառավ մը երազը իրականանայ . — ատիկայ երկնային մի աւետիսէր — ըսոլներ չեն պակսիր ուրկէ կ'առնու «մարգարէկան երազներ» անունը : Այդ մոլար հաւատքը զոր աւանդութիւնը գիւղերու մէջ պահած է , կը դառնայ սոսկմանց մեծ աղբիւր մը , գրեթէ միշտ վտանգաւոր և երբեմն ալ ակար եւ դիւրահաւանէկաց աղիտարեր :

Ե.

Մարգարէկան կամ բաղդազուշակ երազներ

Ընդհանրապէս երազներու գժնդակ կատարման հաւատքը ընծայել անխելքութիւն է . կամ կարծել թէ այդ երազները չեմ գիտեր որ թագուն զօրութեան ազդարարութիւնքն են . սակայն բացարձակապէս պէտք չէ ուրանալ մի քանի երազոց գոյութիւնն որ կ'իրականանան իրենց բոլոր մանրամասնութեամբ և որ ասոր համար կոչուած են «մարգարէկան երազներ» : Այս նիւթին վրայ եղած այնքան հետազօտութեանց գումարը չը ներեր մեզ որ այս գէպերու մէջ եղած զարմանալի կապակցութիւնը պատահականութեան վերագրենք . եւ այն աղէտները որք կը պատահին և զորս երազներն գուշակեցին :

Հակառակ սկեպտիկանութեան ուրացման եւ մըտային վարանման՝ մարգարէկական երազը եղելութիւն մէտ որ կը նորոգուի յաճախտակի . կրնանք զայն նկատել ուղեղին մի մասնաւոր աշխատութիւնն որ կը գործէ քնոյ մէջ առաւել կամ նուազ գժուարահականալի պատճառներու ազդեցութեամբ :

Սակայն ես այնչափ հրաշալի բան մը չեմ տեսնար երազի մը իրականացման մէջ որքան քնաշրջիկի մը (somnambule) կանխագուշակութեանց մէջ , երազի մէջ նախազգալու այնչափ անկարիլութիւն չկայ որքան կայ արթնութեան մէջ : Մարգարէկական երազը գերբնական կը թուի , վասն զի ստէպ նորապատճառը չգիտցուիր . եթէ անոր պատճառը յայտնուի , նա կը մտնայ երազոց հասարակ կարգին մէջ :

Մենք պիտի փորձենք այս կերպ երազոց բնական

պատճառն տալ որ վերջապէս գտած են իրենց լուծումն , բայց այդ շատ հետուն ամենավերջի գլուխ . ներէն միոյն մէջ . (Կենսական հեղանիւթ) :

«Սինէսիուս» իմաստասէրը որ ծաղկած է Ե . դարու մէջ և որ երազներու վրայ շատ գրած է , այս կարծիքը կը յայտնէ . — «Զգայարանքները զգայ . նութեանց միջնորդներն եւ գործիքներն են , բայց զգացումը և զգայնութեանց ըմբռնումը լոկ մտքի . կը պատկանին , զի քնոյ մէջ մենք կը տեսնենք գոյները , կը լսենք ձայները , կ'զգանք չօշափման արդարութեանքը և այլն , մինչդեռ մեր զգայարանքները կը հանդչին եւ որ անդ երբէք չեն գործեր եւ ես կը կարծեմ իսկ որ ըմբռնելու եւ զգալու այս եղանակը իւր մէջ շատ աւելի փափուկ բան մ'ունի . Քնոյ մէջն է որ մենք կը խօսինք Աստուծոյ հետ , կզգամք որ մեր իմացականութիւնը կը մեծանայ եւ կը տեսնենք կամ կը գուշակենք ծածուկ իրերը . Սրդ ուրեմն երազի մը ցուցուցածին հետեւելով էթէ մէկը գանձ մը գտնայ , երեւան հանէ գաղտնիք մը , ես հոս անկարելի ոչինչ կը տեսնեմ . եւ ոչ իսկ կը զարմանամ թէ տգէտ պառկելով մէկը գիտուն կ'արթննայ . իւր քնոյ մէջ դաս տոնելով և Մուսայից հետ խօսելով : Ատիկայ տեսանք մեր ժամանակը և հոս անհաւատալի բան մը չեմ գտներա — :

Հին ժամանակաց պատմութիւնը բաղդագուշակ երազներու վերաբերեալ դէպքերով լի է , իմաստամիրաց և գրագիտաց մեծամասնութիւն մը կ'ընդունէին այս երազները իրու երական եղելութիւններ , առանց անոնց պատճառաբանութիւնը որոնել ջանալու : Այս երազներու մէջ այնպիսի տարօրինակ և հրաշակ երազներ կան որ բազում ընթերցողներ այսօր չեն կարող զանոնք չը նկատել որպէս ստապա-

տիր և հաճոյից համար ստեղծուած պատմութիւններ և սակայն ատոնք յիշուած են այնպիսի լուրջ , խելացի և համոզուած անձերէ որ ժողովուրդը խարելու մէջ չուն մը չ'ունէին : Սրդ ուրեմն ստիպուած եմք կամ զանոնք ընդունիլ հաւատալով և կամ թէ մերժել բոլոր այն պատմական եղելութիւնները որոնց բացատրութիւնը չենք կարող տալ :

Կրկերոն , որ կը ծաղրէր երազները և հաւահմայները (Փալճը) , մեզ աւանդած է իւր «հմայութիւն» անուամբ գրքին մէջ բազում բաղդագուշակ երազներու նշանաւոր օրինակներ , ի մէջ այլոց Սիմոնիդէսի և Սրդագիտացիի մը երազները :

Սիմոնիդէս իւր ճամբռուն վրայ թշուառ մարդու մը գիտին պատահելով թաղման արարողութիւնը ինքը անձամբ կատարեց : Սիմոնիդէս հետեւեալ օրը Դեղոս երթալու համար նաւ պիտի նստէր , բայց գիշերը այն մարդը զրը ինքը թաղման էր երազին մէջ երեւցաւ և խրատեց զինքը որ իւր սրոշած տեղն երթալու համար նաւ չը նստի , վասն զի նաւը պիտի ընկղմէր : Այս երազը Սիմոնիդէսի վրայ ազդելով ճամբռորդութեան դիտաւորութենէն ետ կեցաւ : Մի քանի օր վերջը իմացան որ նաւը իւր բոլոր բեռով կորսուած էր կատաղի ալեաց զոհ երթալով :

Երկու Սրդագիտացիներ միասին Մէկարիա հասնելով իրարմէ բաժնուեցան , մին պանդոկը ինեւանելու համար և միւսն ալ գիշերն իւր բարեկամներէն միոյն առունը անցնելու համար : Այս վերջինը գիշերը իւր երազին մէջ տեսաւ որ ընկերը Պանդոկապետին դէմ իրեն օգնելու համար որ կ'ուզէր զինքը սպաննել , բարձրածայն կը կանչէր : Այս սոսկալի երազէ յանկարծ արթննալով անկողնէն կ'ենէ և ուղղակի պանդոկ կը վազէ , սակայն հազիւ ճամբռուն կէսն ե-

կած էր մտածեց որ երազի մը հաւատալով իւր ըրածըն անխելքութիւն էր և տուն վերադարձաւ պառկելու : Հազիւ հազ գունը տարած էր և ահա իւր ճամբորդութեան ընկերը երազին մէջ կրկին իրեն երեցաւ, դաշոյնի հարուածներէ ծակոտուած և բոլորին արիւնաթաթախ . տիրութեամբ մ'իրեն ըստ , — Բարեկամ քանի որ դու չը կրցար իմկեանքը ազատել . գոնէ ջանա որ մարդասպանը անպատիծ ընմայ, գնա՛ քաղքին արեւելքան դրան մօտ պահուէ, դու պիտի տեսնես որ անկէ ազբի սայլ մը պիտի անցնի որուն մէջ իմ գիտիս կայ որ անդ ծածկեց մարդասպանը : — Երիտասարդ Արդադիացին այս անդամ առջինէն տւելի յուղեալ վազեց որոշուած տեղն և հոն հասնելէն քիչ մը վերջը, ստուգիւ տեսաւ որ աղբի սայլ մը կուգար և զայն կեցնել տալով իւր ընկերոջ մարմինը անոր մէջ գտաւ, Մարդասպանը բոնուելով մահուամբ պատիւեցաւ :

Այս պատմութիւնը Մեծն-Վազերիանոս եւս յիշած է ո՛ւր յաւելած է նաև մի քանի մեկնութիւններ :

Կալպուրնիա, Կեսարու կինը, մի և նոյն գիշերուան մէջ երկու բաղդագուշակ երազներ տեսաւ : Նախ տեսաւ իւր ամուսնոյն արձանէն արիւն հոսիւը, յետոյ երազեց որ իւր տան կամարը կը փլէր և իւր ամուսինը մարդասպանաց խուժանի մը դաշոյնից տակ շնչասպառ կ'իյնար : Այս երկու երազներէ սարսափահար արթննալով զանոնք կեսարու պատմեց և պաղատեցաւ անոր որ այն օրը ծերակոյտի երբէք չերթայ . բայց այս աղաչանք անլսելի մնացին և երազը աղետալի կերպով կատարուեցաւ . . . Կեսար սպաննուեցաւ :

Ողիմակիա, Մեծն-Աղեքսանդրի մայրը, յղանալէն

քիչ ժամանակ առաջ, երազեց որ ոտքէն մինչ ցըգլուխ սպառազինեալ մանուկ մը կը ծնէր : Այս մանուկ Աքիլլէսէ աւելի արի, ընկճեց մի արքունի երիւար, Երազակ և Ասիա իւր քաջագործութիւններով լեցուց, աշխարհիս յաղթողը հանդիսանալով մեռաւ ի ծաղիկ հասանի : — Կարդացէ՛ք Փիլիպպոսի որդւոյն՝ (արքային Մակեդոնացւոց) Մեծն Աղեքսանդրի պատմութիւնը՝ դա իւր Ողիմակիա մօր իրականացած երազն է :

Ակամէմնոնի սպաննուիլը հրամայուելէն վերջը, անոր կինը Գլիտէմնէստէր, շատ անգամներ երազեց որ իւր իշխանազուն որդին վիշապի գլխով կուգար զինքր! լամբէլու : Քիչ ժամանակ վերջը Որեստես իւր հօրը մահուան վրէժը լուճեց դաշունահարելով զդըլիտէմնէստէր, իւր մայրը . . .

Հէգիւպ երազեց որ վառ աշտանակ մը կը կրէր իւր գիրկը . լյս տուաւ «Պարիսի», որ պատճառ եղաւ Տրոյիս կիզման :

Իալարիսի՝ գարշելի բռնաւորին՝ մայրը երազեց որ յղացած էր բաժակ մ'որ արիւն կը թափէր :

Հիւպապարքոս, Աթէնքի բռնաւորը, երազեց որ Աստղիկ իւր երեսին արիւն կը նետէր : Արդարև ապօրինաւոր սէր մ'իւր մահուան պատճառն եղաւ :

Աննիբաղ, Սիրագուսան պաշարելով երազեց որ, այդ քաղքին պալատներէն միոյն մէջ կը ճաշէր : Հետեւեալ օրը յարձակելով Սիրագուսան կ'առնէ :

Բրուտուս, երկու գիշեր իրարու վրայ իւր երազոց մէջ ուրուական մը տեսաւ որ իւր մօտալուտ մահէ իրեն հալըրդեց :

Ցուլիանոս՝ Լուտէսսայի մէջ կ'երազէ որ Արամազդ և Ամինէրվա իրմէ իրենց տաճարները կը խնդրեն : Կ'սպառազինուի, կ'անցնի Գերմանիա և Թրավիա,

կ'երթայ թագազարդուիլ ի Բիւզանդիոն , Հռովմ կը
մոնայ և ժամանակի մը համաը Ողիմափոյ աստուած-
ները իրենց տաճարներուն վրայ կը հաստատէ :

Սիղղա կը վարանէր Հռովմայ վրայ քալելու , երբ
երազի մէջ տեսաւ զբէլօնէ որ իրեն ընդ առաջ կու-
դար Սրամազդայ կայծակները յանձնելով : Հետեւ-
եալ օրը Սիղղա տիրեց Հռովմայ և արեամբ ողողեց :

Միւնոյն Սիղղան երազելով որ «Պարկայն» իւր
ազիտարեր մլրատով իրեն կենաց թելը կը կտրէր .
իւր այս երազը մէկ քանի րարեկամներուն խնդա-
լով պատմեց . Հետեւեալ օրը մահաբեր տենդէ մը
բռնուելով երկու օրէն մեռաւ :

Այն օրն յորում Հենրիկոս Բ. նիզակախաղութեան
մը մէջ մեռաւ , իւր կինը Գաթերին պաշտեցաւ
անոր չը մտնալ ի պայքար , զի նոյն օրը նէ երազած
էր թէ՝ զայն դականար և արիւնաթաթաւ տեսած
էր . . .

Մարի տը Մէդիսի . արտասուալի աչօք , ահե-
ղաձայն ճիչ մը բառնալով արթնցաւ , Հենրիկոս Դ.
նէրա սոսկան պահաճառը հարցուց . — երազիս մէջ
կը տեսնէի որ զքեզ կ'սպաննէին . . .

Հենրիկոս . Մարիի սոսկումը իջեցնելու համար
ժպտելով մը ըսաւ , — բարեբաղդաբար և երազները
պատրանք են :

Մի քանի օր վերջը մոլենախանձի մը մահաբեր
դաշոյնը Գաղղիայէն կորզեց թագաւորաց օրինակելի
թագաւորը . . .

Իւր երիտասարդութեանը մէջ ո՞վ չէ կարդացած
«Պօղ և Վիրգինեայ» ի գեղեցկահիւս հովուերգու-
թիւնը . — Տիկին Մալէ , Վիրգինեայի մայրը , երազ
մ'ունեցաւ որ իրեն կ'ազդաբարէր իւր դստեր Վիր-
գինեայի մահը , այս երազը՝ որ իւր վայրկենին տեղի

կ'ունենար այն աղետալի դէպքը , նէրա կը ներկա-
յացնէր նաւարեկութեան բոլոր պարագաները :

Սակայն հազար երկու հարիւր մլրններ մայրը կը
բաժնէին աղջկէն :

Ժօղէֆ - Ֆրանք հետեւեալ պատմութիւնը կը
յիշէ :

Խուլակամ (սըրամա) Լիւթանիացի քսանամեայ
ազնուատոկմ օրիորդ մ'իւր յլութեան առաջին գի-
շերներէն միոյն մէջ , սոսկալի աղազղակաւ մ'արթըն-
ցաւ և դողն ի սիրտ իւր ամուսնոյն պատմեց տեսած
երազն . — ինձ կը թուէր թէ եկեղեցի մը մտած էի ,
և շիրմատան (caveaux) մէջ իջնելով կին մը տեսայ
որ բաց գերեզմանի մը մէջ նստած էր իւր երկու
զաւակները կը դիեցնէր , իւր տեսքը ինձ սոսկում
ազդեց : Սոսկալս տեսնելով ըսաւ ինձ . «մի՛ սոսկար
բնաւ դուստր իմ , վասն զի ես քու պատկերդ եմ ,
այն օրուան երկորսդ օրը՝ որ դու երկու օրդի պի-
տի ծնիս՝ պիտի գաս ննջել իմ այս տեղա» :

Ամուսինը որքան կարող էր ջանաց անհետացնել
այն խոր տպաւորութիւնը որ այս աղետարեր երազը
ձգած էր իւր կնոջ վրայ , բայց չըշացնողեցաւ :

Իւր կինը ի մանկութենէ կախարդներու և ճի-
ւաղներու առասպելներով մեծցած լինելով թախծա-
միր մելամաղճութեան մը մէջ ինկաւ , մանաւանդ
ծննդաբերութեան մերձման միջոցները : Այդ օրն
հասաւ , մանուկ մը ծնելէ յետոյ մանկաբարձ կինը
երիտասարդ կնոջ մօրը ըսաւ թէ արգանդին մէջ
ուրիշ մանուկ մ'եւս կար . — թո՛ղ աղջկէս այդ եր-
բէ՛ք չը գիտնայ , գոչեց խոհեմ մայրը , բայց անկա-
րելի եղաւ զայն իրմէ ծածկել և հէ՛գ տարաբաղդն
յուսահատական մի ձայնով իւր ամուսնոյն ըսաւ . —
երազս կատարեցաւ : Արդարեւ , քիչ օր յետոյ ծնըն-
չ

դարերական տենդը (fièvre puerperale) զայն դէպի գերեզման տարաւ :

Մեծ խնամքով հաւաքուած մարդարէական երազներու ուրիշ օրինակներ :

Կասկածու ամուսին մ'որ առանց ու և է պատճառի գիւղին մէջ կը պտըտէր, ծառի մը տակ կը նստի գրապանէն գերք մը հանելով խորին ընթերցմամբ կ'զբաղի և կը քնանայ : Քնոյ մէջ կ երազէ որ իւր կնոջ բազկաց մէջ երիտասարդ մը կայ, խալոյն կը զարթնու և չուտաքայլ ամուսնական յարկը կը դիմէ : Փոխան սովորական ճամբէ տուն մտնելու պարտէզի մացառներէն կ'անցնի, կը ցատկէ և բոլորովին յուղեալ վրանի մը ստորոտը կը հասնի որ տիկնոջ հանգըստավայրի տեղ կը ծառայէր : Սանդուխտ մը կ'առնէ և զայն պատին հաստատելով առանց ճայն հանելու վեր կ'ելնէ : Վանդակափեղիերու մէջէն ի՞նչ տեսնայ իւր կինը և երիտասարդը այն դիրքի մէջ են զոր ինքը երազած էր, որպէս թէ երազը հաւատարիմ հայելի մ'եղած լինէր, Բայց մեղքը գործուածէր Ամուսինը, խելացի մարդ, սանդուխտէն վար ինալով պաղութեամբ մ'ըսաւ, — Այլ եւս ամեն բան լմնցած է, ես ուրիշ բան չեմ կրնար ընել բայց եթէ շըլայ անդամ մ'ալ ինչ որ եղած է Տըրտում ու տիսուր գիւղ վերադարձաւ խորհելով ամուսնական անհաւատարմութեան վրայ և սպասեց ամուսնական օրինաց վճռոյն :

Սանկամարդ օրիսրդ մը պարտէզ նայող պատըշգամի վրայի սենեկին մէջ պառկելու համար իւր մօրմէն հրաման խնդրած էր ըսելով որ առաւօտները սօսինձով թուչուն պիտի բռնէ, այս խնդիր իրեն շընորհուեցաւ : Միամիտ մայրը ամեն օր նէրա կը հարցնէր՝ թէ յաջողած էր մի քանի հատ բռնելով և միշտ

կը պատասխանէր օրիսրդը թէ բռնելու պահուն թըրած ու փախած էին : Սակայն գիշեր մը մայրը սենեկին մէջ թեթեւ շշուկ լսեց, նախ մի քանի կասկածներ ունեցաւ և շշուկին պատճառը հասկնալու համար անկողնէն ելնելով երթալու վրայ էր երբ մտածեց թէ կրնայ ըլլալ որ իւր դուստրն բնական պիտոյից համար ելած ըլլայ :

Կրկին պառկեցաւ, հազիւ թէ քունը տարած էր և ահա երազեց որ իւր աղջկան սիրահարն պատըշգամի պատը անցնելով սենեկակ կը մտնէ : Առաւտեան արշալոյսի մօտ կ'արթննայ, զգուշութեամբ վեր կ'ելնէ, սենեկակին դուռը կամացուկ մը կը բանայ և իւր աղջիկը կը տեսնէ Ճիշդ ԼաՓօնտէնի «սոխակին» պատմութեան պէս Մայրը այս տեսարանէ բնաւ չը յուզուելով կ'ըսէ, — գէթ այս անդամ թուչունը բռնուած է, պէտք է արգելուլ որ կրկին չը փախչի, — Այս սօսինձէ որսի արդիւնքը ամուսնութեամբ վերջ գտաւ

Ուրիշ մայր մը ստնտուի տուած մանկան առողջութեան վրայ մի քանի օրէ ի վեր անհանգիստ լինելով կ'երազէ որ զայն ողջ ողջ կը թաղեն, — հետեւեալ օրը փութանակի կը մեկնի և կը հասնի ճիշդայն վայրկենին յորում գերեզմանը իւր որդւոյն վրայ կը գոցուէր : Վշտահայր մայրը կը խնդրէ որ գերեզմանը բանան գագաղը դուրս հանելով փայտերը կը խորտակէ և մանուկը իւր բազկաց մէջ առնելով կը տանի . մի քանի միջոցներ բաւ եղան զայն ի կեանս վերադարձնելու :

Թիկնապահ մ'որ իւր զօրապետի կնոջ հետ ներքին յարաբերութիւններու մէջ կը գտնուէր, կ'երազէ որ զօրապետը սուրը բացած իրենց վրայ կ'ուգայ անոնց եղեռնական սէրը պատժելու համար և այս

Երազը չնացող կնոջ եւս կը պատմէ , նէ կ'սկսի ծի-
ծաղիլ ըսելով , որ զօրապետը այս ժամուս իրենցմէ
հարիւր մը ոն հեռու կը գտնուի . Թիկնապահը թէւ
բոլորովին յուզեալ վերստին կը քնանայ . և մի և նոյն
երազը կը կրկնուի . Զանգակի ուժգին հարուածներէ
խսկոյն կ'արթննան . զօրապետը սուր ի ձեռին ներս
կը մտնէ և հէ՛դ թիկն ապահը հազիւ ժամանակ կը
գտնայ պատուհանէն վար ցատկելու :

Իւր քննութիւնները անցնելու վրայ եղող իրա-
ւագիտութեան ուսուանող մը կ'երազէ որ իւր հայրը
հոգեւարքի անկողնոյն մէջ մեռնելէ առաջ կ'ուզէ
զինքը անգամ մը գրկել . Հետեւեալ օրը նամակ մը
կ'ընդունի որոյ մէջ կ'իմացնեն իրեն այս չարագու-
շակ լուրը : Աճապարանօք կը մեկնի և կը հասնի ճիշդ
այն պահուն յորում ծերունին իւր հոգին կ'աւան-
դէր :

Տիկին Սառա Պէրնառտ մտադիր է Փանն Տ'Արքի
գերը կատարել Պ . Ժիւլ Պարպիէի յօրինած թատեր-
գութեան մէջ , որ Օրլէանցի գիւցազնուհոյն հրա-
շալի պատմութեան վրայ հիմնեալ է . Որովհետեւ
ժանն ա'նրքի պատմութեան մէջ գերբնական բան երն
ալ իրենց բաժինն ունին , խօսակցուհի մը հարցուց
Սառա Պէրնառտի թէ հրազքի կամ գերբնական բա-
ներու կը հաւատասայ : — Սեւուս — պատասխանեց
աշխարհահոչակ գերասանուհին , պնդելով թէ կե-
նաց մէջ շատ բաներ կան որոնց բացատրութիւնը չը
կրնար ընծայել գիտութիւնն , և պատմեց սա դէպ-
քըն ի մէջ բազմաց : «Ասածին անգամ նիւ Եօրք եր-
թալուս , գիշեր մը սոսկմամբ արթնցայ , երազ մը
տեսնելով թէ կատղած շուներ խածեր են զաւակս ,
Առտուն կանուխ հեռագրեցի ի ֆրանսա , և զաւակս
(Մօրիս Պէրնառտ) պատասխաննց որ հոգ շընեմ , զի

թէւ երկու շուներ խածած են զինք , և անմիջապէս
ետքն սպաննուած , բայց իւր վէրք ծանր չէ »

«Երազիս մէջ ինչպէս տեսայ արկած մ'որ ծովե-
րէն անդին նոյն օրն իսկ պատահած էր զաւակս :
Այսպիսի երազներ շատ տեսած եմ , և հետեւապէս
կը հաւատամ որ Օրլէանցի օրիորդն ալ (Ժանն տ'Արք)
իւր ազգն Անգլիացոց դէմ ոտք հանած ժամանակ ,
գերբնական խորհրդաւոր ներշնջումներ ընդունած
կրնայ ըլլայ : »

Կը ճանչնամ երիտասարդ թժկական ուսանող մ'որ
(այժմ շրջանաւարտ) մեծ զարմանօք պատմած է ինձ
իրեն պատահած հետեւեալ մարգարէական երազը :

«Կը սիրէի խարտեաշ և ոլորուն մազեր ունեցող
օրիորդ մ'որ քոյրն էր մեր համալսարանէն ելնող
Տօքթէօրի մը . կը սիրէի այն յոյսով որ օր մը թե-
րեւս իւր ձեռքն ուզեմ : Կը փափաքէի իրեն միշտ
համելի երեւնալ , և երբ ինքզինքս սովորականէ առ-
ւելի գեղեցիկ կամ գրաւեիչ կը տեսնէի , իւր տան
առջեւէն կ'անցնէի ու կը դառնայի . իւր բնակած
թաղն մէր թաղէն քիչ հեռու էր . մենք կը բնակէ-
ինք Պալի-Փառա թաղն , իսկ նէ նենիրտիպի , գեղա-
րանին կարգը , որ չէր ըլլար որ քանի մը անգամներ
անոր տան առջեւէն չանցնէի , զայն տեսնելու դիտ-
մամբ : »

«Մի օր երբ սովորական անցուդարձա կ'ընէի ,
զարմանօք տեսայ իրենց տան պատուհանաց բոլոր
վարագոյրներուն վերցուիլն . քանի մ'անգամներ նոյն
օրն այցելեցի , զինքը երբէք չտեսայ , կասկածն մը-
տաւ սիրտս բայց ինքզինքս շուտով մխիթարե-
ցի լուացք ընելնին խորհրդով . երկրորդ և երրորդ
օրն բազմապատկեցի անցուդարձա , այլ ի զո՞ւր . . .
ո՛չ զինքը տեսայ և ո՛չ ալ վարագոյրներն . յայնժամ

ծայրահեղ յուսահատութիւնն պաշարեց զիս . զգացի թէ վարձկալ մ'ըլլալով փոխած են տուներնին . լաւ , բայց ո՞ւր . . . , ինչպէ՞ս գիտնալու է նոր փոխադրուած տուներնին , Պոլսոյ ո՞ր անկիւնը և կամ որ գիւղը փնտռելու եմ . միթէ՞ անկարելին և անհնարինն խնդրել չէ այս . . . :

«Հոգւոյս չափ կը սիրէի զինքը , իւր կորուստն ինձ անտանելի չարչարանք մ'եղաւ . վայրկեան մը չէի անցուներ առանց անոր վրայ չմտածելու . անկարիլութեան վրայ խորհելով ուղեղս կը ճաթեցունէի , աւա՛լ թշուառութեանս . . . »

«Սոյն տարաբաղդ վիճակ մի քանի օրեր ևս տեւելով , յանկարծ մի գիշեր հետեւեալ երազն տեսայ .»

«Նոյն մտատանջ և սրտակէզ վիճակի ենթարկեալ գլխիկոր անցայ իւր նախկին տան առջեւէն , չտեսայ զինքը , յետոյ մի քանի փողոցներ թափառելով հասայ Լանկայ , ո՞ւր տան մը պատուհանին առջեւ նըստած էր սիրուհիս . . . , ուրախութիւնս մեծ եղաւ երբ այսպիսի պատահականութեամբ մը դտայ կորուսեալ սիրուհիս , խօսեցայ իւր հետ , բան մ'որ երբէք պատահած չէր . այս հաճոյալից ու շլացուցիչ տեսարանի մը զմայլմանց մէջ սրտատրոփ քունէս արթնցայ . . . »

«Երեւակայեցէ՛ք , որպիսի յուսահատութեան մատնուիլս , երբ երազ մ'ըլլալն զգացի , ձեռք բերուած կորուսեալ սիրուհի մը կրկին կորուսանել . . . :

«Նոյն միջոցին կ'արծես թագուն և խորհրդաւոր ձեռք մը զիս մլեց ելնել անկողնէս , որ արշալյան նոր սկած էր , և երթալ Լանկայ նոյն փողոցն այցելելու , զոր իմ երազի մէջ տեսած էի և ուր կը բընակէր իմ հոգեհատորս . . . , և արդէն սովորութիւն ունէի պայծառ օրերու մէջ արշալյաէն առաջ ելնել

և շրջիւ Հիսար տիպիի ծովեզերքը , դիտել Արեգական վեհափառ ծագումը և շոյել առաւօտեան ծովային քաղցրաշունչ զեփիւռն . . . :

«Ուրախ և զուարթ անկողինս թողի և ծովեզերքէն անցնելով հասայ այն փողոցն զորս երազած էի . Աստուած իմ . . . ի՞նչ տեսնեմ . . . , երազս ճշմարիտ և հաւատարիմ հայելի մ'է եղեր , ինչ որ տեսած էի անոր մէջ . այժմ նոյնն և իրականն կը վայելեմ . սըրտեհատորս , կորուսեալ սիրուհիս , պատուհանին առջեւ ձեռն ի ծնօտ նատած է . . . :

«Կ'զգամ թէ այս երազ մը չէ , իրականութիւն մ'է »:

«Այս թագուն և գաղտնալից զօրութեան վրայ , որ ինձ առաջնորդեց իմ կորուսեալ սիրուհիս գտնելու՝ տակաւին կը զարմանամ և միանգամայն կ'օրհնեմ . . . »:

Գաւառացի մի անձնաւորութիւն ճանչցայ որ Պոլսոյ հետ կարեւոր գործ մ'ունէր և որուն համար հինգ օրէ ի վեր կը բանակցէր հեռագրաւ իւր եղրօրն հետ կիւրակէ առաւօտ մը կ'երագէ թէ եղրօրմէն հեռագիր մ'ստացած է , կ'արթննայ և իսկոյն փնտուել կ'ուտայ թէիկրածի չափութեն և իրօք աւ գիշերն իւր անուան հեռագիր մ'եկած է եղրօրմէն :

Փարիզի պերճուհիներէն , նորոյթի և խելացի կին մ'որ խարէ ական սնանկութեան մ'առթիւ բաղդի մեծ կորուստ մը կրած էր , այս մեծ կորուստ զինքը երկար տալիներ հիւանդացուց և հակառակ աշխարհային զրոսանաց միշտ անոր վրայ կը մտածէր : Երեկոյթէ մը վերադառնալով՝ ուր «բաղդագուշակ երազներու» վրայ խօսուած էր և որոնցմէ շատերը իրենց ճշգութեամբ զարմանալի էին՝ քնանալէ առաջ անոնց վրայ մտածեց և հետեւեալն երազեց . . . :

— Կերթար մի հեշտավի գիւղական դղեակ հա-
ճոյից համար , կ'առքէն իջնելով ծառուղին կը դառ-
նայ որ բերդը կը տանէր և կը պատահի հէ՛ք պառաւ
կնօշ մ'որ իւր ուսին վրայ կապիկ մը կը կրէր , գը-
րամ մը կը նետէ անոր և կ'անցնի : Հանդիսավայրն
հասնելով , Տիկին ・・・ իւր սնանկին հետ դէմ առ
դէմ կը գտնուի . զայրանալով իրեն դէմ եղած ա-
նարգութեան՝ որ այնպիսի մի ակումբի հրաւիրած
էին զինքը որոյ այդ թշուառականն ևս կը մասնակ-
ցէր , իսկոյն կը թողու հանդիսավայրը միաքը դնելով
որ առաջին պատեհ առթիւ իւր գժգոհութիւնն ցոյց
տայ դղեկի ալիրոջ : Երբ իւր կառքը նստելու կը վե-
րադառնար՝ որ ծառուղին իրեն կ'սպասէր , կը տես-
նէ որ պառաւ մուրացկանը խել մը ռամիկ կիներէ
շրջապատեալ քառակուսի թղթի կտորներ կը բաշ-
խէր և կապիկն ալ անոնց վրայ թիւեր կը նշանակէր .
Տիկին ・・・ ը կը փափաքի հասկնո՞լ թէ ի՞նչ նպա-
տակաւ կ'ընէ այդպէս . պառաւը նէրա կը պատաս-
խանէ թէ իւր կապիկը ապագան կարդալու զօրու-
թիւն ունի , և այն թիւերը զորս նա կը նշանակէ
հարկաւորապէս պարտին դնել առաջին վիճակահա-
նութեան : Մանկամարդ պերճուհւոյ հաճելի կուգայ
կապիկի անսխալականութիւնը փորձել , կրկին ողոր-
մութիւն մը կուտայ պառաւին և իրեն համար թի-
ւեր կը խնդրէ : Կապիկը կ'սկսի իսկոյն թղթի կտորի
մը վրայ գրել , պառաւը զայն տիկնոջ կը ներկայացնէ
որ թիւերու տեղ այս տողերը կ'ընթեռնու .

«Իմ արհեստին օգուտը գուշակման կրկին թի-
ւերը և քաղուածոյքը միայն գտնել է , մինչդեռ
տիկնոջ հինգ թիւեր պէտք են իւր կրած կորուստն
լեցնելու համար : Ուրեմն թող երթայ յիմարանոց .
»Էսր» շէնքի երրորդ յարկի սենեկին մէջ իւր գու-

շակելու արհեստին մէջ երևելի հանդիսացող աստե-
ղագէտին . մի քիչ վարանումներէ և մի քանի այլան-
դակութիւններէ վերջը , նա իրենց պիտի ցուցնէ
հինգ թիւեր որ տուփին մէջ ձգելով անսխալապէս
պիտի ելնեն :

Տիկին ・・・ զարմացած արթնցաւ . իւր մտերիմ-
ներէն շատերուն ասոր վրայ խօսեցաւ և հակառակ
այն փոքր հաւատաքին որ պարտէին գորա ընծայել
որոշեցին «Բիսէտրը» երթալ , պարզ զբոսանք մը ,
պտոյտ մը պիտի ըլլար աղի : Բազում ազնուականներ
և պերճուհիներ նէրա միացան և հետիոտն սկսան
յառաջանալ դէպի յիմարներու պատսպարանը : Տե-
սուչք մեծ ազնուութեամբ ընդունեցին և փութա-
ցին ցոյց տալ իրենց հիմարկութեան ամեն տեղիրն :
Տիկին ・・・ հասնելով կապիկին նշանակած տեղն ,
հարցուց — կա՞ր արդեօք աստ խենդ մ'որ «աստե-
ղագէտ» կը կոչուէր : Այս հարցման բացասական պա-
տասխան տալէ յետոյ իրեն առաջնորդեցին երևելի
գուշակի մը խուցն : Մի քանի անկարեսոր հարցում-
ներէ վերջը : Տիկին ・・・ յստակ և կարճ բառերով նմա
կը յայտնէ իւր խնդիրքը .

— Թիւեր , կը պատասխանէ աստեղագէտը , գի-
տէք ժամը քանի՞ն լուսինը միջօրէէն կ'անցնի :

— Ոչ :

— Զեղ համար անոր նեղացած եմ , այն վայրկենին
եկ'ք յորում Սրամազդ և Սատրիկ միացման մէջ են :

Այս խօսքերու վրայ պերճուհիները ժպտեցան :

— Բայց մենք կ'ուզենք այս վայրկենիս գիտնալ :

— Խնդիրը ծանր է , մտաց ամիսովում պէտք է .
հաւատաքի լաւ գիտեցէք պիտի կրնաք գտնալ իմ
գիմացս մէջ յարաբերութիւն մը , նմանութիւն մը
Ասդիակոսի նշաններէն միոյն հետ :

Եւ սկսաւ այնպիսի տարօրինակ և սոսկալի ձեւերը ընել որ երբէք մարդկային գէմքի վրայ չէին տեսնուած :

Քա՛հքահները կրկնուեցան :

— Ա՞հ, այսպիսի ծանր խնիրոյ մը վրայ որչափ կը խնդաք . . . , արդ ուրեմն, բարի երեկոյ, ծուլ աստեղատան վեց աստեղը թող ձեր ճակատներն թագի ձեւով զարդարեն, և թող երեւակի շղթայն Ձեզ մատանիի տեղ ծառացէ :

Եետոյ քիչ մը հեռացաւ անոնցմէ և սկսաւ իւր սենեկի պատերուն վրայ խորհրդանշաններ գրել :

Շիկին . . . տեսնելով որ աստեղագէտն կը ծխէ, գրապանէն սիրուն փոքրիկ ծխատուփ մը հանելով անոր նուիրեց, այս տեսարանէն մեր մարդը չատ ուրախացաւ . գնաց թերթ մը թուղթ առաւ և հինգ հաւասար մասերու բաժնելէ յետոյ Տիկնոջ ներկայացուց հանդերձ մատիտով . . . :

— Դուք իմ աչացս համար, աստուածային «Բէրէնիսի» չափ չնորհալի և սիրուն էք . անկրթութիւն մը պիտի ըլլայ չը չնորհել ձեզ ինչ որ ձեր ազւոր բերանը այդքան քաղցր կերպով կը խնդրէ . ես զձեղ պիտի գոհացնեմ : «Բէրէնիս» առ ոտն կոխեց քսան և մէկ գարուններու ծաղկունքը, դուք, եթէ չեմ սիսալիր, նոցա համոյքներն քաղած էք, և մի քանի ամառ եւս աւելի հաշուած . կը հաճիք արդե՞օք ըսել ինձ Ձեր տարիքը :

— Քսան և հինգ :

— Քսան և հինգ մեծարանաց և զարմացման տարիներ որ ձեզ արթեցին ձեր գեղեցիկ աչքերը, յաւելելով քսան և մէկի կը կազմեն 46 թիւը : Այս է տարիք իմացականութեան և լուրջ ուսումնասիրու . թեանց՝ այս է տարիք ուր գիտունն «Կոպէրնիկոս»

բանաձեւեց իւր յաւէտ անմահ գրութիւնը . գրեցէք թղթի կտորներէն միոյն վրայ 46 : Արեգակէն Փայլածուի հեռաւորութիւնը 13 միլիոն մղոն է, գրեցէք 13 ուրիշ թղթի կտորի վրայ, ուստի կը հասկըցուի որ Արեգակը Փայլածուէն դիտելով, երեք անգամ աւելի մեծ է քան ինչ որ մենք երկրէս կը տեսնեմք, գրեցէք երրորդ թղթին վրայ 3 . և որ իւր ջերմութիւնը եօթն անգամ աւելի է, գրեցէք չորրորդին վրայ 7 : Վերջապէս այս մոլորակը մերինէն հինգ անգամ աւելի թանձր պարափ լինել արեգակնային ներգործութենէն չհալելուն համար, 5 թիւը Ձեր «հինգ թիւերուն» վիճակահանութեան վերջինն է, գոհ է՞ք, փոքրիկ տիկինս . . . :

— Շատ գոհ, բառ չեմ գտնար իմ չնորհակալութիւնս յայտնելու այն սիրուն խօսքերուն համար զոր գուռք ինձ ըսիք :

— Դուք պարտիք վարժուած լինել, այժմ կը մնայ տակաւին զձեզ ապահովեցնել թէ անոնք պիտի ելնեն, հաճեցէք զանոնք ինձ յանձնել, ձեզ պիտի ցուցնեմ անսխալական փորձը :

Տիկին . . . քառակուսի հինգ թղթերը անոր յանձնեց : Աստեղագէտը զանոնք այլանդակ կերպով գետինը շարեց և անոր հարցուց :

— Կ'ուզէք որ բացարձակապէս ելնեն, այնպէս չէ՞ . . .

Այս', պատասխանեց կինը որ մեծ ուշադրութեամբ կը դիտէր անոր ըրած ամենափոքր շարժումները, Առաւ նա նուրբ գաւազանը, որոյ մէջ երեք հմայական շրջանակներ նկարեց, խորհրդաւոր բառեր արտօսանեց, թիւերու շուրջը կախարդական շրջաններ կատարեց և թղթերը ճղմելով մէկ մէկու ետեւէ կուլ տուաւ, և յետոյ խայտառակ ձեւերով Տիկնոջ մօտենալով ըսաւ .

— Տիկին, «վաղը վերստին միեւնոյն ժամուն ե-
կէք և ձեր թիւերը պիտի ելնե՞ն . . . :

Այս վերջին խորամանկ խօսքերը աղմկալի քրքրա-
նօք ընդունուեցաւ և յիմարին այս խորագիտութիւնը
Փարիզի բոլոր շրջանակները բազում ժամանակ խըն-
դացուց :

Հովիւ մը երազին մէջ տեսնելով որ իւր լաւա-
գոյն չունը գայլերէ գիշատուած է, արթննալով իս-
կոյն իւր հօտին գանուած վայրը կը դիմէ և հոն հա-
ւատորիմ կենդանոյն արիւնաշաղախ մնացորդը մի-
այն կը տեսնէ :

Բազում օրեր շրջող որսորդ մը տիսուր, յոզնած
և առանց բան մը որսացած ըլլալու տուն կը մտնէ :
Գիշերը կերազէ որ իւր գիւղին այն ինչ աեղը որսի
գնացած ըլլալով փափաքներն ուղածէն աւելի կա-
տարուած են : Հետեւեալ օրը, առաւտօտուն կանուխ
հոն կերթայ և երեկոյին որսերով բեռնաւորուած
տուն կը վերադառնայ :

Ճակատամարտէ օր մ'առաջ, զինուոր մը կերազէ
որ հրացանի առաջին պայթումէն մահացու հարուած
մ'ընդունած է. զայս պատմելով իւր ընկերաց, ու-
նեցած փոքր դրամը անոնց կը բաժնէ : Դժբաղդա-
բար երազը իրականացաւ . . . :

Պառաւ կին մ'որ քաղքին ծայրը գտնուած տան
մը մէջ կը բնակէր միայնակ. կերազէ որ գողերը իւր
սենեակը մտած կատարելապէս կը կողոպտէին (և ա-
սիկայ բուն ճշմարտութիւնն էր): Օգնութիւն գոչե-
լով կը զարթնու և գողերը սարափած կը փախչին
իրենց աւարին կէսը միայն տանելով:

Թշուառ արուեստագէտ մը կերազէ որ իւր ծե-
րունի հորեղբօրմէ մեծ գումար մը կը ժառանգէ;
որմէ մինչեւ այն ժամանակ յոյսը կտրած էր :

— Ո՛չ, կը գոչէ արթննալով, եթէ երազները
իրականայի՞ն . . . Հազիւ թէ իւր զարմացումը անցած
էր և ահա նամակ մը կը հասնի որ զինքը Բ . . . սե-
ղանաւորին քով երթաւլ կը հրաւիրէ, ստանալու հա-
մար 100,000 ֆրանգի մօտ գումար մ'որ իւր հօրեղ-
բօր հարատութեան դրամագլուխն է և որ զինքը իւր
միակ ժառանգորդը ընտրած էր :

Օրինակաց այս շարքին մէջ, զոր մենք ընթերցո-
ղաց ներկայեցինք, կը տեսնուի որ ուղեղային ներ-
գործութիւնը իւր գերը Փիզիքական և բարոյական
ազդեցութեամբ կը կատարէ : Երազի կազմակերպու-
թիւնը այս կերպով գիւրաւ կը բացատրուի, սակայն
անոր իրականացումն սահմանել աւելի դժուար է,
և որ կը գանուի մարդկային գործերու ազետարեր
ընթացքին մէջ, ինչպէս որ տեսանք կեսարու կնոջ,
կալպուրնիայի երազին մէջ :

Կան երազներ որ կը կարծուին թէ պարզապէս
մեր յարաբերական կենաց շրջանակէն դուրս են, ուր
մենք կը շարժինք և որ անոր պատճառ մ'ենթադրել
անկարելի է : Այս երազներ այն անթիւ եղելութեանց
կարգին մէջ կը մտնան որսնց պատճառաբանութիւնը
փիլիսոփային հետազոտութենէն խոյս կուտայ : Աւե-
լորդապաշտ անձինք գիւրարութիւնը բառնալ կ'ե-
րեւակայեն նշանակելով այդ երազներ իրը պարզ ար-
դիւնք մը դէմ յանդիմանութեան (intuition) : Բայց
ի՞նչէ դէմ յանդիմանութիւն մը — անձանօթ զօրու-
թէնէ մ'եղած տեսակ մը ապագայի յայտնութիւն : —
Որչափ կ'ուզեն թող ըսեն թէ մ'ուրփէոս աստուածն
է որ իւր երազներէն մին մեզ կը զրկէ զգուշացնելու
համար զմեզ գալիքէ . . . :

Ներկայ ժամանակիս իմաստասիրական միաքը այս
կերպ բացատրութիւններէ ըս գոհանար, դրականը

ճշմարիտը կը փնտոէ . իւր կարծիքը հաստատելէ և
իւր հաւատքը կանգնելէ առաջ բոլոր փորձի ստու-
գութիւնը կը պահանջէ , որովհետեւ նա գիտէ թէ
աւելորդապաշտութիւնը միշտ սխալին հետ ընկերա-
ցեալ կը քայլէ :

Հ.

Մինչեւ ցարդ Երազներու վրայ գրուածներու
ամփոփումը

Թէ որ ընթերցողն մեր քնոյ և երազի վարդապե-
տութիւնը ուշադրութեամբ կարդաց , եթէ լաւ ըմ-
բռունեց , երազոց մօտակայ պատճառը՝ գաղափարաց
ընկերակցութեան մէջ պիտի գտնէ , ինչպէս նաեւ
նոցա առաւել կամ նուազ կանոնաւոր կամ ան-
կանոն յաջորդութեանը մէջ որ ուղեղային գրգռման
տարբեր աստիճաններուն կը պարտի . պիտի նշմարէ
նաև որ այս գրգռում երկու տեսակ միջնորդներէ
յառաջ կը գայ — Փիզիգական միջնորդներ , ինչպէս ,
ցուրտը , տաքը , ապականեալ օդ մը սխալ գիրք մը ,
գործարանաց նեղութիւնը , դժնդակ աշխատութիւն ,
ևն . ևն . — Բարոյական միջնորդներ , որպէս , կենդա-
նի տպաւորութիւններ , որ ջղային գրութիւնը սար-
սած են և որ ուղեղը քնոյ մէջ անոր ազդեցութիւ-
նը կը պահէ :

Երազները գնահատելու համար զանոնք շատ հաս-
տատ կանոններու վրայ դնելու է . օրինակի համար ,

աւելի բացակայ իրերը կ'երազուի քան ներկայ իրե-
րը , աւելի հաւանական քան թէ իրական բաները :
Երազները ընդհանրապէս յիշատակներէ և յոյսերէ
կազմուած լինելով , կ'երազենք ինչ որ ըրած եմք և
կամ ինչ որ կը փափաքէինք ընել , Երեւակայութիւնը
ընդ ծառայութեամբ յիշողութեան , ներկային յու-
սով կը կուտակէ , կը հաւաքէ անցելցյն իրականու-
թիւնները և ապագայի անստուգութիւնները : — Փա-
ռասէր մէկը եկազեց որ արամազդ զինքը Վիւլէնի
մը պէս կը դահապիթէր : Բնախօսը — որուն այս ե-
րազի մեկնութիւնը կը հարցնէր — պատասխանեց ,
ողուք կը փափաքիք խնամութիւն մը հաստատել որ
ձեր ներկայ կացութենէն շատ վեր է , չպիտի յաջո-
ղեք . եղելութիւնը կատարուեցաւ :

Ուրեմն , երազները որչափ որ ստութիւններ կը
պարունակեն , ունին նաեւ ճշմարիտ կողմեր ալ , ո-
րովհետեւ մեր մտածման առարկաներու հետ միշտ
յարաբերութեան մէջ են :

Բայց պիտի առարկուի թէ այնպիսի այլանդակ
և անձահ երազներ կան , այնչափ հեռու մեզ պա-
տահելիքէ կամ պատահած է որ ի զուր ջանքեր ե-
ղած պիտի ըլլան անոնց պատճառը յայտնելու . այս
ճշմարիտ է : Սակայն երբ մտածման հրաշալի կարո-
ղութիւնները նկատողութեան առնունք որ կայծակէ
աւելի արագ կանցնին ժամանակաց և միջոցի անսահ-
մանութիւնը , որ կը բարձրանան երկնային սահման-
ներէն անդին և կը խորասուզին յաւիտենականու-
թեան անդնդոց մէջ , և թէ ընդունիք որ երեւա-
կայութիւնը կրնայ ամենացնորական էակներ ստեղ-
ծել , ամենաանհետեղ յարմարութիւններ , ամենա-
անձոռնի , ամենաղանդաղական ճեւեր յառաջ բերել ,
յայնժամ պիտի կրնամք ընդունիլ «կարելիութիւնը » ,

ոչ թէ երազական երեւոյթները ամբողջապէս բացատրելու , այլ երեւան հանելու համար թէ ո՛ր կէտերով իրարու կը մօտին և ո՛ր շղթայներով իրարու կը զօդուին :



թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Քունը յառաջ բերելու համար հիմերուն եւ
նորերուն գործածած միջոցները

Քունը՝ արթնութեան ստիպողական հետեւանքն է , որպէս նաև յարաբերական կենաց մէջ հոգնած գործարանաց վերանորոգման յատկացեալ հանգիստ մը : Պատմութիւնը մեզ կը սորվեցնէ որ ամեն ժամանակ ջանացին անուշ և հանդարտ քուն յառաջ բերելու միջոցներն գտնալ , որովհետեւ քունը որչափ հանդարտ ըլլայ այնչափ ալ վերանորոգիչ կ'ըլլայ , ընդհակառակն որչափ խռովեալ լինի այնչափ ալ նուազ վերանորոգիչ կը լինի և որով արթնութեան միջոցին Փիզիքականը և բարոյականը խիստ շատ կը նեղուին :

Փորձառութիւնը մեզ կը ցուցնէ թէ մի քանի «նիւթեր» ներքնասէս կամ մորթի միջոցաւ արեան խառնուելով քնոյ հաճելի երազներ կը հայթայթեն , մինչդեռ ուրիշ «նիւթեր» տիսուր սոսկալի և մղձաւանջներ յառաջ կը բերէն :

Սրաբացիք և Զինացիք ավելոն (օրիսմե) կը ծամեն և կամ կը խմեն հիանալի երազներ ստանալու համար , դժբաղդաբար անոր շարունակական գործածութիւնը ջղային դրութիւնը կը տկարացնէ և իմացականութիւնը կը թմրեցնէ : Կը կարծուի թէ ընծախոտը (aconit-napell) զուարթ գալափարներ կը զարթուցանէ , միտքը կը սրէ և երեւակայութեան հրաշալի խանդ մը կուայ : Մուշկը (musc) . կղբադեղը (castoreum) , ոսկին և աւշակը (ammoniaque) ու իրենց պատրաստութիւնները ևն . ևն . գաղափարներ հաւասարապէս կը դիւրացնեն և ուրախութիւն կը պատճառեն :

Տօքթէօր կրէկօրի իւր վրայ փորձած է որ «Քլորիդրաս ըլ մօրթինը» ուրախութիւն կը գրգռէ և «պրօօխիդ ս'ազօփ» չնչումը հեշտալի զգայնութիւններ կը հայթայթէ :

Հերոդոտոս կ'ըսէ թէ Սկիւթացիք կրակէ կարմըցած քարերու վրայ նետուած կանեփի հատիկներէ բուրած հոտը չնչելով կը գինովային : Շառ կ'ըսէ թէ Սրաբական մի քանի ցեղեր քաղցր երազներով ընկերացած քուն մը ստանալու նպատակաւ՝ կանեփի տերեներու և հաշիշի (էսրար) խառնուրդ մը կը ծամեն : Բանգի (յասզամե) հոտը կոիւներու և պայքարներու կը գրգէ : Եբծէկական բառարանին և մերուական համայնագիտութեան» մէջ բազում օրինակներ կան որ այս եղելութիւնը կը հաստատեն : Ամենակարեւորը երկու ամուսիններու դէպքն է որ երկար ժամանակ կատարեալ ներդաշնակութեամբ միասին կ'ապրէին . օր մ'եկաւ որ իրարու հետ կը ռուեցան այն սենեկին մէջ ո՛ւր միասին կ'աշխատէին , և միշտ կուռելու հակամիտութիւն մ'ունեցան : Աշխատութենէ ելելով իրենց կրից համար ամաշելով

և շփոթութեամբ իրարու երես նայեցան , իրենց այս խռովութեան պատճառը ի՞նչ բանի վերագրելնին չը գիտնալով : Երկրորդ և հետեւալ օրերը միւնոյն կռւոյ արամաղրութիւնք ունեցան , և ոչ իսկ կէս ժամ կրնային կենալ այդ սենեկի մէջ առանց բերանացի կռւելու և առանց իրարու սպառնալու : Բանդի հատիկներու տուփէն գուրա ելած բուրմունքը , որ վառարանի մը խողովակին քովն էր դրուած , այս առօրեայ կուիւներու պատճառն էր եղած , տուփը վերցնելով երկու ամուսինները այլ ևս այն փոթորկարեր յուզումներն չ'ունեցան :

Վէրքի մը վրայ դրուած չիկատակամուղը (extrait de belladone) տեսակ մը տեսիլներով ընկերացեալ ցնորք կը պատճառէ : Այս նիւթէն աչքին մէջ կաթիւ մը կաթեցնելով պատկերները կը կիսուին և կամ կը կրկնակին :

Կախարդներու կողմէ ի կիր առնուած հմայական օծումը զիրենք ծանր քնոյ մէջ կը ձգէր , որուն միջոցին ինքինքնին վհուկներու գիշերական ժողովին մէջ փոխադրուած կը կարծէին և ամենաօտար և ամենարտաքոյ կարգի տեսարանաց ներկայ կը գըտնուէին . Պօրտա և կարտան երկու դեղագրեր նշանակեցին , միոյն հիմն է քնածու շնախաղող (solanum somniferum) , միւսն գլխաւորապէս կը բաղկանաց բանգէ և ափիոնէ :

Անդրէ Լադունա՝ Յուլիանոս Գ. Պապին բժիշկը կախարդի մը քով գտնուած սպեղանի մը երկար անքնութեան մատնուած կնոջ մը քսելու համար գործածեց . մի քանի ժամ վերջը այս կինը , քնացաւ և իւր քունը 36 ժամ տեսեց և երբ զինքը արթնցուցին գանգատեցաւ թէ մարդածև սատանայի մը գրկախառնութիւններէն անջատած էին :

Զտուած ջրերը , սպեղանինկը և փոշիները զորս Յունաստանի և Իտալիոյ շաղակրատները կը ծախէին , ափրոդիտեան (aphrodisiaque) նիւթերէ բաղադրեալ էին :

Միթրայի , իսիսի և Սէրէզի քուրմերը որ «Տրօփօնիսի այրին» սպաս կը մատուցանէին , նորընծայից երեւակայութիւնը բարձրացնելու և ճշմարիտ բանդագուշանքներ գրգռելու համար բժշկական իւղեր և կամ տեսակ լուսնկեր կը գործածէին : Այս միջոցները աւելի զօրաւոր ընելու համար , իրենց դիմող անձինքները մի քանի օր կ'առանձնացնէին և ծոմ պահէլ կուտային , ու հրաշալի պատմութեամբ զգալի կերպով անոնց երևակայութեան վրայ կ'ազգէին և այսպէս զանոնք ցնորական քնոյ տեսիլներուն կը նախապատրաստէին :

Փափաքելի է որ նիւթ մը գտնալ կարելի լինէր որով առանց մարմնոյ կազմութեան դպչելու հանդարտ քուն մը հայթայթէր և երազոց մէջ մեղ պատկերէր այն չնորհագեղ տեսարանները որ մեր սրտերը կը զովահարեն և այն անձանց համար որք իրենց թշուառութեանց խայթէշ յիշատակները մինչև իրենց երազոց մէջ իսկ կը տանին , բարեգործ դեղ մը պիտի լինէր . ոչ միայն մի քանի ժամուան համար պիտի մոռնային իրենց տառապանքը , այլ պիտի կարծէին թէ իրենց շրթունքը անծանօթ ուրախութեանց բաժակին մէջ կը թրջեն : Այսպէս , քնոյ մէջ երջանիկ կեանք մ'անցուցած պիտի ըլլային . արթննալով , աւա՛ղ , վերստին պիտի սկսէին ցաւոց կեանքը և պիտի սպասէին գեղեցիկ երազներու ժամուն



Ժ.

Քնաշրջութիւն

Քնաշրջութեան հոմանիշ բառերն են, «դիշերաշըրջութիւն», երազատեսութիւն, երազաշըրջութիւն, քնատեսութիւն» ևայլն, բոլոր այս բառերը քնոյ մէջ շարժիլ կը նշանակեն: Քնաշրջութիւնը՝ խել մը գիտնոց կողմանէ ուղեղային պաշտօններու մի տեսակ հիւանդութիւնը և ուրիշներէ ալ որպէս ուղեղի ջըղային մի մասնաւոր վիճակն նկատուած է որ բնաւ այդ գործարանի բնախօսական պաշտօնները չխանգարեր: Սակայն մի քանի նշանաւոր բժիշկք, յորս «Էսքիրօլ» որ արդարեւ երեւելի հանդիսացած է մտային հիւանդութեանց վրայ ըրած աշխատութիւններով, նկատեցին որ յաճախ և վերջին աստիճանի պատահած քնաշրջութիւնը՝ մտային խանգարման նախաշաւելիղն է, այսպէս ալ տեսիլքները և յափշտակութիւնները ուրիշ բաներ չեն եթէ ոչ երազային վիճակաց՝ արթուն վիճակի մէջ խժումն որ վաղ թէ անագան կը գրգռեն խելացնորութիւնը և սոտէպ անդ կ'առաջնորդեն:

Քնաշրջական քունի մէջ — որ շատ աւելի խորին է քան թէ բնական քունը — ուղեղը իւր մտաւորական կարողութեանց շատերուն պաշտօնը կը պահէ, որ ոչ միայն կը թուին կատարելսափէս գործել, այլ և զգայական և շարժիչ գործարանաց դերը կանոնաւոր եղանակաւ մը կը հրամայեն:

Քնաշրջիկը առանց վարանման կը գործէ և կը ցուցնէ զարմանալի ճարպիկութիւն մը կատարելու

այն ամեն շարժումները որք կը պահանջուին երազի պահուն գոյացած գաղափարներու շարքէն: Սոյն կամեցողութիւնք՝ որք ուղղակի յիշողութենէ կը բղիսին՝ քնաշրջիկը շրջապատող արտաքին առարկաներու հետ միշտ յարաբերութեան մէջ չեն, երբեմն կը միանան այն առարկաներու գորս երազը կը ներկայէ, յայնժամ, քնաշրջիկը թերութեան մէջ կը գտնուի եթէ «դասողութիւնը» իրեն օդնելու չը գայ այսինքն, միսալը ուղղելու: Քնաշրջիկը նաւու մը նաւապետին նմանցուցած են. ինչպէս որ նաւապետը ուղեցոյցի մը ուղղութեամբ իւր նաւը կը վարէ, այնպէս ալ քնաշրջութեան մէջ՝ «լիսողութիւնը» կը վարէ մարմինը անոր ընծայած պատկերներուն շնորհիւ:

Քնաշրջիկները ընդհանրապէս յստակ կերպով կը տեսնան (առանց աչքի միջնորդութեան), ճշգութեամբ կը գործեն և զարմանալի ճարպիկութեամբ կը շարժին, երևակայութեան տէր և ուսումնասէր անձինք գլուխ գործոցներ կը շարադրեն, Վոլգէր, մթապատն կրէլիյեօն և մեղրածորանն Մասկովն բազում վսեմ կտորներ գրեցին քնաշրջութեան հարածոց մէջ: Երևելին կօնդիյեակ երբ իւր ընթացք ուսումնասիրութեանը կ'աշխատէր, իւր մտքին բուռն յուզումը քունին մէջ իսկ կը շարունակէր և տեղի կուտար պայծառ քնաշրջութեան մ'որոյ մէջ զարմանալի դիւրութեամբ մը կը լմնցնէր այն աշխատութիւնքը զորս ննջած միջոցին շատ անկատար թողածէր. քնաշրջիկ երաժիշտները քաղցրալուր նուագներ կը յօրինեն կը հիւսեն: Օրինակի համար, Տարտինի կրցաւ յօրինել իւր «սատանայ» անուամբ ծանօթ նըւագն (sonato) որոյ համար ամսէ մը ի վեր իջուր կ'աշխատէր:

Տօքթ. Հարդ աղգական մ'ունէր որ չը կրցաւ

կաստաբանութեան կոչման հասնիլ ամենածանր լեզուի թոթովման մը պատճառաւ , որ բազում մասնագէտներէ բաւական ժամանակ և առանց ո' և է յաջողակութեան դարմանուեցաւ : Այս ազգականը քնաշրջութեան վիճակի մէջ գիշերն կ'ելնէր և աթոռի մը վրայ կը բարձրանար , ու հոն տեղ , քառորդ և ստէպ կէս ժամ երեակայեալ հանդիսականներու առջև կը խօսէր հնչման առանց ո և է դժուարութեան և նոյն իսկ զարմանալի դիւրութեամբ մը :

Գործաւորք , սպասաւորք և աշխատաւորք կը գործեն իրենց գործերը և կը կատարեն իրենց աշխատութիւնները այնպիսի ճարպիկութեամբ մ'որ կարող չեն ընել արթնութեան ժամանակ : Ամենանշանաւոր պարագայ մ'է որ քնաշրջիկը ըլյիշեր երբէք ինչ որ ըրած է . արթնալու միջոցին յիշողութեան այս կատարեալ բացակայութիւնը՝ քնաշրջութեան ամենակարեւոր նշանն է :

Բուրդախ դիտել կուտայ որ՝ քնաշրջիկներու յիշողութիւնը բաւական ճշգութեամբ կուգայ այն սովարական քունին մէջ որ անմիջապէս քնաշրջութեան հարուածին կը փոխանորդէ : Այս քնախօսը կը յարէ թէ իր բժիշկ բարեկամներէն մէկը ճամբորդութենէ վերադառնալով իւր կինը տան տանիքին վրայ տեսաւ . հասկնալով որ նէ քնաշրջիկ էր , բնաւ երբէք չը վախցաւ , կէս օրուան մօտ , երբ նէ միջօրեայ քնոյ մէջ էր , ամուսինը անոր քնացած ըլլալը լաւ մը ըստուգելով և իւր խօսքերը դէպի անոր փորին ուղղելով կամաց մը հարցուց որ իրեն տեղեկութիւն տայ իւր գիշերային պտոյտի նկատմամբ , ինչ որ նէ կատարեց ամենայն ճշգութեամբ . և ճախ ոտքին վերքը ցոյց տուաւ որ յառաջ եկած էր տանիքին վրայ դուրս ցցուած գամիի մը իւր ոտքը զարնելով , Ար-

թըննայէն վերջը , ամուսինը նէրա հարցնելով թէ արդեօ՞ք ոտքը վիրաւորեալ էր , նէ հաստատական պատասխան մը տուաւ , սակայն սոսկալով մը , վասն զի այս վերքին ե՞րբ և ի՞նչպէս ըլլալը չէր կարող մեկնել : Երկրորդ քնոյ մէջ յիշողութեան այս պարագան շատ նշանաւոր է :

Այն ամեն բնախօսք որք գրած են «Ենոյ» վրայ , քնաշրջութեան սաստկութեանը և ակարութեանը զանազան աստիճաններ կը վերագրեն : ըստ իրենց , մեծ տարբերութիւն կայ այն քնաշրջիկներու մէջ որք կը շարժին , կը քայլեն , կ'աշխատին (կատարեալ քընաշրջութիւն) . և անոնց մէջ որք կը խօսին , կ'երգեն և ձեւեր կ'ընեն առանց ո և իցէ շարժում կատարելու (անկատար քնաշրջութիւն) :

Կենաց միւս աստիճաններէն աւելի երիտասարդութիւնը ենթակայ է քնաշրջութեան , այս ախտը կը պատահի այն ծաղկահասակ երիտասարդաց ոյց ուղեղային գործարանք զարգացեալ են և մասնաւորապէս զգայուն , արգանդախեղդացեալ կամ ընդարմացեալ մանկամարդու հիներու : Այն անձինք որք չափազանց ուսման կը պարապին և կը հոգնեցնեն իրենց մտաւորական կարողութիւնները նոյնպէս ենթակայ կ'ըլլան այս ախտին : Նոյնպէս , այն ամեն անոնք որք բոլորովին ջղակազմ լինելով կը մատնեն իրենք զիրենք ճգնաւորական աշխատութեանց և հոգեւորական մտածմանց և որ առանձնանալով ու մըտածելով՝ արտաքին զգայարանաց ազդեցութեամբ ուղեղային գործունէութիւնը կը շատցնեն :

Քնաշրջիկը ընդհանրապէս գոյց աչքով կը գործէ և երբեմն ալ բաց աչքով , բայց յայնժամ տեսողութիւնը բնաւ ըը գործեր , այլ այս պաշտօնը ուղեղը կը լրացնէ . քնաշրջիկը ներքնապէս կը տեսնէ իւր

փնտուած առարկաները (հոգեկանացեալ տեսողութիւն), իւր չօշափման գործարանները այնչափ կը զարգանան որ մարմնոց ազդեցութիւնը հեռուէն կ'իմանայ և իրեն սպառնացած վոանգները զգալով կը հեռանայ:

Անհամար պատմութիւններ իրենց զարմանալի պարագաներով քնաշրջիկներու վերոգրուած են: Քնաշրջութեան ամենանշանաւոր օրինակներէն մէկ քանին պիտի ընտրեմ. մին՝ որոյ ես ականատես եղած եմ. միւսը՝ որուն Տըպէ ականատես եղած է, երրորդն՝ որուն ինքը թէկ ականատես չ'է եղած, սակայն լուրջ և արժանահաւատ անձէ մը քաղելով կը պատմէ, չորրորդն՝ խտալիոյ Պավլիս քողաքի համալսարանի հռչակաւոր Պրէօֆէսէօրի մը գրութիւններէն քաղուած է և հինգերորդը՝ Տօքթէօր էսքի-րօլէ:

1887 Դեկտեմբեր ամսոյ մէջ գիշէր մ'էր, անձրեւու գիշեր մը. իմ գրագէտ բարեկամներէս միոյն այցելութեան գնացած էի, սովորական խօսակցութեան մը մէջ էինք երբ յանկարծ ձայն մը լսեցի, ձայն մ'որ նախ եկեղեցական երգեցողութեան, պա թրքական երգոց և քիչ յետոյ պարզ կռւոյ մը փոխուեցաւ (միշտ բարձրաձայն), մի և նոյն ձայնն էր որ կը կատարէր այս իրարմէ բոլորովին տարրեր գերերը: Զայնը վերնայարկի սենեակներէն կ'ուգար և ես նախ կարծեցի թէ այդ յարկի վարձակալներէն մին է որ այդ կերպով կ'զրօնուր. բայց անոր կը ուիլը լսելով զարմանքս կը կրկնապատկուէր, վասն զի կատարեալ «անպատասխան» կոիւ մ'էր. քիչ յետոյ իմ այս զարմացում հետաքրքրութեան միանալով իմ բարեկամիս այս տարօրինակ եղելութեան պատճառը հարցուցի, և արդէն ներկայք իմ հետաքըրք-

բութիւնս և զարմանքս նշարելով կը ծիծաղէին, սակայն ես անցած ու դարձածէն բան մը չէի հասկընար, բարեկամս հազիւ իւր խնդալը բռնելով իմ հարցմանս պատասխանեց:

- Քնաշրջիկ մ'է . . .
- Քնաշրջիկ մ'է'. կրկնեցի ես ալ բնազդմամբ:
- Այո', քնաշրջիկ մը, պատասխանեց բարեկամս ձեր ուսումնասիրութեան արժանի նիւթ մը:
- Շնորհակալ եմ, բայց խնդրեմ ըսէք ո՞վէ այդ պարոնը:

— Էֆէնտիին հօրորդին է (հօր եղբօր որդին), ըսաւ ինձ, ներկայ գտնուող տանտէրը ցոյց տալով որ նոյնպէս իմ բարեկամս էր:

- Ամեն գիշեր այսպէս կը խօսի^o, հարցուցի:
- Ո'չ մի քանի տարի առաջ գրեթէ ամեն գիշեր կը խօսէր, սակայն մօտ ժամանակներս սկսաւ երկու շաբաթը կամ ամիսը անդամ մը խօսիլ:

Այս միջոցին քնաշրջիկը սկսաւ կռուիլ հանրածանօթ վարդապետի մը հետ (անունն տալով), անոր գէմ հոգելոյս Ներսէս Պատրիարքը կը պաշտպանէր, կռիւը այնքան սաստկացաւ որ քնաշրջիկը սկսաւ ծեծել վարդապետը (վասն զի անոր ձեռաց տախտակամածին բախիլը վարէն կը լսէինք որ իրեն խօսակցութեան կը համապատասխանէր), և յետոյ սկսաւ անկողնէն ելնել և շրջել սենեկին մէջ (ճիշդ վրայի սենեակնիս լինելով անոր ոտանց ձայնէն պտտիլը կը հասկնայինք), հետաքրքրութիւնս երթալով կ'աւելնար:

- Այսպէս կը շրջի^o ալ, հարցուցի բարեկամիս:
- Այո', տակաւին շատ զարմանալի բաներ ունի, պատմեմ ուրեմն ձեզ իւր վիճակն, ըսաւ բարեկամս:

— Շնորհակալ կ'ըլլամ ձեզ, պատասխասեցի :
 — Քնաշրջիկ պարոնը — սկսաւ պատմել բարեկամն
 աչերն առանց բաց լինելու կանոնաւորապէս կը
 ըրջի, կը նստի, կը խօսի և իրեն ուղղուած հարցմանց
 ալ ամենայն ձշութեամբ կը պատասխանէ, երբեմն
 անձի մը դէմ բարեկանալով կ'սկսի կատղիւ, զինքը
 կատղեցնողը կամ իւր մօտ երեւակայած անձն է և
 կամ մեր մէջէն մէկն է, բայց մեր ամենուն ալ ձայ-
 ները կը ճանչնայ և խիստ դիւրութեամբ կ'որոշէ
 որով ձայներնիս կը փոխենք . վերջապէս կատղելով
 կ'սկսի ձեռքերը ու ստքերը գետինը զարնել և փայ-
 տերը կոտրել, նոյն միջոցին եթէ մեր սովարական
 ձայներով հրամայենք որ պառկի, խկոյն կը հնա-
 զանդի, մանաւանդ եթէ իւր հօրարը հրամայէ, ա-
 մենակատաղի ժամանակը խսկ շուտով կը հանդարտի :
 Մեր մէջէն միոյն ձեռքերը չօշափելով խկոյն անոր
 ով ըլլալը կը հասկնայ, միշտ աչերն գոց ըլլալով, և
 ժպտելով մ'անոր անունն կ'արտասանէ . . . :

— Զարմանալի՞ է, ըսի բարեկամն ընդմէջելով,
 ձկատարեալ ինաւորիկ մ'է :

— Տակաւին ունի ուրիշ զարմանալի բաներ, կ'ըս-
 կըսի գիր գրել թէև ոչ այնչափ կանոնաւոր սակայն
 ընթունի, յիրաւի շատ զարմանալի է Տօքթէօր, ա-
 չերն գոց գրիչը անխոտոր ուղղակի մելանի շիշին
 նեղ բերնէն անցնելով զայն կը մելանոտէ, գուցէ
 մենք մեր գրիչը այնպէս ճիշդ չենք ուղղեր :

— Ագգային խնդրո՞ց մէջ, ըսի կատակաբար :

— Գրեթէ, պատասխանեց քմծիծաղով մը, եթէ
 գիրք մը ներկայացունես կ'սկսի անսխալ կարդալ . . . :

Ա՛լ համբերութիւնս հատաւ, թէև հազար ան-
 գամ քնաշրջութեան վրայ գրուածքներ կարդացած
 ու լսած էի, սակայն վստահելի բարեկամէս լսելով

և նոյն խսկ քնաշրջիկը տեսնելով տակաւին չէի ու-
 զեր հաւատալ, որով ըսի՝ բարեկամիս խօսքը ընդմի-
 ջելով .

— Ձեր պատմածներուն հաւատալս չի գար :

— Բայց ձեզ ստելու մէջ ի՞նչ շահ ունիմ, և ար-
 դէն հիմայ փոքր ինչ փորձով պիտի հաստատէք իմ
 պատմածներէս մէկ քանին, եթէ կը փափաքիք զձեղ
 անոր ներկայացնեմ, յարաբերութեան մէջ գտնուե-
 ցէք :

— Ես ալ այդ պիտի խնդրէի ձեզմէ :

Մեր այս խօսակցութեան միջոցին քնաշրջիկը չէր
 դադրած գործելէ, և արդէն շատեր ներկայից մէջէն
 անոր հետ խօսակցութեան սկսած էին մտնել . այժմ
 պիտի սկսիմ պատմել ինչ որ ես ականատես եղայ,
 կարելի եղածին չափ համառօտ :

Բարեկամն իւր խօսքը քնաշրջիկին ուղղելով ը-
 սաւ :

— Պարոն . . . , ձեզ կը ներկայացնեմ Տօք. Փաշա-
 եանը, իմ բարեկամս է :

Քնաշրջիկը մեղմ բայց հասկանալի ճայնով մը —
 լսած եմ այս անունը, բարեկամմ'ալ ստացայ — ըսելէ
 վերջը (այս խօսքեր որ մելլամացայն արտասանեց, իւր
 մտքէ անցածն էր, գիտեցի որ ինչ որ մտքէն կ'ան-
 ցընէր բերնէն գուրս կուտար, որպէս թատերաբեմի
 վրայ (մեկուսիր կը խօսին գերասանք) ճայնը փոխե-
 լով սկսաւ բարձրածայն պատասխանել :

— Շնորհակալութիւն, ի՞նչպէս էք Տօքթէօր է-
 ֆէնտի :

— Խիստ լսաւ, գուք ի՞նչպէս էք, ըսի խօսքս
 իրեն ուղղելով :

— Շնորհակալ եմ, ուրախ եմ ձեր բարեկամու-
 թիւնը վայելելուս առթիւ, ձեզի բան մը պիտի հար-

ցունեմ Տօքթէօր է Փէնտի խնդրեմ զիս գոհացուցէք :
 — Ազատ էք , կրնաք առաջարկել , ըսի :
 — Տօքթէօր է Փէնտի , սա « Քնաշրջութիւն » ըս-
 ուած տեսակ մը հիւանդութիւն կայ որ քնողները ի-
 րենց քնոյ միջոցին կը խօսին և կը պտտին եղեր ,
 արդե՞օք ատիկա գէշ հիւանդութիւն մէ՛ , ը-
 սաւ :

Այս խօսքերէ անմիջապէս յետոյ խնդումով մը
 յարեց , միշտ մեղմաձայն բայց լսելի (այսինքն մէ-
 կուսի) — տեսնենք ի՞նչ պիտի պատասխանէ :

— Վնասակար ախտ մը չէ , պատասխանեցի եւ
 դիմամբ աւելցուցի , երբէք հոգ մ'ընէք , երբ քը-
 սանը վեց տարեկան լինիք , ձեր այդ հիւանդու-
 թիւնը կ'անցնի :

— Ո՛չ , Տօքթէօր , հիւանդը ես չեմ , իմ բարե-
 կամներէս մին այդ ախտի ենթակայ ըլլալով կ'ուզէի
 գաղափար մ'առնուլ , ըսաւ և իսկոյն յարեց միշտ
 մեկուսի — խարեցի հէ՛ , վնասակար չէ եղեր , ափէրիմ
 Տօքթէօր :

Այս մեկուսի վերջին խօսքերէ անմիջապէս յետոյ
 սկսաւ նորէն երգել և Դիմաքսեան եպիսկոպոսի նոյն
 կիրակնօրեայ քարոզն բառ առ բառ կրկնել : Նոյն
 միջոցին ես սկսայ պատասխանել :

— Վնաս չունի , ուրիշ մը թող ըլլայ , ձեր այդ
 բարեկամը կը նանք վստահեցնել թէ վնասակար հի-
 ւանդութիւն մը չէ այդ :

Զը լսեց իմ այս վերջին խօսքեր , վասն զի տա-
 կաւին իւր քարոզը կը շարունակէր , բարձրաձայն
 կրկնեցի խօսքերս և երրորդեցի ալ , սակայն դար-
 ձեալ չպատասխանեց :

Ուրեմն , ասկէ կը յայտնուի թէ՝ իւր մտային
 կարողութիւնները մէկ կէտի վրայ միայն ամփոփուած

լինելով (այսինքն քարոզին վրայ) լսելեաց ջիղերը
 քնոյ մէջ եղած անձի մը լսելեաց ջիղերուն պէս ձայ-
 նէ չէին ազդուեր , սա տարրերութեամբ միայն թէ՝
 քնոյ մէջ կարելի է ձայն մը լսելի ընել անոր աստի-
 ճանները բարձրացնելով . իսկ քնաշրջութեան այս
 պարագային մէջ կարելի չէ :

Քարոզը աւարտեց , ու կրկին սկսաւ երեւակա-
 յական — անձի մը հետ տեսակցիլ՝ որպէս թէ այդ ան-
 ձը իսկապէս իւր մօտն գտնուած լինէր : Խօսակցու-
 թեան դադրած պահուն ներկայից մէջէն օրիորդ մը
 սկսաւ անոր հետ տեսակցիլ . և բաւական տեսակ-
 ցելէ վերջը , քնաշրջիկը ըսաւ :

— Օրիորդ … , խնդրեմ դաշնակին վրայ օրովա-
 սօրէն երգէ … :

— Զըլլար , պատասխանեց օրիորդը , Փաշաեանը
 մեզ հիւր է … :

— Աւելի լւա ա' , անոր ալ պատիւ մ'ըրած կըլլաս :
 — Զեմ զարներ … :

— Զէ՛ , անպատճտու պիտի զարնես , կ'ուզեմ . . .
 կ'ուզեմ , սկսաւ պոռաւ և ոտքերը ու ձեռքերը գե-
 տինն զարնել :

— Պոռալուդ համար չպիտի զարնեմ , ըսաւ օ-
 րիորդը :

— Պիտի զարնես կ'ուզեմ . . . կ'ուզեմ , պոռալով
 սկսաւ սենեկին դուռը բանալ և մինչեւ սանդուխին
 գլուխը յառաջնանալ :

Նոյն միջոցին տան տիկինը օրիորդին ըսաւ :

— Ի՞նչու կը կատղեցնես , չգիտես որ մինչեւ որ
 չզարնես ձայնը չկտրեր :

— Ահա պիտի սկսիմ զարնել , ըսաւ օրիորդը խօս-
 քը քնաշրջիկին ուղղելով :

— Շատ լւա , չնորհակալ եմ , այս ըսաւ քնաշր-
 ջիկը և գնաց պառկիլ :

Հարկ չկայ ըսել է թէ օրիորդը զարնել սկսաւ, բայց ի՞նչ . . . , միայն դաշնամուրին մատանց ձայնը հանեց :

— Զեղաւ, չեղաւ, պոռաց քնաշրջիկը, օրովաշորէ զարկ :

Վերջապէս, օրիորդը սկսաւ իւր քաղցր սիրայոց ձայնով նոյն կտորը խիստ կանոնաւոր և յաջողակ կերպով երգել, նոյն պահուն ես արդէն մոռցած էի բալորովին քնաշրջիկը և այդ Աստուածապարգև ներդաշնակ ձայնի տպաւորութեան տակ կարծես ուրիշ աշխարհ մը — ներգաշնակութեանց աշխարը-փոխադրուած էի . . . , և յիշելով այդ գիշերը ինքզինքս երազոց աշխարհին» մէջ կը գտնեմ . . . բայց կարծեմ երազոց գլուխը լմնցուցի և քնաշրջութեանն սկըսայ . . . , զարմանալի՛ է մագնիսականութիւնը, սիրելի ընթերցող, տեսէք, ձայնի մը ազդեցութիւնը զմեզ ուր առաջնորդեց, մոռցանք «իրական» աշխարհը և պահ մը սկսանք դեգերիլ «ոսկէանուրզոց» աշխարհը, սակայն դառնանք իրականն . . . :

Քնաշրջիկներու ապագայի գուշակութիւններ ընելին լսած էի, ուզեցի փորձ մ'ընել որով խօսքս քնաշրջիկն ուզելով հարցուցի.

— Վաղուան օդը ի՞նչպէս պիտի ըլլայ, այցելութիւն մ'ունիմ կատարելիք :

Որպէս յիշեցի նոյն գիշեր օդը անձրեստ էր :

— Տեսնե՞նք, ըսաւ քնաշրջիկը և սկսաւ դէպի պատուհանն յառաջանալ. ոտնաձայնէն կը հասկըցուէր որ պատուհանին մօտեցած էր. վաղուան օդը շատ լաւ պիտի ըլլայ, ո՞հ, ցերեկուան պէս լոյս է, վաղը օդը բաց է . . . :

Նոյն միջոցին պատուհանէն դուրս նայեցայ և տեսայ որ անձրեսրեր ամպերը ամբողջովին ցրուեր էին

և լուսինը իւր ժամուն դէմքը ցոյց կ'տար, ըսածին պէս ցերեկուան նման ամեն կողմ լոյս էր . . . ամեն ի՞նչ արծաթագոյն . . . :

Քնաշրջիկը կրկին ուրիշներու հետ զբաղիւսած էր և իմ ըսածներուն ուշ չէր դներ այլեւս, զի չէր լսեր :

Յանկարծ սկսաւ-Գրիգոր աղբա՛ր, Գրիգոր աղբա՛ր- պոռաւ- պոռաւ :

— Ո՞վ կը կանչէ, ըսի ներկայ եղողներուն :

— Զրավաճառը կ'ուզէ, պէտք է պատասխանել, ըսին և մէջերնէն մին ձայնը փոխելով ըսաւ :

— Ի՞նչ կ'ուզէք է փէնտի :

— Զուր մը բե՛ր, պատասխանեց քնաշրջիկը,

— Պէտք է տանիլ, ինձ ըսաւ բարեկամն, ապաթէ ոչ նորէն կը կատղի. ջուրը և դաշնակը անպատճառ կ'ուզէ, երբեմն ալ սուրճ կ'ուզէ, առանց սուրճ տանելու — հրամմէցէք — կ'ըսեմք և նա ալ որպէս թէ իրօք ստացած լինէր, գոհ կըլլայ, սակայն ջուրը կ'ուզէր որ իսկապէս խմէ :

Օրիորդը ջուրը տարաւ, քնաշրջիկը արթուն եղող անձի մը պէս սկսաւ ջուրը խմել ու լսել:

— Այս աղէկ ջուր չէ՛, աղբիւրի ջուր է . . . :

— Աղէկ ջուրս հատաւ է փէնտի, պատասխանեց օրիորդը, միշտ ձայնը փոխելով :

Կրկին ապագայի գուշակութեան փորձ մ'ընել ուզելով, ըսի :

— Պարոն . . . , արդեօք կրնա՞ք ըսել ինձ թէ ե՞րբ պիտի սկսի ձիւնել:

Բաւական մոտածէլէն վերջը պատասխանեց :

— Կաղանդի՛ օրը :

Ցիրաւի թէեւ կաղանդի օրը ձիւնեց, սակայն դժբաղդաբար յայտնի է որ առաջին ձիւնը յունվար մէկէն առաջ սկսաւ գալ:

Ժամը գիշերուան վեցն էր , քնաշրջիկը ա'լ դադրեցաւ խօսելէ և շրջելէ : Բարեկամն ինձ իմացուց թէ ա'լ սկսած էր կատարելապէս քնել և թէ այլ ևս չէր կարելի զայն իրը քնաշրջիկ մը նկատել :

Տըպէ հետեւեալը կը պատմէ որուն ինքը ականատես եղած է :

Ամառուան գեղածիծաղ գիշեր մը պայծառ լուսնոյ ներքեւ ամենաբարձր տան մը կապարեայ տանիքին վրայ մարդկային ձեւ մը տեսայ , տեսայ որ կը մագլցէր , կ'երկննար , յետոյ կը կծկտէր տանիքի սուր անկիւնները և կը նստէր մաքիններու (սաշաք) գագաթը : Աւելի լաւ տեսնելու համար այս օտար երեւոյթը , ակնոցս դրի և ամենայն ճշգութեամբ նկատեցի՝ իւր մանուկը ուժգին կուրծքին վըրայ սեղմած մանկամարդ կին մ'է : Նէ այս վտանգաւոր կացութեան մէջ կէս ժամու չափ կեցաւ , վերջը սարսափելի ճարպիկութեամբ մ'իջնելով անհետացաւ :

Հետեւեալ օրը միւնոյն ժամուն , միւնոյն համբարձում , միւնոյն դիրք և կապարեայ տանիքի վըրայ ընթանալու միւնոյն ճարպիկութիւնը նշմարեցի :

Առաւօտուն գացի տեսածս տան տիրոջ իմացնել . սարսափած ինձ մտիկ ըրաւ և յայտնեց թէ իւր աշխիկն քնաշրջիկ մ'էր սակայն : Նէրա գիշերային արշաւանաց վրայ ինքը բնաւ տեղեկութիւն չունէր , յորդորեցի զինքը պէտք եղած զգուշութիւնները կատարել սուկալի գէպքի մը առիթ չտալու համար :

Գիշերն հասաւ , տեսայ որ մանկամարդ կինը նախընթաց օրերուն գործողութիւնքը կատարելու սկսած էր , գարձեալ վաղեցի հօրը իմացնել , այդ օրը զինքը մտազբաղ և տխուր գտայ : Ինձ իմացուց թէ իւր աղջկանը քնանալէն վերջը ինքն անձամբ կրկնակի գոցած էր նէրա սենեկին դուռը և ասկէ ի զատ

դուրսէն ալ ագուցիկ փականքով (ասմա քիլիտի) մը կղպելու զգուշութիւնը ունեցած էր : Աւա՛ղ , կ'ըսէր նա , հէ՛դ աղջիկը ուրիշ ելք մը չգտնելով պատուհանը բացած և ըստ սովորութեան դէպի ի տանիք ընթացած է : Մի քառորդ ժամ վերջը իւր դարձէն կոռուփով մը կը զարնէ պատուհանին որ հովը գոցած էր , թեթեւ մը կը վիրաւորի և սուր ձիչ մը բառնալով իսկոյն կ'արթննայ : Անակնունելի բարեբաղդութեամբ մը խեղճ աղջիկը՝ ձեռքերը սահելով թիկնաթուի մը վրայ կ'իյնայ զոր նէ լուսամուտին վարը դրած էր իրեն սանդուխի տեղ ծառայելու համար :

Այս վայրկենին քնաշրջկուհին ներս մտաւ , գրաւիչ և մելամաղձոս կին մ'էր , իւր շահագրգիտ գէմքը տիրութեան գրոշմը կը կրէր և արգանդախեղի տրամադրութիւն մ'եւս ունենալն կը յայտնէր :

Քաղաքական յանցաւորութեամբ իւր ամուսնոյն բանտարկութիւնը զինքը անհունս նեղած և իւր բարոյական գրգռման նպաստած էր : Երբ իւր վտանգաւոր արշաւանաց վրայ կը խօսէի ողբագին ծիծաղիլ սկսաւ և չուզեց երբէք հաւատալ : Ի վերջոյ հարցուփորձ ընելով իւր երազոց բնութեանց վրայ , կարծեց յիշել որ բազում օրէ ի վեր ծանր , սաստիկ գուն մ'ունէր , մերթ ժանտարմի և ոստիկանաց խումբեր կ'երազէր , նա մանաւանդ որ ոստիկանաց ստուար խումբ մը իւր բնակութիւնը կ'ասպատակէր հասարակապետականը ձերբակալելու համար և երբեմն ալ նոյն խումբը իւր և որդւոյն ետեւէն կ'իյնար , այս երազին կը յաջորդէր մեծ խոնջութիւն մը , ինքինքը հոգնած ու տխուր կը գտնէր , գլխու ցաւ մը կզգար և նոցա պատճառը իւր ամուսնոյն ցաւալի բաժանմանը կը վերագրէր :

Այս կնոջ Փիզիգական և բարոյական հանգամա-

Նաց վրայ խորհելով պիտի տեսնենք թէ՝ նէ իւր կազմութեամբը մեծ յարմարութիւն ունէր քնաշրջութեան, որպէս նաև իրեն միշտ ընկերացող — ամուսնոյն բանտարկութեան — մտած մամբ։ Այս մտածումներ քնոյ մէջ ևս իշխելով՝ ընկերակցութեամբ ուրիշներու ալ ծնունդ կը տային։ ուժգին գրգռուած ուղեղը շարժողութեան անդամները գործի մէջ գընելով զայն մինչ տանիքը կառաջնորդէին։ Այս վըտանգաւոր համբարձման պատճառը ինքը կը կարծէր թէ իրեն և տղուն սպոռնացող վտանգն է։

« Կատարեալ ֆնաւրութեան » երկրորդ պատկեր մը մեզ կ'ընծայէ պանդոկապետի մը տասնեւութամեայ աղջիկը, այս պատմութիւն պարզ ակնարկով թէեւ գայթակեցուցիչ կ'երեւայ, սակայն անոր բարոյական կողմը աւելի խրատական, աւելի կարեկցական է։

Այս մանկամարդուհին իւր առաջին քնոյ միջոցին կ'ենէր և կ'երթար պառկելու պարտէզին մի անկիւնը գտնուած առանձնացեալ վրանի մը մէջ, կախարդանչուցուած կին մը նէրա գուշակած էր թէ այդ սենեկին մէջ գեղադէմ մի օտարական օր մ'իրեն պիտի այցելէր . . .

Այս գաղափարը մանկամարդուհւոյ մտաց մէջ այնպէս խոր կերպով դրոշմուեցաւ և իւր բոլոր երազները իրեն ներկայեցին ամենահիանալի ձեւերու տակ այն անձը զոր նէ կը փափաքէր այնչափ սիրել՝ վերջապէս, ուղեղային գրգռումը այն աստիճանի հասաւ օր քնաշրջութեան տեղի տուաւ։ Ամեն գիշեր կախարդին ցուցուցած ժամադրատեղին կ'երթար, պանդոկին յաձախորդք զայն ստուերի մէջ նշմարելով իրենց տգիտութեամբը ուրուականներու առապեկաց տեղի տուին, մի քանի ճանբորդներ խակ այս գրոյցին հաւատք ընծայելով վրանն այլ ևս երեսի վրայ թողին։

Տրակօն զօրաց գնդի պետ մը, երեկոյ մը փախաքելով՝ օթեւանիլ ուզեց՝ հակառակ այն ուրուականի սոսկալի նկարագրին՝ պառկել այնչափ վախցուած վրանի մը մէջ։ Արդարեւ, կէս գիշերի մօտ, ուրուական մը հրեց գուռն զոր զինուորականը կամաւ կիսաբաց էր թողած, ուղղակի անկողնոյն մօտեցաւ վարագոյրը բացաւ և իւր քովը պառկեցաւ (այս ամենը ամենախորին մթութեան մը մէջ կը կատարուէր)։

Դեր-սպան ուզեց իւր այս նոր ընկերին խօսք ուղղել, սակայն իրեն չպատասխանուեցաւ, հակառակ իւր անվեհերութեանն սկսաւ քիչ մը վախնալ։ Այն տոեն իւր ձեռօք իսկ քննեց ստուգելու համար թէ՛ կերպարանքը այդչափ զզուելի, այդպէս սոսկալի է՞ր. կմախքի կուրծքով՝ բազուկներով և ուրունգներով, ինչպէս որ իրեն կը պատմէին, լայն բերնով և ժայռեր փշուելու չափ կարծր և մեծ ակռաներով. . . Որչափ մեծ եղաւ իւր զարմանքը երբ իւր մատներ սահեցան սնդուսեայ մորթի մը վրայ, սեղմ և կլոր ուռոցներու և հիասքանչ ձեւերու վրայ։ Փոքր ինչ գգուելէ յետոյ սիրով մը սեղմեց ուրուականը (բայց միշտ գողն ի սիրտ), որ ոչ գիմագրութեան և ոչ ալ յաճոյից մի նշան ցոյց կը տար. վերջը, նէրա մատն գտնուած մատանին հանելով իւր մատն անցուց։ Ժամ մը վերջը ուրուականը ելաւ կամաց մը, վարդոյրները նորէն գոցելով անհետացաւ . . .

Դեր-սպան հետեւեալ օրը իւր ճանապարհորդով գնդին հետ մեկնիլ ստիպուած լինելով թողուց վըրանը և ճամբայ ընկաւ, պանդոկի մէջ մէկու մը հետ առանց կարենալ խօսելու . . .

Մանկամարդ օրիորդը չէր գիտեր թէ այդ գիշերը իրեն որչափ մեծ ցաւեր պիտի պառձառեր . . .

առաւօտուն իւր մատնին մատը չգտնելուն վրայ զարհուրելով՝ երկար և պարապ խուզարկութիւններ ըրաւ :

Բայց «կորուսը...» տեղի ունեցած էր առանց կամքի ամենափոքր մասնակցութեան առանց հաճոյից կամ ցաւի ո և է զգացման...:

Վերոյիշեալ դէպքէ երեք ամիս վերջը օրիորդը անհանգստութիւն մը կ'զգայ. բժիշկ մը կը կանչուի որ պէտք եղած դարմանները կ'ընէ և ամիս մը վերջը ծնողաց՝ օրիորդին յլի լինելը կ'ազդարաբէ : Հայրը օրիորդը կըյորդորէ որ յանցանքը խոստովանի և ցոյց տայ իրեն իւր սիրած անձը, խոստանալով որ զիրենք ամուսնացնէ : Աղաչանք և սպառնալիք արդիւնք մը չունեցան որով հայրը սկսաւ բարկանալ և կատղիլ : Աւա՛ղ հէ՛գ անմեղուհին այս բարկութեան նշաններուն մի միայն արտասուօք կը պատասխանէր : Հայրը զայն գիւղ զրկեց և այլ ևս անոր վրայ բան մը լւել չուզեց...:

Տասնեւութը ամիսներ վերջը, Տրակոնաց պետը սպայութեան աստիճանի բարձրանալով միւնոյն քաղաքէն անցնելու առիթն ունեցաւ և ուզեց երթալ կրկին օթեւանիլ «ուրուականի պանդոկը» (այսպէս կ'անուանէին զայն) : Մինչեւ սպան կը ճաշէր, ըսպասաւոր մը աքսորեալ հէ՛գ աղջկան մատանին անոր մատը տեսնելով խկոյն գնաց իւր վարպետին իմաց տալ : Այն տաեն պանդոկապետը սպան մէկ կողմ առնելով մի քանի պատուարեր նախարաններէ վերջը անոր հարցուց թէ՝ ուստի՞ էր առած այդ մատանին :

— Այն ուրուականէն որ ձեր տունը տակն ու վըրայ կ'ընէր, պատասխանեց սպան խնդալով, որ ամենքնիդ ալ կը սոսկացնէր և կը դողացնէր . ամբողջ

կենացս մէջ անցուցած այդ միակ հեշտալիր գիշերը անկէ ի վեր միշտ կըյիշեմ, և եկայ այս իրիկուն զայն իրեն վերադարձնելու եթէ երբէք ինձմէ պահանջելու գաղափարն ունի...

Յետոյ ոյն խորախորհուրդ գիշերուան բոլոր պարագայները պանդոկապետին պատմեց :

Հայրը յօնքերը պուստելով ըստաւ անոր .

— Պարս'ն, այդ մատանին այն աղջկանս կը վերաբերի զոր ես տունէս դուրս ըրի . վասն զի այս մատանիով նէ կորուսած էր այն ամեն ինչ որ դուք անկէ յափշտակած էք... , միայն դուք, պարո՛ն կըրնաք միսիթարել ընտանիք մը, տեղը բերելով մօրը պատիւը և ձեր զաւկին անուն մը տալով...:

Սպան մեծաւ զարմացմանը լսեց տիսուր դէպքերու այդ պատմութիւնը որք պատահած էին այն գիշերը այնչափ հեշտալի իրեն և նոյնչափ ալ աղիտաբեր այլոց համար:

Սպան՝ ազնիւ սրտի տէր լինելով և օրիորդն ալ բաւական հարսւստ ըլլալով՝ մեղմացուց հօրը վիշտը և մասածելու համար տասնեհինդ օր պայմանաժամ խնդրելէ վերջը ամուսնութիւնը կատարուեցաւ :

Պրօֆէսէօր Սօավէ, դասատու փիլիսոփայութեան և բնական պատմութեան ի համալսարանին Պավիայի, քնաշրջութեան հետեւեալ դէպքը հրատարակած է :

«Պավիայի գիտուն քիմիագէտ — գեղագործ մորուն կը պարտինք օգտաւէտ գիւտեր, ամեն գիշեր իւր քնայ մէջ ելնելով իւր աշխատանոցը (laboratoire) կ'երթար կէս ձգած աշխատութիւնները վերսկելու համար : Բուռերը կը վառեր, զորանները (իմպիք) կը տեղաւորէր և իւր փորձերը կը շարունակէր այնպիսի խոհեմութեամբ և այնպիսի ճարպիկութեամբ որ թերեւս արթուն եղած պահուն չէր կարող . . . :

կը շօշափէր ամենավտանգաւոր նիւթերը , ամենազդու թոյները առանց վնասուելու : Երբ ցերեկները՝ բժշկաց կողմէ իրեն զրկուած դեղագրերը պատրաստելու ժամանակ չէր ունենար՝ կերթար զանոնք առնելու այն դարակէն ուր դրուած էին . . . , կը բանար զանոնք , իրարու ետեւէ սեղանին վրայ կը շարէր և պատրաստելու կ'սկսէր ամենավախաքելի խնամօք և ուշադրութեամբ : Արդարեւ արտաքոյ կարգի բան մ'էր զայն տեսնելը որ կշիռը կ'առնէր , կրամները կ'ընտրէր ինչպէս նաև տասնորդա և հարիւրորդակրամները , դեղօրէից ամենավոքը չափերը (dose) դեղագործական ճշգութեամբ մը կը կըռէր , կը ծեծէր զանոնք , կը խառնէր և յետոյ շիշերու կամ ծըրարներու մէջ կը դնէր — դեղին բնութեան համեմատ և ցուցակն ալ (étiquette) ճշգութեամբ կը փակցնէր . վերջապէս զանոնք դարակներէ միոյն մէջ կը շարէր կարգաւ այնպէս որ ուզելու համար դիմուներուն պատրաստ կրնար տալ : Աշխատութիւնը լըմբնալչն վերջը բուռերը կը մարեր , առած բաները տեղը կը դնէր և վերստին կ'երթար պառկելու , մինչև զարթման պահուն հանդարտ կը ննջէր :

Պրօֆէսէօր Սօավէ գիտել կուտայ թէ քնաշընիկին աչերը հաստատապէս գոց էին . կը խոստովանի որ վայրերու յիշատակը՝ և իւր աշխատութիւնները աւարտելու հաստատ գաղափարը՝ կը բաւէին զայն դէպի աշխատանոց առաջնորդելու . դեղագրոց ընթերցումը և պատրաստութիւնը որոնց պարունակութիւնը ինքն կանխաւ չէր գիտեր , անբացատրելի կը մնան :

Որչափ որ Պրօֆէսէօր Սօավէի և ուրիշներու համար քնաշընիկներու՝ առանց աչերու միջնորդութեան՝ տեսողութիւնը անբացատրելի է ալ նէ . սա-

կայն կարելի է այժմ գոհացուցիչ մեկնութիւն մը , բացասորութիւն մը տալ :

Թէ ի՞նչպէս «Բնաւրջիկ» մ'աչքերն գոց կրնայ տեսնալ :

Պատասխան — ինչպէս որ «Ամագնիսացեալն» կը տեսնայ :

Անհամար և անթիւ Մագնիսական կամ քնէական (hypnotisme) փորձեր (որոնց վրայ կ'արժէ երկարօ. րէն գրել , սակայն մեր բուն նիւթոյն հետ կազ մը չունենալուն համար ուրիշ առթիւ մը կը խոստանամ գրել «Հայրենիքի» մէջ) մեզ կուտան դրական պատասխանն . այս փորձերու մէջ մագնիսացեալն կը տեսնայ իրերը , կ'որոշէ գոյները , կը գուշակէ վտանգը , կը չափէ հեռաւորութիւնը և կը նկատէ գեղեցիկն ու տգեղը , այրն ու կինն , մեծն ու փոքրն . կատարեալ ճշգութեամբ կը գտնայ պահուած իրերը , կը գուշակէ ապագան՝ իրմէ հեռու կատարուածները — որպէս թէ ինքը արթուն վիճակի մէջ հոն եղած լինէր . — կը կարդայ մարդուս մտքէն անցածը , իրեն ներկայացուած գրքերը և այլն :

Արդ ինչպէս որ մագնիսացեալ մը կամ քնայածեալ մը առանց աչքի կրնայ կատարել սոյն պաշտօններն , այդպէս ալ քնաշընիկ մը կը կատարէ նոյն պաշտօններն , վասն զի երկու պարագային մէջ ալ վիճակներն միւնոյն են , երկւ վիճակի մէջ ալ ջղային դրութիւնը անբնական կերպով կը գործէ . որուն մեքենապետը այսինքն «Չղալին ոյժը» որ «հեղանիւթ» անուամբ ծանօթէ , այս պաշտօններու կ'առաջնորդէ

Զղային հեղանիւթը մի տեսակ կենդանական զօրութիւն է որուն միջոցաւ տեղի կ'ունենան կենաց ուրիշ բնական երեւոյթներն , նաև մագնիսական և

քնաշրջական երեւոյթներն , ինչ որ մենք աչերն կը տեսնան , կ'ըսենք , սխալ է , ջիղերն (ջղային հեղանիւթ) են որ կը տեսնան , կան այնպիսի կոյրեր ոռոնց աչերու անդամակազմական և բնախօսական կազմութիւնը երբէք վնասուած կամ խանգարուած չէ , աչերն բաց են սակայն չեն տեսներ խեղճերը , վասն զի աչաց ջիղերն են բուն հիւանդը . այս տեսակ հիւանդութեան տաճկերէն «պազար Իեօր» կ'ըսեն — հաւկոյր (amaurose, goutte sereine) :

Ուրեմն տեսողութեան համար ամենահարկաւորն աչերէ աւելի ջիղերն են , և քանի որ ջիղերը ազդեցութիւնները ուղեղին հալորդելու պաշտօն մ'ունին , կրնան կատարել իրենց պաշտօն առանց աչքի ալ . իրենց մասնաւոր «հեղանիւրոյ» միջոցաւ որ եթերական յատկութիւն մ'ունի :

Քնաշրջիկներու , մագնիսացեալներու առանց աչքի միջորդութեան՝ տեսողութիւնը կը կոչուի «հոգեկանացեալ տեսողութիւն» (vision spiritualisée)

Տօքթէօր կաքիրօլ ևս կը յիշէ գեղագործ մը որ նմանապէս կը պատրաստէր այն գեղագրերը զորս իւր սեղանին վրայ կը գտնէր : Փորձելու համար թէ արդեօք դատողութիւնը այդ քնաշրջիկին քով կը գործէր . թէ ոչ չըլլայ որ ինքնաշարժական դրդմամբ միայն գործէր՝ բժիշկը գեղարանին սեղանին վրայ դրաւ հետեւեալ պատրաստութիւնը (formule) :

Bi chlorure de mercure 8 grammes

Eau distillée 120 grammes

Մէկ անգամէն ներսէն առնուելիք :

Դեղագործը քունին մէջ ելնելով ըստ իւր սովորութեան աշխատանոցը իջաւ , առաւ գեղագրերը , մի քանի անգամներ իրարու վրայ կարդաց և զարմանալով սկսաւ հետեւեալ մենախօսութիւնը , զորս

պատրաստութեան հեղինակը աշխատանոցին մէջ պահուցուած ըլլալով բառ առ բառ գրեց : — Անկարելի է որ Տօքթէօրը սահիկա գրելով սխալած չըլլայ , երկու ցորենի չափը իսկ չատ է . և հոս կայ ընթեռնը կերպով գրուած ութը կրամ , բայց ութը կրամը 150 ցորենէն աւելի կ'ընէ . . . , ասով քսան մարդ թունաւորել կարելի է . . . : Անտարակոյս բժիշկը սըխալած է . . . , ես երբէք չեմ պատրաստեր այս խըմելիքը :

Քնաշրջիկը առաւ յետոյ ուրիշ զանազան գեղագրեր որք սեղանին վրայ էին , պատրաստեց , ցուցակները փակուց և հետեւեալ օրը բաշխելու համար զանոնք կարդաւ շարեց :

Այս օրինակը ինչպէս նաև նախայիշեալ օրինակը կը ցուցնեն թէ՝ մի քանի քնաշրջիկներու մօտ դատողութիւնը իւր պաշտօնը կրնայ կատարել և թէ այցը միայն այն գործարանը չէ՝ որ յառաջ կուգայ տեսողութիւնը , այսինքն որ կարենայ առարկայից պատկերը ուղեղին հալորդել :

Սակայն , եթէ տեսողութեան գործարանները քընաշրջութեան մէջ երբէք չեն գործեր , աղա ուրեմն ո՞ր գործարաններն են որ իրենց տեղը կը գործե՞ն :

Քնաշրջիկը առանց զգայարանաց օգնութեան առարկաները իւր ուղեղին մէջ կը տեսնէ . կամ թէ՝ շատերուն ըստծին պէս՝ արդե՞օք պատկերը ճակտէն քունքերէն , քթին ծայրէն , մակարովայնէն (épigastre) կամ մատերուն ծայրէն կը թափանցէ . Սակայն ինչ որ փորձուած է և չ'ուրացուիր որ քնաշրջիկը աչերը գոց չատ ճարպիկութեամբ և թերևս արթնութեան ժամանակէն ալ աւելի լաւ կը շարժի , խոհեմութեամբ և ապահով կ'ընթանայ , իւր անցքին վրայ գրուած խոչնդուոնները կը հեռացնէ :

Քնաշրջիկը թէ աչերն բաց գործէ , այդ չը նը .
շանակեր թէ աչերն կը տեսնան որպէս յիշուած էր
«զիտական Շարժումի» վերջին թիւերէն «Շնարցութիւն»
գլխոյն մէջ , և տակաւին ուրիշ խել մը գաղափար-
ներ յայտնուած էին որոնց դժբաղդաբար եւ համա-
կարծիք չեմ , ինչպէս նաև եւրոպիոյ և Ամերիկայի
երեւելի դիտունք . ինչ և է , իմ նպաստակս հոս քննա-
դատութիւն ընել չէ , այլ պարզապէս ընթերցողաց
շփոթութիւն չը պատճառելու համար յիշեցի այդ
կէտք , մտածելով որ գուցէ « զիտական Շարժում »
կարդացած լինին :

Այս պարագայի մէջ աչերն անշարժ և լուսոյ կա-
տարելապէս անզգայ են , որպէս թէ բոլորովին գոց
լինէին , ուրեմն հարկաւոր է որ առարկաներու պատ-
կերը ուրիշ ո և է միջոցաւ կատարուի :

Մի քանի բնախօսք կը կարծեն թէ (մեր կարծի-
քը նախորդ յօդուածով ցոյց տուինք) քնաշրջական
քնոյ մէջ «ընդհանրական կեաներ՝ անհատական կեան-
էին» աւելի զօրաւոր ըլլալով , քնաշրջիկը ընթանա-
լու . համար արտաքին զգայարանաց պէտք չունի .
ընդհանրական կեանքը զոր մագնիսագէտք « հոգեկա-
նացեալ կեանե » (vie spiritualisée) կը կոչեն , կը լու-
սաւորէ առարկաները և բոլոր զգայնութիւնները
զանազան չլային մեծ կեդրոններու կը տանի :

Ընդհանրաբար կարծուածին պէս մակարովլայնէն
եղած տեսողութեան (և կամ յիշուած ուրիշ մասե-
րու) կարծիքը ստուգութենէ այնչափ զուշկ չէ ,
կ'ընդունինք որ այդ պաշտօնը՝ (տեսողութիւնը) տե-
սողական ջիղերու ուրիշ ջիղերու հետ ունեցած ձիւ-
զաւորութեան շնորհիւ կրնայ կատարուիլ . Այս ճիւ-
զաւորութիւն բազմաթիւ և անլոյժ են , անդամա-
կազմութիւնը և բնախօսութիւնը՝ որ տակաւին շատ

հեռի են մաժեմաթիքական ճշգութեան հասնելէ՝
շատ կանուխէն թողած են որոնել մի քանի ճշմարիտ
կապակցութիւններ որոնց յետին ծայրերը աննշմա-
րելի մանր թելերու մէջ կը կորառուին : Բստ այս կար-
ծեաց , արտաքին գրգռումը այս անծանօթ կապակ-
ցութեանց վրայ կը ներգործէ և որոնց թրթռումը
ուղեղին հաղորդուելով կը բաւեն պատկերը յառաջ
բերելու համար :

Ուրեմն աչերն գոց կատարուած տեսողութիւնը
չը պէտք է ուրանաւ բացարձակապէս , կասկածիլը
աւելի խմաստութիւն է սպասելով նորագոյն պատ-
ճառաբանութեանց :

Մի տեսակ քնաշրջութիւն ևս կայ ուր քնաշրջա-
կան վիճակը քունէ դուրս այսինքն արթուն կարծը-
ւած վիճակի մէջ իսկ կը շարունակէ , պարզխօսելով
քնաշրջական վիճակը փոխան քնոյ մէջ մի քանի ժամ
տեսողութիւն ևւնենալու , օրեր , ամիսներ և տարի-
ներ կը տեւէ , և այս ախտի ենթարկեալ անձն հա-
սարակ մահկանացուաց պէս կեանքի ամեն պաշտօն-
ները կը կատարէ , սա տարբերութեամբ միայն թէ
փոխան իւր « եսը » գործելու ուրիշ « ես » մը կը գոր-
ծէ , կարծես թէ անձնաւորութիւնը փոխուած է :

Քնաշրջութեան այս կերպը ամենազարմանալին
է , արժանի գիտնոց մոփերը յուղելու . Փարիզի մէջ
եղած հետեւեալ դէպքը որ եքեք չորս տարի առաջ
լրագրաց մէջ եմ կարդացած , աստ կը ներկայեմ ,
թէկ բոլոր մանրամասնութիւնները չը պիտի կրնամ
յիշել լրագրին այդ մասը դժբաղդաբար մօտս չու-
նենալուս համար , սակայն իբր օրինակ կարելի է
փոքր ինչ գաղափար մառնոււ քնաշրջութեան այս
տեսակին վրայ :

Եղելութեան համառօտութիւնը հետեւեալն է :

Փարիզի մէջ պարկեշտ օրիորդ մը քնաշրջութեան ախտի ենթակայ ըլլալով առաւօտուն կ'արթննայ , իւր սովորական գործերը կը կատարէ , գիշերը նորէն կը պառկի , հետեւեալ առաւօտ վերստին իւր սովորական գործերուն կ'սկսի , այսպէս ամիս մը շարունակելէ վերջը կ'ամուսնանայ երիտասարդի մը հետիւր ազատ կամօք , հարսանեկան արարողութիւնը մեծ չքով կը կատարուի , իւր ամուսնութեան առաջին ամսներուն մէջ դէպի իւր ամուսինն մեծ սէր ու գորվ կը ցուցնէր , անկեղծ կերպով կը սիրէր :

Ամուսնութենէ վեց ամիս վերջը յանկարծ օրիորդը (այժմ տիկին) կը փոխուի , կ'սկսի բողոքել իւր ամուսնոյն դէմ զինքը կին մը նկատելուն և ինքզինքը ամուսին մը ներկայացնելուն համար , պարկեշտ և համեստ օրիորդը պատիւը պաշտպանելու համար դատ կը բանայ իւր կարծեցեալ ամուսնոյն դէմ . դատարանը ստուգելով ամուսնութիւնը , օրիորդին մտաւորական խանգարում մ'ունենալն կը մտածէ որով բժշկական դպրոցին կը յանձնէ խնդիրը լուսաբանելու համար :

Բժշկական դպրոցին քննիչք և օրէնսդէտ բժիշկը երկար վիճաբանութիւններէ վերջը նէրա քնաշրջիկ մը ըլլալը մեծամասնութեամբ կը վճռեն և իրենց վրձիուը դատարանին կը հաղորդեն , որով դատարանին մէջ ևս սոյն խնդիր երկար և լուրջ վիճաբանութեանց ենթարկուելով հուսկ ուրեմն ամուսնութիւնը չ'եղալ կը նկատեն . . . :



ԺԱ.

ԿԵՆՍԱԿԱՆ ՀԵՂԱՆԻ Ի Թ

կամ

Ելեկտրա — ջղային հեղանիւք

Ելեկտրական հեղանիւթը կամ տիեզերական հեղանիւթը համօրէն աշխարհի մէջ տարածուած է , ամենուրեք կը շրջի , անշունչ որպէս նաև շնչաւոր մարմնոց մէջ և երբ այս վերջնոց մարմնոյն մէջէն կ'անցնի . Ելեկտրա — ջղային» կամ «կենսական հեղանիւքոյ» կը փոխուի :

Եթէ ելեկտրա — ջղային հեղանիւթը մարմնոյ մէջ ազատ վիճակ մը ունենայ իւր «ձգողական» կամ «վանողական» ազդեցութեամբ կը յայտնուի մեզ . այսինքն համակրական և հակակրական՝ երկու անձերը իրար մօտեցնող կամ հեռացնող՝ ազդեցութեամբը : Այս կերպ ազդեցութիւնները բազմապատիկ են , և բնախօսից ուշագրութիւնն իրաւամբ գրաւելու չափ ալ օրինակները բազմացած են : Մինչև կիմայ այս տեսակ եղական երեսյթից պատճառը գտնելու համար երբէք լրջօրէն չ'աշխատեցան , անոր համար որ ոմանք անոնց գոյութիւնը ուրացան և ոմանք ալ պատահականութեան մը վերագրեցին : Մեր վարդապետութեան միջոցաւ , որ բազմաթիւ եղելութեանց վրայ հիմնեալ է , թերեւս պիտի կարողանանք մարդկային կենաց այս խորհրդաւոր մասին վրայ փոքր ինչ լոյս սփռել :

Մարդկային գործարանաւորութեան մէջէն անց-

Նող ջղային շարժման խել մը օրինակներ հաւաքած եմ, որ ոչ երազ և ոչ ալ բանդագուշանք է։ Այս շարժում յանկարծ կ'զգացուի և ըստ գործող պատճառի, այս զգացում ընկերացեալ է վշտի կամ հանգըստութեան, ուրախութեան կամ տիրութեան, և այս երեսոյթին լուիկ զարմացում մը յաջորդելով ամեն ինչ իւր բնական վիճակին կը մտնէ։

Շատ անձեր այս կերպ դէպքեր զգացած են և բնաւ ուշագրութիւն չեն ըրած, վասն զի պատճառն իրենց անձանօթ մնացած էր, ուրիշներ, ընդհակառակն, խորապէս յուզուելով կարծեցին գտնել հիանալի ժամանակի ճշգութիւն մ'որուն մէջ դէպք մը իւր դէմ յանդիմանութեամբ ը անցած է, այս անձանց համար աղոնց յիշատակը անջնջելի կը մնայ։

Պրօֆէսէօր Ռայխէնբախի նկատողութիւնք և Բէրգէլիոսի հեղինակութիւնք, մերիններուն հետ կը համաձայնին։ Մի քանի անձանց «չափազանց զզայնութիւնը» և ոմանց ալ այս հեղանիւթոյ «արձակման կարողութիւնը», ստիպեցին այս գիտունն, անոնց «զգայական» (sensitives) և «ուժական» (dynamides) անուններն տալ. մեր մասնաւոր հետազոտութիւնք շատ նմանութիւն ունին անոնց հետ, և մենք այդ «անուանում» շատ կը գտնեմք։ «Որձակախան զօրութեամբ» օժտեալ էակաց գոյութիւնը կասկածելի չը կրնար ըլլալ և նոյնպէս «զգայականներունը» որ «ուժականներու» արձակական զօրութիւնը անորոշ հեռաւորութիւններէ կ'առնուն։

Ուրեմն, սկսինք քննել թէ՝ մարդկային մարմինը արդեօք ունի հեղանիւթ մ'որ մի քանի միջոցներով զայն մարմին անջատենք . . . Այս հեղանիւթ եթէ անդամ մ'ազատ լինի, ելեկարական հեղանիւթոյ պէս վայրկենապէս կ'ընթանայ անցք մը իւր ընտրութեան

տեղն հասնելու համար և կը գործէ աւելի կամ նըւազ կենդանութեամբ իւր բնութեան և ատկէ բըռնուող անձին զգայնութեան համեմատ, ամեն կազմուածք սոյն ազգեցութիւնը զգալու ընդունակ չ'է։

Ինչո՞ւ ջղային հեղանիւթը մեր մարմիններէն չը կրնայ բաժնուուիլ քանի որ ուրիշ զանազան հեղանիւթական բուրմունք կը բաժնուին, եթէ առանց վիճելու կ'ընդունիմք որ մեր մարմնոյ մէջ անզգայ և անտեսանելի արտաշնչումներ կը լինին և մորթի ութոքերու մակերեւոյթէն հոտեր գուրս կ'ենեն, ուրեմն ջղային հեղանիւթոյ բաժանումը այլ ևս վիճելի չը կրնար ըլլալ։ Արդ, եթէ այս ջղային հեղանիւթը կրնայ բաժնուիլ. չկայ բան մը որ զայն արգելու ուրիշ անհատի մը ջղային հեղանիւթին վրայ հեռաւորութեամբ գործածելու, զայն քաշելու, վանելու, իրեն հետ խառնելու, ի մի բան զայն փոփոխելու, ինչպէս որ եղելութիւնք ցոյց կ'տան. ուստի պէտք է հետեւցնել որ ջղային հեղանիւթը «ձգողական և վանողական յատկութիւններ ունի»։

Այս վարդապետութիւն իր մէջ անկարելի ոչինչ ունի, ասոր նման բազմաթիւ եղելութիւնք կանցնին ամեն օր բնութեան ծոցի մէջ։ Ծաղկանց արդասաւորիչ փոշին (boileen) անհուն հեռաւորութիւններէն կ'անցնի և կ'երթայ արդասաւորելու իւր տեսակէն ծաղիկ մը զոր կ'ընտրէ օտար ծաղկանց բազմութեան մէջէն, և այս ընտրութեան մէջ չկայ միթէ ձգողութիւն մը, համակրութիւն մը։

Հանգային տեսակին մէջ ձգողութիւն — քիմիական մերձաւորութիւնը — կ'ուգայ ալ աւելի հաստատել մեր վարդապետութիւնը . . . Զանազան աղեր ջրով լի մէկ ամանին մէջ հալեցնելով մեզ կ'ընձայեն նմանիներու այս մեծ օրէնքին երեւոյթներն.

միենոյն տեսակի աղի հիւլէները կուգան միանալի-
րար և կը կազմեն զանգուած մը բիւրեղներու . ար-
դարեւ կայ զօրութիւն մ'որ նման հիւլէները իրար
կը միացնէ , վասն զի այս ինչ աղի հիւլէն չմիանար
այն ինչ աղի հիւլէներուն , այսինքն . պարզ աղի հիւ-
լէները չեն միանար սօտայի հիւլէներուն , այլ աղի
հիւլէն աղի հիւլէները և սօտային հիւլէն սօտայի
հիւլէները կը փնտռէ :

Բայց կենսային հեղանիւթոյ բողբոջն ի յայտ-ա-
ծուելէն ի վեր , որչափ որ այս բողբոջ զարդարանայ և
գործարանաւորի , սոյն հեղանիւթը պարտի փոփո-
խուիլ այն գործարաններէն անցնելով որոնց մէջ ին-
քը կը շրջի , զի գործարանք պաշտօն մ'ունին , և այս
պաշտօն նպատակ մը՝ որ է կեանքը . . . : Գիտենք թէ
այսօր պարզ մարմինք կրնան իրենց մէջ բազադրու-
թիւններ կազմել , և այս բազադրութիւնք յառաջ կը
բերեն բազադրեալ մարմինք . արդ , եթէ բնութեան
մէջ ամեն ինչ իրար կը ձգուի և կը միանայ , ի՞նչու
ջղային հեղանիւթը չպիտի մասնակցի երթէք այս
յատկութեամբ ուրիշ մարմիններու հեղանիւթոց հետ
և չպիտի կրէ երբէք փոփոխութիւններ մեր գործա-
րաններէն անցնելով . . . :

Ամենայն ինչ մեզ կարծել կուտայ թէ՝ ջղային
հեղանիւթը գործարանաց շարժումներով կը փոփո-
խի , արդարեւ այն վայրկենին յորում մարդկային
գործարանաւորութիւնը ֆիզիքական և բարյական
պատճառով մը ուժգնապէս գրգռուած է՝ այս գըրգ-
ռում ուրիշ բանէ յառաջ չգար բայց եթէ ջղային
հեղանիւթոյ առաւել կամ նուազ շրջան ընելէն , այս
պարագայիս մէջ կը կարծուի որ մարմնոյ մակերեւոյ-
թը մեր գործարանաց անզգալի եղող բխումներ (ջը-
ղային հեղանիւթոյ) գուրս կուտայ : Այս բուրմունք

հակառակ և զանազան պատճառներէ գրգռեալ լի-
նելով , մասնաւոր յատկութիւններ ունենալ պար-
տին , հակառակ յատկութիւններ : Այսպէս ուրախու-
թեան պահուն ծաւալով բխումք՝ տիրութեան պա-
հուն արտաշնչուած բխմանց բոլորովին հակառակ
ազդեցութիւն մ'ունին , միենոյն կերպով կ'ազդեն
վախը , յոյսը և այն ամեն խանգարմունքը որ ուժգը-
նապէս մեր կազմակերպութիւնը կը յուզեն . . . :

Այսպէս ջղային հեղանիւթոյ փոփոխութիւնք որք
արտաքին պատճառներէ և գործարանաւոր շարժում-
ներէ գոյացած են , անժխտելի են , և չենք կրնար
ուրանալ քանի որ անոնց արդիւնքը կրնանք գնա-
հատել : Ջղային հեղանիւթը գործարանաւոր շար-
ժումով մարմնէ մը խուսափելով միջոցին մէջ պիտի
տարածուի և ուրիշ անհատի մը ջղային հեղանիւթին
հետ պիտի միանայ , զայն իրեն պիտի քաշէ կամ վա-
նէ և կամ անոր հետ բազադրութիւններ պիտի կազ-
մէ որ տեղի կուտան անբացատրելի երեւոյթներու ,
որպէս , դէմ յանդիմանութեանց (intuition) , գուշա-
կութեանց (prévisions) մարդարէական երազներու
(songs prophétiques) և այս տեսակ ուրիշ եղելու-
թեանց :

Բայց , այս կենսական հեղանիւթը միջոցին մէջ
ընթանալով ի՞նչպէս մէտէօրաբանական շարժումնե-
րէ դիմադրութիւն չը տեսներ . ի՞նչպէս չկորսուիր
և կամ ուրիշ հեղանիւթներու հետ չմիանար և թէ
ի՞նչպէս կրնայ հասնիլ վայրկենաբար իւր նպատա-
կին . . . :

Կը պատասխաննենք թէ՝ կենսական հեղանիւթը
մեր գործարանաց մէջ փոփոխուած ելեկտրական հե-
ղանիւթը լինելով բանէ մը դիմադրութիւն չկրեր ,
և բնութեան մէջ բան մը չկորսուիր և ոչ խակ ամե-

նաանոեսաանելի հիւէն , և թէ մարմինք մասնաւոր օրինաց տակ բաղադրութիւններ կրնան կազմել . վերջապէս , ելեկտրական ծանօթ եղելութիւնք՝ ջըղային երեւոյթից վայրկենականութեան պատճառը մեզ կը բացառուեն :

Այժմ գանք այն եղելութեանց որոց վրայ է հիմնեալ մեր ջղային հեղանիթոյ ձգողական և վանողական վարդապետութիւնը : Ենթադրենք որ մարդու մը ջղային դրութեան վրայ ազդող պատճառաւ մը նորա ջղային հեղանիթը մարմնէն բաժնուի , այս ազատ հեղանիթը իսկոյն իրեն յատուկ արագութեամբը բաժանման կէտին և նպատակակէտին միջն բովանդակուած միջոցը կ'անցնի և յայնժամհետեւեալ երեւոյթը տեղի կ'ունենայ :

Լօրդ Բայրըն արևմտեան Յունաստանի մէջ կը ճամբորդէր , իւր առաջնորդը յանկարծ ջղային սարսուռ մը և քիչ յետոյ տկարութիւն մը կ'զգայ որ զինքը ննջել կը հարկադրէ : Լօրդ Բայրըն այդ դէպքին պատճառը կը հարցնէ . առաջնորդը կը պատասխանէ :

— Տէ՛ր , պէտք է որ այն մօտերս սոսկալի բան մը պատահած լինի , եթէ ինձ կը հաւատաք , վայրկեան մը սպասենք : Երկու տարի առաջ միևնոյն ջղաձգութիւնը ունեցայ և այն յապազումը որ ինձ պատճառեց դէպի Սրգութայի գիւղը չ'երթալու , իմկեանքս աղատեց , վասն զի միևնոյն ժամուն ապատամբաց լէքէոններ անոր բնակիչները սրէ կ'անցնէին ... :

Սկեպտիկեան Բայրըն սկսաւ ծիծաղիլ և անհամբեր սպասեց որ յոյնը իւր նախկին վիճակն վերստանայ . կէս ժամ վերջը իրենց ճամբանին շարունակեցին : Մէկ մղոն հեռաւորութեամբ նոքա արեան հետքեր նշմարեցին և աւելի հեռուն , տակաւին երերուն

հողի վրայ փռուած ութը դիակներ տեսան . . . Լօրդը իւր առաջնորդին մարդարէութեանը վրայ զարմացած պահ մը կեցաւ , բայց իսկոյն զայն պատեհականութեան վերագրեց . . . , սակայն բաւական վերջը այս եղելութիւնը իւր գրուածոց մէջ իսկ նըշանակեց :

Դրօշի ներքեւ գտնուող Գալլիոյ կայսրութեան սպաներէն միոյն կինը որ քաղաքին մէջ կ'ապրէր , կուրծքին աջ կողմը մի քանի վայրկեան սուր ցաւեր կ'զգար , այս ցաւեր այն ատեն միայն կ'զգար երբ իւր ամուսինը պատերազմի դաշտին վրայ վէրք մը կ'ստանար , իւր ամուսինըն վէրքէն աւելի ծանր և ուժին ցաւեր : Սպան գանազան պատերազմի դաշտերու վրայ տասն և մէկ անգամներ վիրաւորուեցաւ և տասն և մէկ անգամներ ալ համակրական երեւոյթներն կնոջ կուրծքին վրայ կրկնուեցան . . . :

Մանկութեան երկու բարեկամներ , որոց մին զինուորական սապարէզը ընդգրկած էր և միւսն իրաւագիտութիւնը , բազում անգամներ համակրական շատ նշանաւոր ազդումներ կ'զգային : Փաստաբանը օր մը երեկոյթի մէջ ըլլալով իւր կուրծքին վրայ յանկարծական ցաւ մը կ'զգայ և զինքը շրջապատող անձանց գիրկը կը մարի կ'իյնայ : Վայրկեան մը վերջը ինքզինքին գալովի կ զուր կը փնտոէ այդպիսի դառն ցաւի մը պատճառը : Բժիշկ մ'որ իւր մօտ կը գըտնուէր , ըստ թէ ադիկա մկնային կծկումէ ջղային նեարդ մը ճնշուելով հաւանականաբար ցաւն ալ ադկէ պատճառած էր : Սակայն հետեւեալ օրը , փաստաբանը նախակ մը կ'ստանայ որ իւր բարեկամը առջի գիշեր մենամարտութեան մէջ վիրաւորուած ըլլալով կ'իմացնէր :

Տասն և չորս տարեկան երկու երկուորեակ եղբարք

մին քառասուն մղոն հեռաւորութեամբ վարժարանի մը մէջ, միւսը իւր ընտանեաց մօտ լինելով, ամենաարտասովոր համակրական երկոյթներ կ'ընծայէին՝ դպրոցականը երբ վարժապէտէն պատժուէր և կամ իւր փոքր ընկերներէն ծեծուէր, իւր եղբայրը յանկարծ կը դիտէր և կուլար, առանց գիտնալու թէ՝ ի՞նչու. ամեն անգամ որ մին գոհ և ուրախ լինէր, միւսն հաւասարապէս մեծ ուրախութիւն կը յատնէր: Դէպքը այնպէս բերաւ որ ծնողացը մօտ գրտնուողը հիւանդացաւ, մի քանի օր վերջը լուր առին որ եղբայրը վարժարանին մէջ անկողնոյ կը ծառայէր...: Այս ազդում իրենց կենաց մէջ յաճախ կը կրկնուէր, և չդադրեցաւ մինչեւ որ անոնցմէ մին չմեռաւ:

Երկու մանկամարդ քոյրեր ևս ոչ նուազ հետաքըրիք երեւոյթներ կ'ընծայեն. մին կար կարող կը նկան մը քով կը ծառայէր և միւսն ստնտութեամբ կը պարապէր: Այն ամեն անգամ որ կար կարող աշակերտ — աղջիկը ասելու մատը կը խօթէր, ստնտուն հակառակ իւր կամքին ջղաձգական ճիչ մը կ'արձակէր:

Անցեալ օր բարեկամներէս միոյն մօտ այցելութեան գնացած էի, հոն պատահեցայ ինձ անծանօթ մանկամարդ կնոջ մ'որ Պանտրմայէն նոր եկած ըլլաւը և տանտիկնոյ քայրը ըլլաւը զարմանօք լսեցի: Երիտասարդ կինը առանց կանխաւ իմաց տալու ճամբայ ելած էր, սակայն զարմանալի համակրական երեւոյթով մը իւր եկած վայրկեանը իմացուած էր, թէ ի՞նչաէս. իւր փոքրիկ քոյրը կառքի մը ձայն առնելով խարյուն մօտ գտնուողներուն կը յայտնէ թէ իւր քոյրն է որ կուգայ. ներկայք կը ժպտին օրիորդին միամտութեանը վրայ, բայց նոյն վայրկենին

կառքը դրան առջեւ կը կայնի և օրիորդին քոյրը կառքէն դուրս կելնէ ի մեծ զարմացում ընտանեաց...:

Ուրիշ օրինակ մ'ալ Տըպէյ կը պատմէ որ ականատես եղած է:

Ափրիկէի մէջ, վրանի մը տակը, գիշերապահ զօրաց ձանձրոյթը անցնելու համար երգելէ և գինի ըմպէլէ վերջը, ընկերս և ես քնացանք ներկայէն երջանիկ և ապագային վրայ անհոգ, կէս գիշերուան մէջ յանկարծ, կսկծեցուցիչ հառաչանքներէ, խըլդուած ողբերէ և հետեւեալ ողբագին ճիչերէ արթընցայ. — Սատուած իմ, ո՛րչափ կը տառապիմ, կը մեռնիմ...:

Խարյուն ելայ և ընկերոջս ցաւին պատճառը հարցուցի, որոյ յարձակումը յարկարծական եղած էր, ինձ պատասխանեց:

Սոսկալի ցաւ մը կ'զգամ, երկաթեայ ձեռք մը կարծես ուղեղիս մէջ կը շարժի և զայն կը փշրէ գըլխէս մինչեւ ոտքերս կը քստմիմ, աւա՛ղ, աւա՛ղ... այնպիսի բարոյական տկարութեան մը մէջ ինկած եմ որ ոչինչ կարող է բացատրել... թերեւս ասոնք իմ վերջին մահացաւերս են:

Սարսափած կը դիտէի զինքը, աչերը հաստատուն էին, իւր դիմաց վրայ ո և է ախտային փոփոխութիւն չկար, միայն խոր տխրութեան մը դրոշմը կը կրէր: Տասն վայրկեան վերջը, այս գլխապտոյտի ամենակատարեալ հանգստութիւն մը յաջորդեց, մինչեւ հետեւեալ օրը խորապէս քնացաւ: Արթննալուն՝ ո՛և է ցաւ, ո՛և է անհանգստութիւն չէր զգար, առաջի իրիկունէ աւելի աղէկ էր. առաջին խօսքը որ ինձ ըսաւ՝ գիշերուան ցաւերուն վրայ իւր զարմացում էր որ զինքը կայծակի հարուածի մը պէս շանթահարած էին, և որք գրեթէ իսկոյն ցրուած էին:

— Շատ զարմանալի բան էր այն, կ'ըսէր ինձ, այնչափ ցաւ քաշել առանց պատճառը գիտնալու, և այս առաւօտ և ոչ իսկ ամենափոքր անհանգստութիւն մը զգալ... . գուցէ երազ էր... .

Հազիւ տասնեւվեց օր անցած էր, սեւաշրջանակ նամակ մ'իրեն կիմացնէր թէ միւնոյն օրը, միւնոյն ժամուն իւր մայրը մեռած էր... և նէրա հոգեվարքը տասը վայրկեան միայն տեւած էր... .

Այս օրինակաց ցոյց տուած երեւոյթները հարկաւորապէս պատճառ մ'ունին, զանոնք ներկայացընող անձանց վրայ եղած ճիշդ և մանրամասն հետազոտութիւնք՝ այդ գաղտնի և անըմբունելի զօրութեան գոյութիւնը՝ կարող պիտի ըլլան մեզ յայտնել, այդ անձանօթ գոյութիւնը զոր «Ելեկտրա—ջըդային» կամ «կենսական նեղանիւթ» կանուանեմք, իւր եզական արդեանց և իւր գործունէութեան հետ միայն կրնայ բաղդատուիլ... .

Ահա՛ ուրիշ երկու եղելութիւնք ևս, ցոյց տալու համար թէ գործող պատճառներն տարբեր բնութեամբ լինելով, արդիւնքներն ալ զանազան կ'ըլլան:

Պատերազմական գերի՝ բանտարկեալ նաւաստի մը որ երեք տարիներէ ի վեր Անգլիոյ նաւակամրջոց վրայ կը հիւծէր, կը յաջողի փախչիլ. ծննդեան երկրին վրայ ոտք դնելով կը գոչէ՛՝ ողջոյն քեզ, ո՛ գեղեցիկ ֆրանսայ... պիտի տեսնեմ ուրեմն իմ կինս և զաւակներս... .

Եւ իսկոյն կ'սկսի իւր բոլոր ուժովը վազել, շուտով գիւղ հասնելու համար որ իւր կեցած տեղէն երեք մըն հեռաւորութեամբ ծովեզերքի վրայ կը գտնուէր:

Իւր խեղճ կինը, այն վայրկենին յորում իւր ամուսինը նաւէն դուրս կ'ելնէր, փոքրիկ տղայքը կը

կերակրէր. Նէ որ այնչափ երկար ժամանակ աղխրութեան և արտասուաց մէջ կը հեծէր, մէկէն ի մէկ ջղաձգական խնդալ մը կուգայ վրան որ չկրնար զբաղել: Այս անսովոր ուրախութեան բուռն շարժման զոհ լինելով՝ ինքզինքը կը կորանցնէ և միշտ կը խընդաց:

Դրացուէր մ'որ իւր մօտ կը գտնուէր, այս աղմբեկալից ուրախութեան վրայ զարմանալով կ'երթայ գիւղին բժշկը կանչել. բժիշկը այս ջղաձգութիւնը արգիւելու համար մի քանի անարդիւն փորձեր ընելէ վերջը, աչերը երկինք կը բարձրացնէ և զնէ խենդ կը կարծէ... . նոյն միջոցին յանկարծ նաւաստին ներս մտնելով իւր կնոջ վիզը կը նետուի և... խնդումը արտասուաց ալեաց մէջ իսկոյն կը խեղդուի:

Ջղակազմ երիտասարդ մատենագիր մը, կ'ըսէ Տըպէյ, որոյ ուզեղը դիւրաւ կը գրգռուէր, ինձ շատ անգամներ պատճառ է որ՝ իւր սրտի մէջ սիրոյ յարուցած վեցամենեայ հրդեհի միջոցին արտասովոր յուզումներ, անհաւատալի դէմ յանդիմանութիւններ զգացած էր: Առաջին անգամ, միայնակ ժուռ գալով կզգար որ սրտի տրոփիւնը ուժգին կը տրաքվէ իւր կուրծը, ցրտութիւն և միանգամայն տաքութիւն կզգայ, սրունքները կը դողան, իսկոյն հառաչանք. ներով իւր չնչառեւտուրութիւնը կ'ընդհատի ամբողջ մարմինը կը սարսուայ... . կստիպուի նստիլ... . Բայց ինչպէս որ նա արդէն վաղուց կը վնասուէր այս արտասովոր երեւոյթներու պատճառը, իսկոյն հեռուն իւր սիրոյ առարկայն կը տեսնէ և ինքզինքը ապահովելու համար թէ երջանիկ բանդագուշանքի մը հրապուրանաց ներքեւ չէր գտնուէր բնաւ, նէրա մօտեցաւ, անկէ քաղցր հայեաց մը ստանալով և իւր այս զգացածին բոլորովին զարմացեալ հեռացաւ:

Երկրորդ անգամ, պարահանդէսի մը մէջ միւնոյն ախտանշաններուն խռումը եկան վրան յարձակիլ. և նա անդ իւր սիրելուհւոյն պատահեցաւ . . . Վերջապէս ամեն տեղ ո՛ւր առանց գիտնալու իւր պաշտեցելոյն մօտ կը գտնուէր, արագ և կենդանի յուղում մը իրեն կ'իմացնէր Նէրա ներկայութիւնը:

Բազում հիղինակներ հետեւեալ եղելութիւնը կը պատմեն զայն ջղային վիճակի մը վերագրելով, որ կարող է զգալի ընել տալ մեզ այն բխումները (կենսական հեղանիւթ) որոնց վրայ սովորական վիճակի մէջ կը տարակուսինք:

Բօսիւ կոմսուհին ամենաբուռն յուզում մը կզգար երբ իւր պաշտեցեալ ամուսին՝ Գիզ կոմոց՝ կը մտնէր այն տեղ ուր ինքը կը գտնուէր. և այլ ևս անոր ներկայութիւնը իրեն համար ապահովեալ էր, թէպէտև երբէ՛ք զայն չէր նշարած և բացակայ իսկ կարծած էր . . .

Չպիտի կրնամք մեր «զայտնիք բնոյն» վերջացնել եթէ հոս ներկայենք նմանօրինակ անվերջ հաւաքածոյներ զրոս թէ պատմութիւնը և թէ աւանդութիւնը ու իրական եղելութիւնները մեզ կը ցուցնեն:

Այս օրինակներ՝ որ ամեն օր կը նորոգուին՝ բնախոսական բացատրութեամք կը լուծուին եթէ կ'ընդունինք մագնէսի մը երկու բեւեռներուն պէս «ձըզգողական» և «վանօզական» (համակրական և հակարական) «զդային» կամ «կենսական» հեղանիւթոյ գոյութիւնը և յանժամ այն բոլոր եղելութիւնք՝ որոց պատճառ մը չվերագրուիր և զորս սքանչելոյն շըրջանակներէն անդին կը մզեն՝ բնական կը դառնան ու կը բացատրուին: Այն ատեն կը հասկցուի թէ ինչո՞ւ անձ մը կը սիրուի առաջին տեսութեամբ, մինչդեռ ուրիշի մը համար յանկարծական համակ-

րութիւն մը կ'զգացուի. և ինչո՞ւ վերջը կը ձբգտուինք դէպի ի այն էակն որ մեզ նախ տհաճելի էր եղած և որ ընդհակառակն կը հեռացուի անկէ որ զմեղ իրեն ձգած էր. վերջապէս գտնուած կը համարուի մարդկային «ձգողութեանց» և «վանօղութեանց», ուրիշ բառերով ըսելով, «համակրութեանց» և հակակրութեանց խորհրդաւոր վարդապետութիւնը . . .

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻՆ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԶԱՆԱԶԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՅՈԴՈՒԱԾՔ

Ա. Ռ

ՏՕՔԹԵՈՐ Գ. Ս. ՏՕՊՐԱՇԵԱՆ

ՆՈՒԵՐ ՄԻԹՈՑ ԵՒ ՅԱՐԴԱՆԱՑ

Ա.

Ս է թ

ՍԵՐ ԸՍԵԼՈՎ ՀՈՍ ԱԿՄՈՔ Է ԽՄԱՆԱԼ այն վիճակը,
այն զգացումը որ օրիորդ մը դէպ ի երիտասարդն և
կամ երիտասարդ մը դէպ ի օրիորդն կ'ունենայ, այ-
սինքն արական և իդական երկու էակաց մէջ իրե-
րագրաւում մը: Տրիփը չը պէտք է շփոթել սիրոյ
հետ, առաջինն անձնական համոյից և զգացմանց
պարզ յագեցում մը կը նշանակէ, իսկ երկրորդն ճշ-
մարիտ և բուն այն սէրն է որ Կալարէա Խոթէլլաի
կամ Կրազիլլաի նման գրքերու մէջ տեսած եմք.
Գրքերու մէջ տեսած եմք ԸՍԵԼՈՎ չանցնիմք, վասնզի
դոքա իրական կեանքէ քաղուած վէպէր են. և ի՞նչ
հարկ կայ երկար խօսելու, միթէ տեսած չէ՞ք ձեր

օրով եղեռնական ճշմարիտ դէպէր և եղելութիւն-
ներ որոնց միակ առարկան Սէրն է եղած, անկեղծ
և սուրբ սէրն: Բայց հոս իմնպատակն սիրային պատ-
կերներ ներկայել չէ, այլ ըստ կարի մտադիր եմլու-
ծել սիրոյ գաղտնիմք գիտութեանց նորագոյն ծանօ-
թութեանց համեմատ:

Արդ բուն խնդրոյն դառնանք:
ի՞նչ է սէրն...

Սոյն հարցման պատասխանն այլ և այլ հեղինա-
կաց կողմէ տարրեր կերպով տրուած է, որոնց և ոչ
մին ընթերցողն կրնայ գոհացնել, որովհետեւ աւելի
բանաստեղծական ներշնչումներ, աւելի կարծիքներ
են քան դրական գիտութեանց վրայ հիմնեալ ճշ-
մարտութիւններ... Մեր նպատակն է ջանալ այս
հարցման դրական պատասխան մը գտնելու:

Թէ՛ ի՞նչ է մեր պատասխանն, — մեր պատաս-
խանն սոյն գրութեան եղբակացութիւնն պիտի ըլ-
լայ. սկսինք ուրեմն.

Մազնիսականուրիւն կոչուած գորութիւն մը կայ
որ ի հնուց անտի ծանօթ էր և որուն միջոցաւ հրաշք-
ներ կը գործէին (այսպէս ըսենք) հին եգիպտացիք,
Յոյնք և Հնդկաստանցիք և որ այժմ ընդհանուր գի-
տութեանց կարգն անցնելով ներկայ դարուս գի-
տունք ևս անոր միջոցաւ հրաշալիքներ կը գործեն,
և որուն վրայ քիչ ժամանակի մէջ այնչափ գրքեր
ի լոյս ընծայուեցան որ երկար տարիներու մէջ չգըլը-
ռւեցան մեզ ծանօթ ուրիշ ո և է գիտութեան մը
վրայ:

ի՞նչ է մագնիսականութիւնը:

Մագնիսականութիւնը պէտք չէ նկատել որպէս
մի գերբնական զօրութիւն և նորա արդիւնքը իբր
հրաշալիք. որպէս բոլոր այն եղելութիւններ որոնց

պատճառներն անծանօթ են, մեզ ենթադրել կուտան
գերբնական զօրութեան մը գոյութեան որով եղե-
լութիւնները պարզապէս մենք հրաշալիքներ կը նը-
կատենք: Բայց այժմ ինդիրը գիտնոց հետազօտիչ և
փորցիչ բովէն անցնելով բոլորովին կերպարանափոխ-
ուած է. այժմ այդ եղելութիւնները մենք կը նկա-
տենք իբր պարզ արդիւնք բնական զօրութեան մը և
այդ բնական զօրութիւնն ալ մեզ ծանօթ մագնիսա-
կանութիւնն է:

Մագնիսականութիւն բառը Յունական մագնէս
(սիրող) բառէն ելած է, որ կը նշանակէ երկու իրե-
րու մէջ ձգողութիւն մը (աթրաքսիոն), երբ այս
ձգողութիւն տեղի կ'ունենայ երկու անդործարանա-
ւոր մարմոց մէջ կը կոչուի մետաղական մագնիսա-
կանութիւն, իսկ երբ երկու գործարանաւոր կամ եր-
կու մարդոց մէջ տեղի ունենայ կը կոչուի կենդանա-
կան մագնիսականութիւն:

Կենդանական մագնիսականութիւնը որպէս ըսինք
հին ազգաց ևս ծանօթ էր, ի գործ կ'ածէին զայն.
սակայն անոր ինչ ըլլալն իրենք ևս չէին գիտեր, և
քանի որ գաղտնիք մ'էր, ուրեմն անոնց համար
գերբնական բան մ'էր, Վերջապէս մագնիսականու-
թեան գաղտնիքը ծածկող վարագոյրը պատռեցաւ
1774 ին ՀԵԼ աստեղագէտին ձեռքով որ պարզ հետե-
ռող մ'էր եղած լ'Ապէ Լենօպը աշխատութեանց,
և երեք տարի վերջը Անրուան Մէսմէր անունով Վի-
էննայի համալսարանէն վկայեալ բժիշկ մը ՀԵԼի միա-
նալով աւելի առաջ տարաւ մագնիսականութիւնը,
աշխարհ զարմացած էր լսելով ու տեսնելով անոր ը-
րած յաջող փորձերն . երևելի բժշկաց կողմէ անդար-
մանալի նկատուած հարիւրաւոր հիւանդներ առող-
ջացուց և առողջ մարդկանց վրայ այնպիսի փորձեր

կը կատարէր որ ներկայք յապուշ կը կրթուէին, և այս
պատճառներով մագնիսականութիւնը սկսան մէսմէ-
րականութիւն կոչել, որպէս նաև Պրէտականութիւն
անուանեցին Անգղիացի գիտունին անուամբ որ շատ
աշխատեցաւ մագնիսականութեան. և մինչև այսօր
Եւրոպիոյ գիտուննք կը շարունակեն հետեւիլ մագնի-
սականութեան, որպէս Շարքօ, Պէրնհայմ, Պօնիս,
Բ. Ռիչէ, Շ. Ռիչէ, Պրէմօտ, Տիւմօնտբալիէ և այլն:

Մէսմէրի փորձերուն ժողովրդեան վրայ ըրած
տպաւորութեան և ազգեցութեան պարզ գաղա-
փար մը տուած ըլլալու համար միայն յիշենք որ Ոօ-
սիէրէ Տը լ'Արմօնի անուամբ ընկերութիւն մը անոր
տրամադրութեան ներքե դրաւ 360 000 Փրանգ . . . :

Մագնիսականութեան ինչ ըլլալը ճշդապէս հաս-
կընալու համար երկու հարցում ընկել կ'ստիպուինք:

1 — Մագնիսական հոսանք կոչուած բան մը իրօք
կայ — ո՞չ:

2 — Իրակավո՞ն են այն եղելութիւնները որ մագ-
նիսական հոսանք կամ հեղանիթ կոչուած բանն յա-
ռաջ կը բերեն — Այո :

Երբ ընթերցողն սոյն երկու հարցմանց պատաս-
խաններն պարզ աչօք գիտէ զարմանոք պիտի տեսնէ
թէ մին միւսն կը ջրէ :

Բայց այս զարմանք իսկոյն կ'անհետի երբ յայտ-
նենք թէ սոյն հակասութիւնը կը գոյանայ բառերու
անյարմար եւ սխալ գործածութենէն, այս սխալ գոր-
ծածութիւն խել մը ուրիշ սխալ բառերու և խօս-
ուածներու գործածութեան պէս պիտի շարունա-
կուի տակաւին, օրինակի համար Արեգակը ելաւ կամ
մտաւ, սիրս կը ցաւի. (փոխան՝ երկիրս դարձաւ,
արեգակը տեսնուեցաւ կամ անհետացաւ, և ստա-
մոքսս կը ցաւի՝ ըսելու):

Այս սիսալ բառն Մագնիսականութիւն բառն է, քիչ մ'աւելի պարզենք մեր միտքը, այսինքն.

1. Մագնիսական հեղանիւթը պարզապէս երեաւկայութեան ծնունդ է, մարդկային մարմնոյ մէջ արդէն գտնուելով հեղանիւթ մը հարկ չը մնար ուրիշ մը ստեղծելու, զղային հեղանիւթը որ կայ գործարանաւոր մարմնոյ մէջ մագնիսական երեւոյթները կատարելապէս բացատրելու կը բաւէ, ուրեմն առաջին հարցման ճիշդ պատասխանն տուած կ'ըլլամք եթէ զղային հեղանիւթը անուանեմք կենդանական մագնիսականութիւնը:

2. Այն երեւոյթները որ յառաջ կուգան հեղանիւթի մը միջոցաւ՝ յանիրաւի վերագրուած են կամ լաւ ևս է ըսել անուանած են մագնիսականութիւն։ Այս երեւոյթներ մագնիսացելին զղային դրութեան մի մասնաւոր բնախոսական վիճակին հետևանքն են, այսինքն — լաւ ուշադրութիւն — մէկու մը զղային հեղանիւթը ուրիշի մը զղային հեղանիւթին հետ փոխանցական հաղորդակցութեան մէջ գտնուելով մագնիսական կոչուած երեւոյթներն յառաջ կուգան։

Զղային հեղանիւթը (իմա Մագնիսական հեղանիւթ) զղային բջիջներու մէջ ծնունդ առնող ոյժ մ'է (ելքէ տրականութեան հետ կարելի է բաղդատել բայց ունոր նմանցնել^(*)) որուն միջոցաւ տեղի կ'ունենան կեանքի բնական երեւոյթներն, որպէս նաև մագնիսական, քնչական (իբրութիզմ) կոչուած երեւոյթներն։

Ի՞նչ կը նշանակէ ուրիշ մը մագնիսացնել ըսելը։

Այս կը նշանակէ. մէկը իւր ունեցած զղային հեղանիւթը ու է միջոցաւ (այս միջոցներ քիչ յետոյ

(*) Տաղաւարեան էֆ. ի յօրինած բնական պատմութիւնն որմէ կարելի է փոքր ինչ տեղեկութիւն բաղել։

պիտի թուեմք) ուրիշի մը ջղային հեղանիւթին հետ հաղորդակցութեան մէջ դնելով՝ անոր վրայ իշխել, անոր կամաց տէրն ինքն ըլլալ, այսինքն պարզ ըսելով անար էութեան տէրն ըլլալ, թելադրել . . .

Ուրեմն, ճիշդ գրական և բնական բացատրութիւն մ'է երբ հեղինակ մը իւր վիպական հերոսուհիներուն կամ հերոսներուն բերանն կը դնէ սա խօսքերն։

— Սիրոս գրաւեցիր, հոգւոյս տիրեցիր . . . կը պաշտեմ զքե՛զ . . .

Այս վերջին խօսքը պարզապէս սիրային յափշտակութիւն մ'է։

Հետևեալ միջոցներէն մին կամ միւսն ի կիր արկանելով կարելի է յարմար անձ մը մագնիսացնել,

1 Հպումով, փչումով և շփումով։

2 Շարժումով և ձեւերով։

3 Ակնարկով։

4 Զայնով և նուագով։

5 Օրինակով։

6 Միմիայն կամեցողութեամբ։

Այս միջոցներէն իւրաքանչիւրը մի և նոյն ազդեցութիւնն չեն ունենար, սա՝ կը տարբերի անձի մը տարիքին, կազմութեան, սովորութեան և այլ վիճակաց համեմատ, այսինքն անձ մը ձայնի մը տպաւորութեան տակ կարելի է դիւրաւ մագնիսացնել որքան կարելի չէ միւննոյն անձը ակնարկով կամ ըփումով մագնիսացնել և սորա հակառակն։

Այժմ խնդիրը գիւրացած է. Սէրը ումանց կարծածին պէս գեղեցկութեան ազդեցութեան միջոցաւ չդոյանար, գեղեցիկն ընդհանրապէս կընայ հանոյից առարկայ ըլլալ բայց ոչ սիրոյ, սորա հակառակը պընդողներ՝ կարծիքներ միայն պաշտպանած կըլլան, լոկ կարծիքնե՛ր . . .

ի՞նչ է գեղեցկութեան սահմանն։
Սորա ճիշդ պատախանն ոչ ոք կարող է տալ։
Եթէ, գեղեցկութիւնը՝ դիմաց գծերու և չափերու համեմատութեան մէջ է ըսենք, որպէս ըսին խել մը գեղարուեստից վարպետներ, կը սխալինք վասն զի կրկին կարծիք մը պաշտպանած պիտի ըլլամք և Սիրոյ գրա—գիտական մեկնութիւն մը տըւած չպիտի ըլլամք, որովհետեւ այդ վարպետները խոկ իրենց մէջ տակաւին համաձայնած չեն դիմաց գծերու համեմատութեան վրայ։ օրինակի համար, միոյն կարծեաց համեմատ Աստղկան ներկայացուցչին շրթունքէն մինչեւ դունչն չափող գիծն պէտք է ըլլայ երկայն, ուրիշ մը համար կարճ . . . և ասոնց նման խել մը մասերու և գծերու համեմատութեան մէջ վարդապետաց կարծիքներն առրբեր են, և հոս իրաւամբ կարելի է ըսել որչափ նաշակ այնչափ ալ կարծիք։

Ի՞նչ հարկ կայ երկար բացատրութիւններու, յարգելի ընթերցողք միթէ չէ՞ք տեսած, չէ՞ք պատահած երիտասարդի մը որ (օրինակի համար) սիրահարած է այնպիսի օրիորդի մը կամ կնոջ մ'որ շատերու համար, մանաւանդ քեզ համար տգեղութեան տիպար մ'է . . . այլ այդ երիտասարդին համար նէ գեղեցկութեան հրաշատիպ մը և իւր ամբողջ էութիւնն է, առանց նէրա կեանքն իրեն համար գոյութիւն չունի և իրօք ալ առաջին առթիւ պատրաստ է իւր կեանքն զոհել նէրա համար . . . արդ՝ ի՞նչպէս կարելի է մեկնել այս սէրը։

Պարզ կը տեմուի թէ հոս զեղեցկուրիւնն ու է գեր չունի, որովհետեւ իւր բացակայութեամբը կը փայլի . . .

Եթէ անձ մը սէրը ուսումնասիրութեան առար-

կայ ըրած է իւր նկատած առաջին բանն սիրոյ վայրկենական սպաւորութեամբ յառաջ զալի՛ եզած պիտի ըլլայ . . . և միթէ՞ գեղեցկութիւնը այդչափ խոր և վայրկենապէս ազդելու զօրութիւն մ'ունի որչափ ունի մագնիսականութիւնը։ — Ոչ . . .

Եռնէսոդ Ֆէ տո իւր նալի կոմսուհին անուն վէպին հերոսներէն միոյն բերանն գրած է հետեւեալ խօսքերն։

Չեմ գիտեր թէ սէրն ինչպէս կը ծնի ուրիշ մարդոց քով. սա միայն զիտեմ թէ անգութը տիրեց ինձ ռոպէի մը մէջ։ Առանց աւելորդաբանութեան կրնամ ըսել թէ ակնարկ մը բաւ եղաւ շանթահարելու զիս։ Սիրոս, կեանքս, բոլոր մտածումներս, իւր թէ յանկարծական ցնցում մը ինձմէ կորզած լինէր զանոնք, այդ կնոջ կը վերաբերէին։ Ամեն բան իւր հետն առած տարած էր։

Ուրիշ հեղինակ մ'ալ իրաւամբ ըսած է սիրոյ աշերն կոյր են . . . , ի՞նչ կը նշանակեն այս խօսքեր, միթէ մեր ըսածը չեն հաստատեր։

Ի՞նչ է ուրեմն սէրը, ի՞նչպէս կը գոյանայ։

Ահա մեր պատախանն որ գրութեանս ալ եզրակացութիւնն է։ — Սէրը՝ երկու էակաց ջղային հեղանիւթերու իրար փոխանցումէն վայրկենապէս յառաջ եկած ազդեցութիւն մը, տպաւորութիւն մը, զզացում մ'է . . . այնպիսի սուրբ և ազնիւ զգացում մը որ սիրահարեալն իւր սիրոյ առարկային մէջ կ'ապրի, իրար կը միանան հոգեւորապէս, և այս զիճակ յառաջանալով իրենց ամենանուիրական, ամենախընկելի իրաց տեղն կը գրաւէ . . . Սէրը։ Վերջապէս կը պաշտեն զիրար, որպէս ջերմեռանդ ոք կը պաշտէ իւր Աստուածն։

Սէրն ի՞նչ միջոցաւ յառաջ կուգայ։

Երիտասարդ մը կը սիրահարի օրիորդի մը (և փոխադաբար) ջղացին հեղանիւթի փոխանցմամբ ըստինք : Բայց ի՞նչ միջոցաւ : — Որպէս վերը յիշեցինք, անձ մը մաղհիսացնելու կամ քնացնելու համար վեց միջոցներէն մին կամ միւսը տուածին դերն կ'ստանար : Արդ, օրիորդի մը (գեղեցկութիւնը ու և է դեր չունենալով) մի ակնտրկն բառ է երիտասարդն մագնիսացնելու և անոր սրտին մէջ սիրոց հուրն արծարծելու, ուրիշ օրիորդի մը ձայնն կամ փափռուկ և գըրաւիչ ձեւերնու շարժումներն բաւական են այս ինչ կամ այն ինչ սրտերու մէջ հրդեհներ, փոթորիկներ հանելու : Ուրեմն գեղեցիկ սեռն չպէտք է ճգնի ինքվինքը գեղեցիկ ցոյց տալ, արհեստական միջոցներու ալ դիմելով, որովհետեւ Սիրոյ մէջ գեղեցկութիւնն դեր չունի, այլ հաճոյքի մէջ և գեղեցիկ պեռն չեմ կարծեր, որ ուզէ հաճոյից առարկայ ըլլալ : Երկրորդ որ եթէ այդ արհեստական գեղեցկութիւնը գիմացինէն նկատուի, փոխան սիրոյ աւելի զզուանք մը յառաջ կուգայ, և երրորդ որ զիրենք գեղեցկութիւն ձեռք ձգել ջանացած միջոցնուն ալգեղութիւնն կը հրաւիրեն իրենց վրայ, ժամանակէն առաջ կ'ոկսին պառաւի դէմքեր ունենուլ, որ ի հարկէ տեսնողին վրայ լաւ տպաւորութիւն չթողուր :

Ահաւասիկ մեր պատասխանն որ ինչպէս կ'երեւի կարծիքէ աւելի գիտութիւն և փորձառութեան վրայ է հիմնեալ :

Մի քանի խօսք ևս ըսել աւելորդ չեմք համարիր : Կանայք ի բնէ և տկարակազմ ըլլալով աւելի, առասմադիր են շուտով ընդունիլ, այն ազգեցութիւնները որ ջղային հեղանիւթի միջոցաւ կը կատարուին, որով կիները աւելի հակամէտ են սիրելու...

Մագնիսական երեւոյթները յառաջ բերելու հա-

մար ամենէ ազգու միջոցներէ մին է աչերն (ակնարկ) և վիպական նկարագրութեանց մէջ հեղինակներ ակնարկն կ'ընտրեն իրենց կէտ նպատակին, որպէս յիշեցի վերն՝ էռնէսդ ֆէտօն :



Բ.

Ննախաղողէ բունաւորում եւ ծխախու

Անցեալ գիշեր ժամը երեքին երբ կը պատրաստուէի անկողին մոնել տանը դուռը զարկին (Ակն, 21 Մարտ 1890)։ սենեկիս վարձակալ տիկինը դուռը բացաւ . ես կռահեցի թէ այս ժամուս բժշկի մը դուռը ձեռք առնողը անկասկած խիստ վտանգաւոր պարագայէ մը դրդուած պարտի լինիլ :

Սենեկիս մտան երեք թուրք, լատակը ի ձեռին, մին եւրոպական տարազով հագուած, իսկ միւսները գեղջկական :

— Ի՞նչ ունիք, ըսի, անոնցմէ խօսք հասկացողին :

— Հիւանդի պիտի երթանք, պատասխանեց :

— Այս ժամուս, ի՞նչպիսի հիւանդի պիտի այցելեմ, ի՞նչ ունի, պատմեցէք :

— Հիւանդը մէկ չէ, չորս հինգ կան :

— Չորս, հինգ, կրկնեցի հետաքրքրութեամբ :

— Այս, չորս հինգ են, ասոնք բերին ինձ լուր թէ կերակուր ուտելէն վերջը մեծ և փոքր սկսած են խելագարիլ, և մին ալ ինքզինքը երդիքէն վարնետած է. ուրեմն խնդրեմ, եթէ կարելի է չուտով

ւասնինք և պէտք եղած դարմաններն ի գործ դնենք։
— Կերածնին ի՞նչ էր։
— Բանջար ժողովեր կերեր են, կ'երեւայ թէ
թունաւոր խոտեր ալ խառնուած են եղեր։
— Անշուշտ, ըսի, ո՞րչափ հետու է տունը։
— Կէս ժամ, Արեգի թաղն է։
— Հարկ է որ հետերնիս գեղ ունենանք, ըսի,
և հիւանդաց վրայ առած տեղեկութեանցս համեմատ
դեղագրերն գրելով՝ յանձնեցի իրենց որ քաղաքիս
դեղագործ Ստեփան էֆէնտի Վարդեանը գտնեն, և
պատրաստել տալով միասին առնենք երթանք։


Կէս ժամ վերջը յիշեալ դեղագործը պէտք եղած
դեղերը պատրաստած եկաւ, և մենք շտապեցինք
միասին սցցելել հիւանդաց բնակրաւաններն։ Երբ մը-
տանք հիւանդաց սենեակը, մեզ ներկայացաւ կա-
տարեալ յիմարանոց մը. բոլորն ալ խելակորյոս և
ապուշ էին. դրացիններ եկած էին զայնս խնամելու. ումանք փսխած և ումանք ալ չէին փսխած. սոյն վեր-
ջինք աւելի ծանր վիճակ մ'ունիին. մեր առաջին
պարտքն եղաւ նախապէս ծանր եղողները դարմա-
նել. այս վերջնոց մէջ կը գտնուէր նոր ամուսնացեալ
25 տարեկան երիտասարդ մը և իւր մայրն. փամե-
ցուցիչ դեղեր տալ և կամ խորդակով ստամոքսը
պարպէլ անկարելի եղաւ. մեր խօսքերը երբէք չէին
զգար և լսեր. բանդագուշանաց մէջ կը գտնուէին.
Փսխեցուցիչ դեղն մորթին տակէն ներմուծեցինք և
հինգ վայրկեան վերջը գոհացուցիչ ազգեցութիւնը
նկատեցինք, և յետոյ ուրիշ հարկ եղած դեղերն
տուինք. Այս միջոցներով ազատեցան մայր և տղայ,
հարս մը, ուրիշ պառաւ կին մը և վեց տարեկան
մանուկ մը.

Հիւանդաց վրայ նկատուած նշաններն հետեւեալ-

ներն էին. սաստիկ խիթ, ապշութիւն, բանդագու-
շանք, փսխումն, խելագարական շարժմունք, աչաց
բիբերու ընդլայնումն, դիմաց և աչաց կարմրութիւն։
Սոյն նշաններէ կը հաստատուէր թէ ժողովուած-
բանջարեղէնի մէջ կը գտնուէր թունաւոր բոյս մի,
և հաւանականաբար չնախաղողն։ Եթէ բժիշկ չը գըտ-
նուած տեղ մը պատահէր այս դէպք, բնականաբար
ախուր հեաեւանքներ պիտի ունենար, եթէ ժամա-
նակին չը հասնէինք վերոյիշեալ հիւանդաց, անոնցմէ
գէթ երկուքը անկասկած պիտի մահանային։ Այս
պարագայն յատկապէս ի հրապարակ կը հանիմք, որ-
պէս զի այլոց խրատ մ'ըլլայ, մանաւանդ գաւառաց-
ւոց, որ յաճախ դաշտային և լեռնային խոտեր կը
հաւաքեն և անով կերակուրներ կը պատրաստեն։
Պարտին մեծ ուշադրութիւն ընել բուն բանջարեղէնը
թունաւոր խոտերէ զատելու համար։

Քանի որ խօսքերնիս թունաւորման վրայ է, աստ
յիշել արժան կը համարիմ նաև ծխախոտը, որ մի և
նոյն ընտանիքին կը պատկանի. Ծխախոտը, յայտնի է
որ վնասակար թոյն մ'է, իւր գործածութիւնը դըժ-
բաղդաբար շատ ընդհանրացած է, և միանգամ վար-
ժուովը դիւրութեամբ չկրնար ձգել, որպէս մենք
մեր վրայ փորձած եմք. քանի որ չպիտի կրնամք
բաժնուիլ այդ հեշտաւէտ ընկերէ, գէթ անոր վնասն
թեթևցնելու աշխատիմք. կարծեմ՝ այս աւելի բը-
նականն և կարելին է. Ծխախոտի վնասներն թեթև-
ցընելու համար միջոցներ չեն պակսիր. 1—քիչ ծը-
խել. 2—լաւ տեսակէն ծխել. 3—սիկառը գլանի-
կով գործածել և ոչ թէ մատներով. — փախստեաց
ծխախոտ երբէք չգործածել, այլ թէժին. 5—անօ-
թի փորանց ծխել. 6—ծխելէ վերջը բերանը լրւալ.
7—գլանիկը ստէպ մաքրել։ Գլխաւորապէս կուզեմ

Խօսիլ փախստեայ Բէժիի ծխախոտներուն վրայ : Փախստեայ (խաչախ) ծխախոտները հարիւրապատիկ աւելի վնաս կը հասցունեն քան զԲէժիի ծխախոտն , որովհետեւ փախստեայն ընդհանրապէս աշնան դէմ ծլած տերեւներէ կը քաղեն որ եփուն չըլլար . գարնանը արդէն Բէժին կը հաւաքէ . երկրորդ՝ շատ անգամ փախստեայ ծխախոտերու կը խառնեն այլ և այլ խոտեր ու տերեւներ , զայնս ներկելով զանազան թունալից գոյներով : Փախստեայ գործածող հիւանդներ տեսայ որ շատ անգամ ձայներնին կը մարէր և հազը անպակաս էր . թոքային այլ և այլ հիւանդութիւնք ևս նշմարելի էին , մանաւանդ դժուարաշընչութիւն , սրտի բարախիւն և աչաց տկարութիւնք . շատեր որ իմ խրատիս անսալով թողին փախստեայ գործածելը և սկսան ծխել Բէժիի ծխախոտը , մեծբարւոքում տեսան իրենց տկարութեանց մասին , և յետ այնորիկ չունեցան այն նշանները , որք փախստեայն գործածած ատեն կը պատահէին : Այս ծխախոտը գործածելու մէկ վնասն ալ այն է որ յաճախ միւնոյն տեսակ ծխախոտը ձեռք չկրնար բերել երբեմն թեթեւը և երբեմն խխոտը կը պատահի , և կը ստիպուի յաճախ ճաշակը փոխել այս կամ այն տեսակ ծխախոտին : Ուրեմն պարտ է զգուշանալ : Աժան բանը միշտ սուղ կ'ըլլայ :



ՍԻՖԻԼԻԶԻ ՀՆՈՒԹԻՒՆՆ

Սիֆիլիզի (syphilis) գաղղիական ախտ կոչուած հիւանդութի նն է որ այսօր ամենուս քաջ ծանօթ

է . այն ախտ աշխարհիս տիրած է . չկայ կրեն նման հիւանդութիւն մ'որ այսքան տարածուած լինի : ու՞ր որ քաղաքակրթութիւն մտած է , հոն մտած է նաև սիֆիլիզն : Կէս քաղաքակրթեալ երկիրներ՝ որ յարարերութիւն ունին քաղաքակրթեալ երկրաց հետ , աւելի վնասուած են , քանզի չունին միջոցներ զայն չէզոքացնելու և իրենք զիրենք պաշտպանելու . մինչդեռ քաղաքակրթեալ երկիրներ ունին բժիշկներ և ուսած են առողջաբանական պաշտպան միջոցներնայս պատճառաւ մէծ և փոքր Ասիոյ ժողովրդեան մէջ շափազանց կերպով Սիֆիլիզն ընդհանրացած է : Քանիցս պատեհութիւն ունեցած եմ Բալուայ , Խարբերդի . Մալաթիոյ և Տիգրիկի բժշկական տեղեկագրերն հրատարակելու : Մեր գլխաւոր նպատակը պիտի լինի այս յօդուածով Սիֆիլիզի ծագման թուականն որոշել , քննադատելով զանազան ենթադրական կարծիքներ , և յառաջ բերելով ստուգութիւնն հաստատող վկայութիւններ : Սոյն եզրակացութեան հասնելու համար Սիֆիլիզի բնութեան և յատկութեանց վրայ մի քանի բացատրութիւններ տալ հարկաւոր է , քանի որ խնդիրը կը ներկայանայ ժողովրդական թերթի մը մէջ :

Սիֆիլիզը ինքնին կազմական հիւանդութիւն մ'է այսինքն արիւնն և բոլոր մարմինն ապականող հիւանդութիւն մը : Ապականիչ հիւթն է իւր վիրիւսն (virüs թունաւոր թարախն) . ուր որ մտնէ այս հիւթանդ կը գոյանայ Սիֆիլիզն և անմիջապէս կ'ապականէ ամբողջ արիւնն — մարմինն :

Սիֆիլիզի վիրիւսով ապականեալ մարմինն տարբեր ժամանակաց մէջ զանազան ախտանշաններ գուրք կուտայ , որք մարմնոյն ամէն կողմերն երևան կրնան գալ . գլխաւորներն են այլ և այլ վերքեր , որոնց

յատկութիւնն է փճացնել մարմնոյն այն մասն : Երբ օրինաւորապէս գարմանուի , շուտով կ'անհետանայ . իւր գլխաւոր գեղերն են սնդկային բաղադրութիւնք և եօսուր Տը փօրափիւմ : Սիֆիլիզն՝ ժառանգական , փոխանցիկ և համաճարակ յատկութիւն ունի : Ժառանգական է , երբ Սիֆիլիզով փարակեալ են մանկան մը ծնողք . այդ ընտանեաց պատկանող սերունդք իրենց արեան մէջ ունին Սիֆիլիզի վիրուսն որ վաղ թէ՝ անագան զանազան երևոյթներով իւր ներկայութիւնն իյայտ պիտի ածէ : Ասիոյ ժողովրդեան մեծագոյն մասին մէջ ժառանգականապէս տիրած է Սիֆիլիզն , թէև այսօր քաղաքակրթեալ ազգաց մէջ ևս նոյնն է . միայն փոխանցական կերպն ևս յաճախակի տեղի կ'ունենայ : Փոխանցական և կամ ստացական կը լինի ախտը , Սիֆիլիզով ապականեալ անձանց հետ մերձաւորութիւն և կամ սերտ և մտերիմ յարաբերութիւն ունենալով : Մերձաւորութեան փոխանցական գլխաւոր ախտանիշն է ծննդական գործարանաց վրայ գոյացած և շանքը (chancre induxit)՝ կոչուած փոքր վէրքն , որ անմիջապէս ամբողջ արիւնը կ'ապականէ և կը դառնայ կազմական . ճիշդ ժառանգականին նման : Իսկ սերտ յարաբերութեամբ կը փոխանցի Սիֆիլիզն այն ասեն միայն՝ երբ ապականեալ անձն ունի արտաքին վէրքեր , թէ՝ բերանն և թէ՝ մարմնոյն բաց կողմերն . որով իրեն հետ յարաբերութիւն ունեցող մաքուր անձն անոր խմած , ծխած և կերած ամանը գործածելով և մարմինն մարմնոյն հպելով կամ հագուստն հագնելով , ինքն ալ կ'ապականի , այսինքն Սիֆիլիզով ապականեալ բարեկամին վիրիւսով ինքն եւս կը թունաւորի :

Համաճարակ յատկութիւնն է , երկրի մը ժողովրդեան մէջ յանկարծուստ ընդհանուր կերպով տի-

րելն : Սիֆիլիզի սոյն կերպն առաջին անգամ Եւրոպիոյ մէջ 1493 ին նկատուած է , և այս առիթ մ'եղած է նոյն ատենուան բժշկաց՝ լու կերպով ուսումնասիրելու զայն , իբր մի նոր ախտ . յայնժամ բժիշկք կարծեցին թէ Սիֆիլիզն նոր ծնունդ առնող հիւանդութիւն մ'է . բնականաբար կամ երկնքէն իջած և կամ երկրէն ելած համարեցին : Սոյն թուականին ժամանակակից է նաև նոր աշխարհի — Ամերիկայի — գտնուիլն ձեռամբ երևելին Քրիստափոր Քոլոմբոսի : Բժիշկք յայնժամ սոյն զուգադիպութիւն գլխաւոր պատճառ համարեցին Սիֆիլիզի ծագման , և խեղճ Քրիստափոր Քոլոմբոսի վրայ ձգեցին յանցանքը ; ըսկը թէ Քոլոմբոս Ամերիկայէն փոխադրեց Սիֆիլիզն յեւրոպա : Սոյն սխալ կարծիք ցարդ կը տիրէ ժողովրդեան մէջ . բժշկաց մէջ եւս կը գտնուին որ այս սխալ կարծեաց կը հետևին , առանց ուսումնասիրած լինելու Սիֆիլիզի պատմութիւնն :

Արդ . Սիֆիլիզի յատկութեանց վրայ սոյն համառօտ տեղեկութիւն կը ցուցնէ թէ Սիֆիլիզն ինքնին գոյութիւն չկրնար ունենալ , այլ միշտ ուրիշէ մը պիտի փոխանցի . ուրեմն առաջին անգամ իսկապէս ո՞ր թուականին ծագումն առած է , նոր հիւանդութիւն մ'է թէ հին , ահա մեր յօդուածին բուն նպատակն :

Մեր յիշած 1493 թուականէն շատ առաջ Սպանիացիք Հնդկաց մէջ Սիֆիլիզով վարակեալներ տեսսած են . շատ հաւանական է նաև Ափրիկէէն փոխադրութիւն Սիտանահամի և Սբրէնկէլի միջոցաւ , Սպանիոյ Մարոն — Հրեայներէ՝ կրունէրի միջոցաւ , Հնդկաստանէն՝ Պոհեմիացոց միջոցաւ , ինչպէս կը նշանակէ Շառուֆուս . Անկլատա ևս բոլորովին կը մերժէ 1493 ին Սիֆիլիզի նոր ծագման գաղափարն : Ու-

րեմն, 15րդ դարէն առաջ, երկրիս զանազան կողմերը և Եւրոպիոյ մէջ Սիֆիլիզը տիրած էր արդէն.

Նախկին բժշկներէ շատեր կը կարծէին թէ սոյն նոր ախտ հին ախտի մը կերպարանափոխութիւնն էր, այսինքն Սիֆիլիզն յառաջ եկած կամ ծագումն առած է առաջուց ճանչցուած լէքր (lépre) կոչուած հիւանդութեան մը տարրեր ձեւակերպութենէն: Հիւանդութեանց մէջ ևս Տարվինականացեալ գալափարներ մտցունել ուզեցին: Մայնար 1728ին ուզած էր հաստատել թէ կենդանիներէն ծագած է լէքրն, յետոյ մարդկան փոխանցած է, և ժամանակէ մը վերջը տարրեր կերպարան մ'առնելով նոր հիւանդութիւն մը եղած է, որ է Սիֆիլիզն: Նոյն սխալ գալափարի յարած են նաև Ֆօկըլ, Մանսա, Շրվոլիէ, Լանեօ, Օթէնրիդ, Նուլանթ, Նէուման, Վիթէրհիտ, Տիթէրիխ, Սիմօն (Հիրշ թուարկած է) և Շ. Պէորշ (թուած է Անկլատա):

Սոյն սխալ կարծիք տարրեր ժամանակաց մէջ՝ լէքրի և Սիֆիլիզի երկրորդ և երրորդ պարբերութեանց միջև տեսնուած նմանութենէն հետեւցուած սխալ ախտաճանաչում մ'է. այդ նմանութիւն կարծեցնել տուած է թէ Սիֆիլիզն՝ լէքրին կերպարանափոխութենէն յառաջ եկած է, մինչդեռ սյօր բժշկութիւնը պայծառ կերպով կը նշանակէ թէ բուրովին տարրեր բաներ են սոյն երկու հիւանդութիւնք. երկրորդ՝ լէքրին փոխանցիկ հիւանդութիւն մը լինելն ստուգուած չէ, մինչդեռ Սիֆիլիզն փոխանցիկ և տարափոխիկ է: Նախնական և միջին ժամանակաց մէջ լէքրին փոխանցիկ լինելուն վրայ ո և է բացարութիւն չկայ, ուրեմն անընդունելի է երեւակայել լէքրի մէջ Սիֆիլիզի ախտանիշերն և երեւոյթներն: Հրէից մէջ լէքրի տարափոխիկ լինելուն վրայ

սխալ գաղափար մը թէկ կար, սակայն մորթային հիւանդութեանց նշանաւոր մասնագէտք, և ի մէջ այլոց, մայրաքաղաքիս անուանի բժիշկներէ վսեմ. Տօքթ. Զամակածո փաշա, նախկին արքունական բժիշկ Գաղլիոյ կայսրութեան, իւր երկար օգտաշատ ուսումնասիրութեամբ և փորձառութեամբ վերջնականապէս հաստատած է լէքրին ոչ փոխանցիկ լինելն. ուրեմն բացարձակապէս կը հերքուի այն սխալ կարծիք՝ թէ Սիֆիլիզն յառաջ եկած է լէքրի կերպարանափոխութենէն:

Լէքրի փոխանձիկ չլինելն և Սիֆիլիզէ տարրեր հիւանդութիւն մը լինելն հաստատուած է մանաւանդ, երբ սոյն երկորին հիւանդութիւնք միեւնոյն ժամանակ միեւնոյն վայրի մէջ պատահած են, վասն զի յայնժամ կարելի եղած է զանազանել երկորին սխալից իրենց յատուկ նշաններն և ընթացքներն:

Ժան—Հէլմոնթ կը կարծէ թէ ձիերու հիւանդութենէն և մասնաւորապէս Մօրվէ (Mourve) ծագումն առած է Սիֆիլիզն. սոյն կարծիք երեւելին Թիթօրի և Պօլ կողմէ սաստկապէս չախչախուած է: Հայն ևս կարծած է թէ Սիֆիլիզն գոյացած է հիւանդուցաց նեխութենէն. սոյն կարծիք եւս բացարձակապէս մերժուած է:

Այժմ քննութեան ենթարկուելիք երկու որոշ գաղափարներ կը մնան, մին Սիֆիլիզի 15րդ դարու վերջերն իբրեւ նոր ինչ ինքնին գոյանալն է, երկրորդ թէ՝ Սիֆիլիզն Եւրոպիոյ մէջ նախապէս ծածուկ կերպով (այսինքն ոչ—ուսումնասիրուած) գոյութիւն ունէր, սակայն 1493 թուականի մօտերն աւելի սաստիկ տարածուելով՝ նոյն տաենի բժշկաց կողմէ մանրամասնաբար ուսումնասիրուեցաւ և ամեն ժամանակէ աւելի լաւ ճաշցուեցաւ:

Սոյն վերջին կարծիք աւելի ընդունելի և ապացուցանելի լինելով, բժշկական սկզբանց ալ կը համեմատի. մասնաւոր պարագայք և յիշատակութիւնք կը հաստատեն զայս: Անկլատա կը յիշատակէ թէ Սիֆիլիզի ախտանիշք ու յատկութիւնք տակաւին չճաշցուած՝ այս հիւանդութեամբ գաղտնի կերպով վարակեալներ կը գտնուէին, սակայն երբ 1500ի մօաերը ընդհանրացաւ հիւանդութիւնն, յայնժամ իւր անկախութիւնն ու ազդեցութիւնն երեւան եկաւ: Արդ՝ 1493էն առաջ Սիֆիլիզի Վիրիւսը Գաղղիոյ մէջ կը գտնուէր, ահա բուն ճշմարտութիւնն:

Ա. Հիրշ, Լէօնիսէն, Ֆրանքասթօր, որք ժամանակակիցք են ԺԵ գարու Սիֆիլիզի համաճարակին, ախտին հնութիւնը կ'ընդունին. նաև Թօգէնպառմ, Լիդրէ, Հէսուէր և ասոնցմէ վերջը Կրունէր, Շվետիօր, Վալլս և այլք իրենց աշխատասիրութեամբք զայս կը հաստատեն: Սոյն հեղինակաց յիշատակութիւնք խնդիրը ընդարձակօրէն կը լրւսաբաննեն և Սիֆիլիզին առաջին անդամն Գաղղիայէն ծագումն առած լինելու միսալ գաղափարը կը ջրեն: Քաղէնավ և Լիդրէէ վերջը Ֆոլլէն (Թրէթէ աը Բաթօլօֆի էքքըթէրն, Փարիզ 1861) գիտական վիճաբանութեան մը դուռ բացաւ և նոյն ատեն երեւելին Տէլամպն՝ հետեւելով Լինտվուրմ և Հէսուէրի՝ ջախջախեց Սիմոնի և Ասդրիւքի սիսալ կարծիքներն Սիֆիլիզի փոխանցկութեան նկատմամբ:

Մովսէսի, Իփօքրատի և Արաբացւոց յիշատակարանք Սիֆիլիզի հնութիւնն կ'ապացուցանեն:

Թօգէնպառմ ԺԵ գարէն առաջ գրուածոց մէջ Սիֆիլիզի յատկութիւններն նշանակուած լինելն կը յիշէ, սակայն անոր առանձինն ախտ մը լինելը չէին գիտեր: Կը յիշատակէ նաև Հռոմայեցի արուագէտ-

ներու (բէտէրաստ) քթերուն փճանալն, որու պատճառն Սիֆիլիզն եղած լինելու է անկատկած:

ԺԵ գարէն առաջ գրուած գրեանց մէջ յիշուած են նաև ծննդական գործարանաց ախտային յատուկ երեւոյթից դարմանման եղանակներն, որոցմով՝ հակառակ գործածուած այրիչներու (caustique)¹ վէրքերը կ'ստանային աւելի գէշ հանգամանք մը. զարմացման շեշտերով նշանակած են այրիչներու երբէք չ'ազդելը վէրքերու վրայ, մարմնոյն ընդհանուր կերպով գէշ ապականեալ լինելը թուելով: Սոյն յիշատակութիւնք կը ցուցնեն թէ այդ վէրքերն իրենց գիտցած սովորական վէրքերէ տարբեր էին. Եթէ սովորական լաւ յատկութիւն ունեցող վէրքեր լինէին, անկասկած այրիչները պիտի ազդէին. ուրեմն կը նշանակէ թէ Սիֆիլիզի յատկացեալ վէրքեր էին, որ իրեն յատուկ գարմանման եղանակն ու գեղերն ունի, առանց որոնց կարելի չէ բուժումն, և արդէն իսկ գէշ հանգամանք ունեցող վէրքեր լինելն մասնաւորապէս նշանակած են: Արդ, սոյն յիշատակութիւնք ԺԵ գարէն առաջ Սիֆիլիզի գոյութիւնը կ'ապացուցանեն:

Արաբացիք բժիշկք, ըստ Հիրշի, ԺԵ և ԺԵ գարու մէջ յիշած են այնպիսի վէրքեր որ իրենց համար անբուժելի համարուած են: Պատմսկան և աչխարհագրական ախտաբանութեան գիտուն հեղինակն Հիրշ կը թուէ մասնաւորաբար Թօմէր, Թօլանտ, Թէօսորիք՝ որք գրած են այս նիւթի վրայ:

Արաբացիք՝ ըստ կրօկանաց հանգամանաց՝ կանաց ծննդական գործարանները չէին քններ, որով միջոց մ'եղած էր աչք գոցելու տռփական և Գաղղիական ախտից երեւոյթներու կէսին վրայ:

Կիյեօմ ուը Սալիսէթ և յետոյ կատէստէն և Արմէ-

լաթա կասկածելի մերձաւորութենէ մ'անմիջապէս
վերջը ծննդական գործարանները լուալ կը պատուի-
րեն . . . :

Թարանդացի Վալէսքիւս անմաքուր մերձաւորու-
թեանց մասուց վրայ խօսելով, կ'ըսէ թէ, լաւ բը-
ժիշկի մը չառ ուշ իմաց տրուելուն պատճառաւ մե-
ռած են ենթակայք :

Թովմաս կասքօնեացին այս կարգի բազմաթիւ վի-
ճակներ տեսած է . ի մէջ այլոց կը թուէ Լանքասէրի
կոմն ժան տը Դանդ , թագաւոր Բոլոնիոյ Լատիա-
լաս , որ Նարը գալով՝ անդ թշուառութեամբ մեռաւ
8 օգոստոս 1410 ին . (Եքոթրէ տ'իւն մանիւսքի առ
լինքօլն քօլէճ , մ'Օքսֆօրտ , բար Պէքէթ) :

Սուէրսպէրկ կ'ըսէ թէ ժան տը Սրիր եպիսկո-
պոսն ծննդական գործարանաց վրայ վէրք մ'ունէր ,
որով երկար ժամանակ տառապէլով վերջապէս մե-
ռաւ 1404 ին :

Հօրնէքի իւր գրուածոց մէջ կը պատմէ թէ Պօ-
հեմիացւոց թագաւորն Վանսէսլաս մեռաւ իւր սի-
րուէւոյն՝ Ակնէսի սիրոյն պատճառաւ , Ահաւասիկ
տոփական երկոյթներ՝ որք միշտ կը ցուցնեն փոխան-
ցիկ վէրքերու ազդեցութիւնն 1493 թուականէն ա-
ռաջ :

Ցովհաննայ կայսրուհւոյն ժամանակ գրուած բը-
ժըշկական տեղակագրերն գէշ ախտի մը գոյութեան
վրայ կը խօսին . սորա նմանն Պէքէթ ևս կը թուէ ի
Լոնտոն 1462 և 1430 ին գրուածներն :

Տօքլիօնի (Քօզէ նօթապիլի տի Վենէձիա , (1675)
կը հաստատէ արփական ախտից փոխանցկութիւնն ի
վենետիկ 1302 և 1421 ին :

Գերմանացւոց մէջ 1494 ին Սիֆիլիզը նոր բան մը
չէր . (Morbus gallicus , Mala Frangos) : Ի Մայանս

Ա. Վիքթորի շինութեան յիշատակութեանց մէջ 1472
թուականաւ կը կարգացուի թէ աշխատաւոր (choriste)
մը իւր ծառայութիւնը ձգած է , որովհետև
Մալա Փրանկօզ (գաղղ . ախտ) կոչուած հիւանդու-
թեամբ կը տառապէր :

Բիէր Մարթիրի նամակն ուղղեալ առ Արիւս Լիւս-
տիանիւս , գասախօս յունական լեզուի ի Սալամանք
կը պարունակի միսիթարական խօսքեր սոյն վերջնոյն
համար սր կը տառապէր՝ Սպանիոյ մէջ (Պիւպան Բա-
հաս) և իտալիոյ մէջ (Մօրպիւս Գալիթիւս Morbus
gallicus) կոչուած հիւանդութեամբ . սոյն նամակ 5
Ապրիլ 1488 թուականը կը կրէ :

Միւնոյն թուականին Տէլկատօփ քննութիւնք՝ (որ
Հէուէր կը թուէ) ժէնէսի ըրչակայքը գտնուած Գաղ-
դիացի զօրաց մէջ Սիֆիլիզի երկումն կը յայտնեն :

Արդ՝ սոյն յիշատակութիւնք և թուարկութիւնք
որոշակի կը ցուցնեն թէ 1493 էն առաջ Սիֆիլիզի
զանազան գէտքեր պատահած են այլ տեղեր ,
որով Սիֆիլիզի հնութիւնը կը հաստատուի , բայց ա-
ռաջին մարդոյն վրայ ի՞նչպէս գոյանալը յայտնի չէ ,
ինչպէս նաև իւր ծագման բուն թուականն :

Արդ՝ Սիֆիլիզի հնութիւնն հաստատող փաստերն
ի մէջ բերելով , յուսամ թէ Ազնիւ ընթերցողք գոհ
եղան և բաւական ստոյգ գաղափար մը կազմեցին
Սիֆիլիզի ծագման և այլ պարագայից վրայ : Սիֆի-
լիզն ժերդ գարէն շատ առաջ ունեցած է իւր զո-
հե՛ր . . . :

Վերջ Երկրորդ ՄԱՍԻՆ

Մ Ա Ս Ն Ե Ր Ր Ո Ր Դ

ԶԱՆԱԶԱՆ ԱՌՈՂՉԱԲԱՆԱԿԱՆ ՅՈՒԹԻԱԾՔ

Ա Ռ

Տ Օ Ք Փ Ե Ո Ր Ճ Ե Լ Ա Լ Ե Ա Ն

ՆՈՒԷՐ ՄԻՐՈՑ ԵՒ ՀԱՄԱԿՐԱՆԱՑ

Ա.

Մէշրուպաքը բիւուլիյէնին սուի խթիմալի

Մէշրուպաքը քիւուլիյէնին (պուասօն ալգօլիք) խսթիմալինի պազը մուէլլիֆլէր թափսիյէ խտէրէր խսէտէ, չլւպհէսիդ պու թափսիյէ՝ հուտուտը թափի-իյէսի թէճավուզ խտուպ սուի խթիմալտէ պուլըն-մագ տիմէք տէյիլտիր: Քիւուլըն Փախտէսի ինքեար օլընամազ: հալ պու քի պազըլարը անըն Փայխտէլէ-րինի միւլալաղալը պիր տէրէճէտէ մէտհ խոռուպ, սուի խսթիմալինտէն հասըլ օլան մազարրաթընը ին-քեար խտէրէր: Ճէր պիր ատէթին սուի խթիմալի՝ վիւճուտէ մազարրաթը քիւլիյէ իյրաս խտէր: ինսան

Փէնա պիր ատէթէ ալըջմագ տիմէք՝ հայաթըընը քէն-տի էլի էլէ գալթ իթմէք տիմէք տիր, իմտի պիզ պուրատա մէշրուպաթը քիւուլիյէնին սուի խսթիմա-լինտէն պահս խտէճէյիլ:

Մէշրուպաքը քիւուլիյէյի խսթիմալ խտէնլէրտէ պաշլընա իքի հալ վագը օլուր քի, թէսմիմը քիւ-ուլի (ալքօլիզմ) թապիր օլունըր: Պունըն պիրի (*) ալքօլիզմ էկիւ քի, ասի սէրխօչլըգ իլվրէս տիր-տիկէրի իսէ, ալքօլիզմ երօնիք թէսմիյէ օլընան ասըլ պէքրիլիք (իլվրօներրի) տիր:

Իշպու ալքօլիզմ քէլիմէսի՝ 1852 սէնէսինտէ Տօգթ. Մակնիւս Հիւսնին՝ միւսքիւրաթըն իվրաթ տէրէճէ-տէ խսթիմալինտէն հասըլ օլան իմթիլալաթը մէյ-տանա չըգարտըլընտան պէրու լիսանա տախիլ օլ-մուշ տըր: Իշպու թարիխոտէ ալքօլիզմ էկիւ նամը թահթընտա սէրխօչլըգ ասարընտան պահս իթմէք տախի մօտա հիւքմիւնէ կիրմիւ խտի: Փագաթ պու խաֆիֆ իմթիլալաթ իլէ աղըր վէ տիւշվար օլան ալ-քօլիզմ երօնիք ին ասարը միյանընտաքի Փարգ դայէթ պէօյիւք տիր . . .: Գուտէմահ մէարիֆշինտան՝ պու մատոէ հագգընտա լազըմ օլան գարարը արզ ու պէ-եան իթմիշլրտիր շէօյէքի, մէշհուր Սէնէկա նամ ֆէյլսօֆըն էֆքեարընա, պիր սէրխօւ իլէ պիր պէտրի արասընտա Փարգը ազիմ վար տըր: գիրա պիր սէրխօշ ատէմ հէր նէ գատար իչմիշ օլսա տախի իշ-պու մարազա (ալքօլիզմ երօնիքէ) տիւչար օլմուշ նա-զարը իլէ պագըլամագ: չիւնքի պիր սէրխօշ հէր տախմ պէքրի տէյիլտիր:

Մէշրուպաքը քիւուլիյէնին սուի խսթիմալինտէն հասըլ օլան ասարը վախիմէ վէ մուզիրրէյի պէյան

(*) Սուհուլէթ էշիւն ֆրանսըզասընը իսթիմալ իտէճէյիլ:

մԵ իշար իթմէզտէն էվմէլ, իթիտաւ իւզրէ միտէյէ
իտխաւ օլնաըգլարը սուրէթաէ իյրաս իթափէրի
ասար վէ էֆալտէն պահա իտէլիմ. Ասրը հազըր հիւ-
քէմասընտան պիզզաթ քենտի նէֆալնտէ դայէթ միւ-
ֆիտ պիր թագըմ թէճրիւլէլիր իճրա իտէն Մ. Բէ-
րէն նամ՛հէքիմին իսթիհասաւլիթտիկի նէթայիմէ կէօրէ
մէշրուլպաթը քիւուլիյէ՝ հալը սըհհէթտէ միւնասիպ
մըգտարտա իչիլտիկի հալտէ, հավի օլտուգլարը իս-
րիթօնըն մըգտարընա կէօրէ ագ ճիյէրլէր իլէ եան-
մաղլա խարիմէ տէֆ օլտւրլար վէ պէօյիմէ մէշրու-
լպաթը մէզքիւրէ տողրուտան տողրույա օլմայարագ
եանի վիճուտըն զըտա ճիհէթինտէն օլան վարիտա-
թընը չօղալթմագ տէյիլ, անձագ զայաթը պէտէնի
ազալթմալարընտան նաշի էմրը թալտիյէյէ (սնա-
նում, պէսլէնմէք) թէկսիրի ազիմէրի վար տըր: Պու
սէպէպտէն մէշրուլպաթը քիւուլիյէ իսթիմաւ իտէն-
էր՝ էքսիրիա ազ եէմէք եէրլէր: Շմիտ վէ Պիւքէր
նամ զաթլար՝ մէշրուլպաթը մէզքիւրէ հագգընտա
շու վէճհէ պասթը մէգաւ իթմիշէր տիր: «Իսրիրօ
պիր զըտա օլմայոպ, ֆազար պէսլէմէյէրէ վինուըլ
մուհաֆազա իտէր:»

Իսրիրթօ պիր տէֆա միտէյէ տախիլ օլտըգտա,
սէրիան գանսա կէչխալ թէքմիլ էնսիմէմիզի կէզէր վէ
ագ ճիյէրլէրտէն կէչտիկի գէման անտէ եանսմաղա
պաշլար: Իշթէ պունլարըն նէթիմէսի օլան աթի-
տէքի շու իքի հալ հուսուլէ կէլիր:

1. — Սիյահ գան գըրմըզըլանըպ մուվագգաթ-
սուրէթտէ պէտէնը ինսանըն հարարէթի արթար:

2. — Սընըրլարտա վէ գանըն ճէվէլանընտա ու-
մումի սուրէթտէ պիր ինթիպահ կէօրիւլիւր:

Ասարը մէզքիւրէտէն սոնրա ինթիպահէ մուգայ-
յէս օլմագ իւզրէ վիւճուտտէ տէրմանսըզըր վէ

գուվզէթսիզլիք հալէթի զուհուրա կէլիպ, միւթէ-
ագըպէն վէզայիփը պէտէն՝ հալը թապիիսինի քէսպ
իտէր:

Իշառու ասարը միւխթէլիփէ իսրիրթօնըն մըգտա-
րընա, սաՓիլիկինէ, վէ անըն իսթիմալինի ատէթ
իտիլմիլ օլանլարա կէօրէ թէէսիրաթը՝ թէզայյիւր
իտէր (տէյիշիր):

Մէշրուլպաթը քիւուլիյէտէն պիրի իչիլտիքտէ,
եիւզ գըզարըպ կէօզէր բարլար վէ վիւճուտտէ քեափ-
փէի վէզայիփին իճրասընտա չիտտէթ վէ գուվզէթ
հասըլ օլուր վէ այնը զէմանտէ սէրխօչ՝ քէյփ վէ նէ-
շէ հըսս իտուպ, հալը հազըրընտան մէմիուն օլուր
վէ միւսթագպէլի իտէ խաթրընա պիրէ կէթիրմէզ:
Պունլար իլէ պէրապէր ճէսարէթ, իսթիրահաթ վէ
թէսէլիյաթ պուլուր, թէքէլլիւմէ սիւրաթ կէլիր վէ
ագըլ բարլամոյա պաշլար: Մաէթէէսսիւփ էկէր
ախզ օլընան մըգտար՝ հուտուտը թէճավուզ իտէր
իտէ, բէրտէ տէյիշիր

Ինթիպահ սէլէրէ (ազըր սէրխօչլըզա) միւպէտտէլ
օլարագ գանըն ճէվէլանընտա քէմալ տէրէճէտէ չիտ-
տէթ, նապզտա զիյատէ սիւրաթ վագը օլուր, պէ-
յինտէ գան թէրաքիւմ իտուպ, սիմատէ զազապ վէ
վահէթ հալէաթը նիւմայան վէ կէօզէր սապիթ վէ
պիմէյեալ օլուր, հըսսիյաթա զաափ վէ պէթաէթ
թարի օլուպ, եիւրիւմէք վէ հարաքէթ միւթէրէտ-
տիւտ օլուր վէ թէքէլլիւմտէ իւսրէթ (կիւճլիւք)
վուգուա կէլիր: Պազէն տախի սէրխօչտա հէզէյանը
սահին (տէլիլիք) բէյտա օլուր: Իշթէ օլվագըթ սէր-
խօըն մէշրէպ վէ թապիյաթը թէհավիւլ իտէրէք,
հալը թապիիսիտէ սաքին վէ մազլում իքէն, էքսիրիա
գավիածը վէ էտէպսիզ օլուր: Քէնտի բէֆիգէրինին
եիւզէրինէ գարըը էքսիրիա հագիգի աղըր սիթէմ-

լէր օգուր : — Հագիդաթը պէյնէշ շարապ (ին վիճօ վերիբաս) , պունա միսալ տըր : Էզծիւմէշ կլիթիւո՞ սատատ խարիծինտէ Պէօյիւք Իսքէնտէրէ գարչը միւ քեալէմէտէ պուլընըպ , Իսքէնտէր տախի՛ սէրխօշ-լըը անտէն աշաղը օլմատըլընտան , մըզրազընը չէ-քիալ անըն կէօքսիւնէ սօգուպ տիկէր թարաֆընտան չըգարմասը պիր օլտու : Ասխայը Փէթհ իտէն Պէօյիւք Իսքէնտէր՝ օլ գատար զալիմ վէ փիճտանոըզ պիր տ-տէմ օլմատըլը հալտէ , իշպու հարէքէթի՛ իսքիր-թօնըն թահթը թէէսիրինտէ օլտրագ իճրա էյլէմիշ օլուղը աշիքեար տըր :

Իշպու ասարը միւթէնէվիայը՝ մուախիտէրէն վու-գուա կէլէն ույգու տէֆ ու իզալէ իտէր իսէ տէ , սէրխօշ՝ ույգուտան ույանտըգտան սօնրա եինէ 18—24 սաաթ՝ գատար եօրկուն պիր հալտէ պուլունուր , իշրէթէ միւթիէլս օլան էշխասըն հալէաթը թապի-իյէլրի չոգ վագըթ միւրուր իթմէքսիզին տէյիիր : Իշթէ պու սէպէպտէն էշխասը մէզպուրէ՝ էֆալինտէ միւթէրէտախւտ վէ պիգարար օլուպ , պէթաէթէ ֆէհմ ու խորաք , վէ գարմագարըըդ օլտրագ թէ-խայյիւլ ու թէսավուր իթտիբէրի կիափ , գուվէի հափըզս (յիշողութիւն) վէ գուվէի հաքիմէլրի (դա-տողութիւն) տախի զաց օլուր : Պունլոր իլէ սէրա-պէր էշխասը մէզպուրէ՝ գօրգագ , ալչագ վէ կէվէգ օլուրլար , վէ հիշ պիր չէյէ արզու վէ իշթիեաքըլըր օլույզըր , չէ հիշթէլրի տախի էքսիլիր : Վէլչասըլ իշ-պու հալը քէտուրէթ իշթիմալէ միւթիէլս օլան քիմ-սէլր՝ վագթընտան էվգէլ կէրէք ագըլձա վէ կէրէք վիւճուտնէ տիւշիւալ , եալընըզ գուվէի միւթէխայ-յիլէ (երեւակայութիւն) պագը գալըր քի , պու տա-խի պիր թագըլը խայտաթը հրասիէ (քէրվէրսիօն տէ սան) գուգուա կէթիրէրէք սէրխօշը ագըլէթիւէմի

հէզէյանը տակմէյէ (տիվանէլիյէ) իյասալ իտէր : Պէքրիւիկէ միւպթէլս օլանլարտա վուգուա կէլէն հալէաթ՝ պտլատէ պէյյան օլընանլարտան իպարէթ իսէ տէ , պունլար հագգընտա տահա զիյատէ մալիւ-մաթ վիրմէկի միւնասիպ ատտ իտէրիմ :

Պէքրիւիլընէ նիհայէթ պիր հալ վագը օլուր քի , օ տա վիճուտըն սուռմասը տըր , վէ էքոէրիա հագիզի պէրիւիկ՝ սուռզըն թէէսիրինտէն վէֆաթ իտէրէր , վէ իթմէտիքէրի հալոէ տէ էօլիւտէն Փարգլարը օլ-մազ . — սէրխօշ — էօլիւ (իվըր մօր) : Արխաթօտըն գավիննէ , շարապըն հարարէթինտէն թապիի օլան հարարէթ սէնէր : Վիճուտըն հարարէթի 37 տէրէնէն սանթիկրատ իքէն 24 տէրէնէյէ էնտիկինի՝ վիէննա Բրօֆէսէօրիւնտէն Պինն զիքր իթմիշ տիր : Պիզզաթ-հագիգի էօլիւմ տախի կէլտիկինի միւշահէտէ իթ-միւէու տիր : Դայէթ չօգ էշիւտիկի վագըթ էքսէրիյա գան պէյնէ վէ ագ ճիշէրէլրէ հիւճում պիրլէ Փիւճ-ձէթէն վէֆաթ վագը օլուր . նէթէքիմ Ֆրանսա Տարիւլ Ֆիւնունը թըլախինին թըպալը Գանունի (մէ-ժըլսէն լէկալ) հօճաուը Թարտիէօ իշպու ափէթի՛ սէր-խօշըտան հասըլ օլան էօլիւմին պաշլըձա ալամէ-թինի ատտ ու իթիպար իտէյօր :

* *

Պէտրիկիկին էսպապը միւրէաստիտէսի

Պէքրիւիկին պաշլըձա սէպէպիկի շունլար տըր : 1. — Կէրէք հարարէթը չտիատէ գարշընտա տուրմագլըզ վէ կէրէք զիյատէ գուվէթ սարփ իթ-մէքիկի լյճապ իթտիրէն սէննաթլար : 2. — Վիճուտը զահմէթլի իշէրէ վէ եախօտ հա-

վանըն թէպէտտիւլաթընա պիլմէձպուրիյէ տիւչար իթտիրէն սէնաաթլար :

3. — Թէնաէլլիք վէ մէշզուլիչթափլիքէ իմրարը լագըթ իթմէքլիք :

4. — Մէյխանէհիլիք վէ լօդանթաձըլըգ կիպի միւսքիրաթ սաթմագլըգ :

5. — Այյացէր (զիյատէ իշրէթ գուլլանանլար) իէ իւլֆէթ վէ բէֆագաթ իթմէք :

6. — Ֆագր ու զարուրէթ . չիւնքի Փագիր օլանլար՝ աճլըլը տէֆ վէ վիւճուտլէրինէ գուվիթ վիրմէք իշիւն ազ մըգտարտա իչմէյէ մէձպուր օլուպ, սօնրա այյաշլըզա կիրիֆթար օլուրլար :

7. — Խաֆիֆմէշրէպ վէ զէփէյյաթա միւպթէլա օլմագլըգ :

8. — Կէրէք սիւրուր վէ կէրէք հիւզնի մուճիպ օլան ահվալը նէֆսանիյէ (հոգեկան վիճակ), քէտէր, դաշապ, վէ էֆեկար :

9. — Իշթիլալաթը ագլիյէ վէ խուսուսիյէ գուվիի միւթէխայյիլէնին միւտախէլէսինի իգթիզա իթպիրէն իշթիլալաթ, մէսէլա շաիր, էհլի հիւնէր վէ մարիֆէթ, վէ մուսիգիյանտէ օլտուղը կիպի :

10. — Իհթիյաճաթը նէֆսանիյէ տիր քի, ազալըրա զաաֆիյէթ վէ ֆիւթուր կէլտիքտէ անլէրին գուվիթլէնմէսի իշիւն պիր մըգտար շարապըն իշիլմէսի լոզըմ կէլիր իսէ տէ, թէէսիրի կիւն պէ կիւն ազալըզընտան, ինսանը րագը վէ տիկէր միւսքիրաթըն իսթիմալինէ մէճպուր իտէր :

11. — Զէգկիյաթա իֆրաթ իւզրէ մէճպուրիյէթ վէ եինէ զէփէ ու սէֆալէր արամաղա սէփէ իտէն աթէշմիզաճլըգ :

12. — Քէնտիլէրինտէ քէյֆ վէ նէշէ հասըլ իթէճէքլէրինի պիլտիքէրինտէն նաշի իսթիմալ իթմէկէ օլան արզու :

13. — Նէօվլէթլէ կէլիպ, մուգավէմէթ օլունմազ տէրէճէտէ պիր արըզա տըր քի, պուտ տախի պիր ձիննէթը (տէլիլիք) մախսուսէ թէշքիլ իտէր :

.*.

Մէրուպարը իիւուլիյէնին սուփ իսրիմալինտէն հասըլ օլան խասքալըգլար

Սուփ իսթիմալին տէրէճէսինէ կէօրէ, խաֆիֆ օլան խասթալըգտան էն աղըրլարը կէլիր քի, պաշլըճա իւչ աղայա թէճսիր իտէր, եանի պիրինճի միյտէ վէ պաղըրսաղա, իքինճի սընըրլարա, վէ իւչիւնճի գարա ճիյէրէ :

1. — Էսկի միյտէ իլթիհապլարը, իշթահուզպլըգ, աղըրը, միյտէտէ եարա փէյտա օլուպ գանլը գուսմալար իէ մալիւմ օլուր, Միյտէտէ ինճիթմէ հասըլ օլուպ պիր իքի սէնէ զարֆընտա խասթա էօլիւր, Միյտէ Փէսսուրը, վէ սափրէ կիպի :

2. — Էլ թիթրէմէսի, ագլըն էքսիլմէսի, գուվիի հաֆըզանըն զայիթլէնմէսի, էֆալը մանէվիյէթէնագուս իտիւպ հըսսիյաթ տախի պօզուլըր, մէրագը քիւուլի (մէլանգօլի ալգօլիի), էնմէ (բարալիզի ծէնիրալ), տիվանէլիք, պիր թագըմ սընըր աղըրլարը, վէ տէիրիուլ բրէմանս թապիր օլունան խասթալըգ քի, սայըգլամա իէ պիր թագըմ աճայիպ հարագեաթլա մալիւմ օլուր, պունա տախի պիր գաչ միսալիւր վէրէլիմ: Պիր չամաշուրճը գատըն՝ ագընթըտա պօզուլոզընը հըսս իտէր իտի: Պիր չիլինկիր եաթաղընը պիր ուճունտա աթէշ կէօրիւր իտի (Ա. Բէնեար): Տօդթօր Մանեըն թարափընտան մուայէնէ օլունան պիր խասթատա միւսթէսնա պազը հալէր

վար իտի: Մէսէլա խասթա՝ չաղլաղան սէտասը իշխալ վէ ըլորդանմըշ քէօյլիւ գուլիալէլէրինտէ չաղօլան պիր գալապալըզըն օյնայը վէ շարգի չալըրմալարընը կէօրիւր իտի: պունընլա պէրապէր խասթա՝ միւքէտտէր հէզէյանլարա կիրիֆթար օլմուշ, մէսէլա չաղլաղանըն քէնտիսինի պօղմասընը վէ քէօյլիւէրին քէնտիսինի զէ լուէնիալ վէ էօլափիւրէն ատէմէր կիպի կէօրմիւշ տիր: Պու կիպի ահվալէրտէն զավալը պէքրիէրին ինթիհար (թէլէ ֆը նէ ֆա) իթտիքլէրինի, վէ խայալի տիւչմանլար՝ իւզէրինէ գոչմալարընը, վէ պազէն տախի պիր հիւմնայա կիրիֆթար օլորդարընը՝ մէրգում Տօդթ. Մանեըն իշար իտիյօր:

3 — ինկիլթէրատա սէրխօշլըդտան հասըլ օլան քեռֆֆէր իլոթիլալաթը (կէրէք հէքիմէր վէ կէրէք էհալի) հէման գարա ճիյէրէ աթֆ իթմէքտէ տիրլէր. Սիրօզ տէնիլէն գարա ճիյէր խասթալըզը քի, էքսէրիլթէ իչկի իչնլէրաէ հասըլ օլուպ, գարնընտա սու թօրլանմաղա էօլիւր: Շու սօն վագթւարտա գարա ճիյէրտէ պիր թագըմ եարա բէյտա օլորդընը իշար իտիյօրլար, վէ զայրըհիւմ:

Պուլարտան մաստա գալալ խաստալըդլարը, պէօպրէք, պէյն խասթալըզը, սարա վէ վէրէժ: Մ. թէն եար տէյօր քի, «պէօյիւք Փամիլեատան պիր գատըն՝ քի սալընտան ագ ճիյէր խասթալըզընա սալա տիւչար օլմամըշ իտի, վէրէտուն էօլափիւյիւնիւ կէօրտիւմ» Մէշրուպաթը քիւուլիյէյէ միւպթէլա օլան կէրէք էրքէք վէ կէրէք գատընըն զիւրիւյէթ խուսուսընտա սուի թէէսիրլէրի կէօրիւլիւր: Իշթէ լիյէպիր նամ զաթըն գալիինձէ, չօնուգլարըն պիր դըսմը տահա տօղմաատան էօլիւյօրլար վէ պիր գըսմը տախի զայիփ օլուպ, քէմիք, սըրտածա վէ սբազմօզ խաս-

թալըզընա միւպթէլա օլորդլարը հալտէ տիւնեայէ այագ պասարլար: Տօքթ. Մարսէ, իքի տէֆա էվէնէն պիր պէքրիյի զիքր իտուպ տէր քի, — « իշպու պէքրինին պիրիննի գարըսընտան 16 էվլատ օլուպ 15ի պիր սէնէլիք իքէն էօլմիւշ վէ գալան պիրի տախի սառայա միւպթէլա օլմուշ տըր: Իքիննի գարըսընտան 8 էվլատը օլուպ 7 սի սբազմօզտան էօլմիւշէր տիր: » —

Պէքրիվիէ տիւչար օլանլարըն քէնտի քէնտիյէ եանմալարը մէսէլէսինէ կէլիննէ, հէր նէ գատար պու մատտէ աթըպանըն զիհնինի թէշվի իթմիշիսէ տէ, հալէտ հալ օլընամամըշ տըր: Շու սօն վագթւլարա գատար պիլէ մէշրուպաթը քիւուլիյէյէ միւպթէլա օլանլարըն պիլա սէպէպ աթէշ ալարտադ, պիր գաչտագիտա զարֆընտա քիւլիյէն եանըպ մահվ օլմալարը միւմքինաթտան օլորդընը պիր չօգ աթըպապա պիլա թէրրէտտիւտ գապուլ իթմէքտէ իտիլէր: Մուախիսարէն իշպու զէհապ՝ բէտա օլընմըշ տըր, զիրա ինսանըն եանմասը սահիհ իսէ տէ, պէօյէ պիր հալ վուգուա կէլմէսի իշիւն ինսանըն եագընընտա եանար պիր ձիսմին պուլընմասը վէ պունընլա պէրապէր մէշրուպաթը քիւուլիյէյէ միւպթէլա օլանլարըն նէֆէսլէրինտէ իսբիրթօ պուլընտըզընտան, մէզքիւր իսբիրթօնըն աթէշ ալմուր թարիգի իիէ տախի եանմալարը գապիլ օլորդը գապուլ օլունմուշ տըր: Ինսանըն քինտի քէնտիյէ եանմասը չու սօն վագթւլարտա պէթէքրար ումում թարաքընտան գապուլ օլընմըշ իսէ տէ, Ալէմանիստա գօնթէս Քէրլիձ Լակրիս գաթէլ օլունուպ տա քէնտի քէնտիյէ եանտը տիյէ գուգու պուլան տավատա պատէթթէտգիիք քէյի գիյէթը մէարուտէնին ատէմը սըհհէթինէ գարար վէրիլիշ տիր: Իշպու վագատտէն անլաշըլարընա կէօ-

թէ , ինսանըն քէնտի քէնտիյէ եանմասը խայալի (երեւակայական) պիր քէյֆիյէթ օլողը միւհթէմիլտիր :

* *

Մէշուապարը իմուլիյէ հազգընտա լազըմ կէլէն
գավահտը սըհիյէ .

Մէտէնի պիր մէմիլքէթտէ թէայյիւշ վէ իսքեան իսէն քիմէսնէ՝ էֆեւարընը տաղըթմագ իչիւն պիր թագըմ միւնէպափհաթը սունիյէյէ միւրաճաաթ իթմէկէ մէճպուր օլուր վէ միւնէպափհաթը մէզբիւրէտէն տէ էն էյի վէ սատէսի իսբիրթօ եախօտ իսբիրթօյը հավի օլան մէշրուպաթ տըր : Ֆիլվագը պունլար իթիտալ իւզրէ իշիլտիքտէ ինսանը թափիֆձէ թէնպիհ վէ իհեա խոռուպ , վիճուտէ խագվիյէթ , մէթքեաթը աղլիյէյի լոգազ , գալպէ Փէրահ վէ զամմու գասափիթտէն տօլայը Փիթուր կէլմիշ օլոնլարա եէնիտէն հայաթ վէրիր :

Շարապ նէ^o վէճհիլէ վէ նէ^o վագթլար իսթիմալ օլունմալը տըր : Շարապըն իսթիմալինէ էն էյի օլան վագթը՝ էսնաի թաամ օլուպ , միւնասիալ օլան օրթա մըգտարը տախի 50 տիրհէմ գատար տըր : Շարապ սափի օլարագ իշիլմէյիա իւչտէ պիր մըքտարընտա սու իւլագէ իտիլտիքտէն սօնրա իշիլմէլի տիր : էսնաի թաամտա շարապ իչմէկի պիր տէ ֆա տաէթիտէնլէր՝ հազմէլէրինի թէսհիլ իթմէք իչիւն պէհմէհալ իտիմալ իթմէլիտիրէր . զիրա շարապ իչմէք ատէթ օլունուպ տա թէրք օլոնաճաք օլուր իսէ պէթէքրար իչմէկէ մէճպուրիյէթ հասըլ օլուր . լաքին միյտէ վէ պաղըրսագտա պիր խասթալըգտան նաշի

թէրք օլունմըշ իսէ թէքրար իսթիմալէ միւպաշէրէթ օլոնմամալը տըր :

Սին . — Զօճուգլարա բէք ազ եախօտ հիչ վէրիլմէմիլի տիր . պալիղլէրէ իսէ եօգարըտա պէյան օլոնան մըգտար՝ քեափի տիր : Հալ պու քի իխթիյարլարըն պալիղլէրտէն տահա զիյատէճէ մըգտարտա իչմէկրինէ միւսատէ օլոնապիլիր :

Ճինս . — Իհթիաճլարը օլ գատար չօդ օլմայանլար՝ հէր հալուէ ազ մգտարտա իչմէլի տիրլէր :

Պիւնէէ . — Պիւնէէլէրի զայիֆ , նահիֆ , նազիք վէ պալկամի օլանլար՝ գանլը , սընըրլը վէ սափրալը օլանլարա նիսպէթէն շարապ իչմէկէ տահա զիյատէ միւհթաճ տըրլար :

Նէրանիէր (գօնվալէսանս) . — Հէր պիր խասթամըըն էսնաի նէքանէթինտէ (խասթալըգտան եէնի գուրթուլմա) էյի ճինսինտէն օլան պօրսո շարապընտան պիր մըգտար իսթիմալ օլունալըգտա Փախտէ կէօրիւլիւր . լաքին միտէյի եօրմամագ իչիւն շարապը պիր մըգտար սու իլէ գարըշտըրարագ իչմէք՝ իգթիզափ հալուն տիր :

Իզիմ վէ մէվսիմ . — Սօուգ իգլիմուէ , վէ իգլիմի սափրէնին գըշ վագթընտա շարապ իչմէք՝ իգթիզափ հալուն տիր . զիրա իսբիրթօնըն գանա կիրմէսինտէն ազ վագթը սօնրա զիյատէսիյլէ հարաբէթ հասըլ վէ բէյտա իթմտիկինտէն , ինսանըն՝ պուրուտէթը խարիճլիյնին թէչսիրաթընա մուգավէմէթ իթմէսինէ իանէ իտէր :

Ապսէնը (բէլին) . — Ապսէնթ հագգընտա լայէթ միւգիս պիր րիսալէ նէշը իտէն Մօթէնին գավինճէ , ապսէնթ ինսանը վագթըսը օլարագ իխթիյարլար իյսալ վէ պիր թագըմ արըզաթա տիւչար իտէրէք մէզարա իլգա իտէր : Մօրօնըն միւշահէտէի զա-

թիյէսինէ նազարէն, ապսէնթ՝ սուպիյէ եաբըլորդ-
տա հագրգաթէն պիր սէմը միւհիք (էօլտիւրինի զէ-
հիր) օլտուղընը Տօմանաթօ հուզուրընտա պիզզաթ-
իսպապ իթմիշ տիր:

Պիրա. — Պիրա ազ մըգտարտէ ճիւզի միւնէ պափին
վէ մուգավի (գուցէթէշտիրինի) տիր. պազըլորը
պիրայը հազմիտէ մէյօրլար, Պիրա՝ լաթիֆ, ալըրըթ-
տան պէրի վէ մուզատտի (պէսլէյինի) պիր իչկի օլ-
տուղընտան, իչիլմէսի թափսիյէյէ սէզա տըր:

Էլմա շարալը (սիսր). — Պու իչկի՝ իսհալ վէ թէշ-
վիշաթը հազմիյէյէ պախ օլուր:

Բազը (օ որ վի). — Բազը՝ հէր մէմլէքէթաէ մէվ-
ճուտ վէ իսթիմալը տախի էսէ Փ օլունաճագ տէրէ-
ճէտէ թէտիմիւմ իթմիշ տիր. Վիւճուտէ պէհէ մէ հալ
մուզիրը օլըրզը զանն օլընմագտա իսէ տէ, պու խու-
տուստա աթըլպա միւթթէ փիգ տէյիլ տիրլէր. Բու-
յէշ վէ Բօպէրսթօն վէ սախրէնին գավլէրինճէ, բա-
զը միւթէտիլ մըգտարտէ հագիդաթէն վիճուտէ նա-
ֆի պիր իչկի օլուպ, պահասընըն տուն օլմասընտան
նաշի հէրքս բէք գօլայլըգլա թէտարիք իտէ պիլիր:
Մէգիւր իչկինին իսթիմալինտէ լէթափէթը զէ գգիյէ
վէ ճէսարէթ վէրտիկի կիպի, հավանըն սուի թէհասի-
րասթընա տախի մուգավէմէթ իթափրիր. էհասըլ
մըգտարը ազ օլուղը հալոէ, սըհհէթէ հիչ պիր սուի
թէսիրի եօգ տըր: Բազը իփրաթ իւզրէ իչիլտիքտէ,
հասըլ իտէճէկի մազարաթ հագիընտա աթըլպա
միւթթէ փիգ տիրլէր: Բազընըն սուի իսթիմալի՝ սա-
պըթէն թարիֆ իթմիշ օլտուղըմըզ պիլճիւմէն նէթա-
յինի վախիմէի ինթաճ իտէր: Գջընճը ասրըն պիտա-
յէթինտէն պէրու բագընըն սուի իսթիմալի՝ էվրօբա-
նըն էքսէր մահալէրինտէ վէ խուսուսիյէ մէմալիքը
փիւսթա վէ շիմալիյէտէ զիյատէսիյէ օլտուղընտան,

հէր մէմլէքէթաէ վէ հաթթա քէօյէրտէ պիլէ միւ-
թէտտախիտ մէ յիսանէլէր մէվճուտ տըր:

Բազը իսթիմալինին ինթիշարը վախիմինի մէն
իթմէկէ սայ ու զայրէթ օլունուպ, պու մագսա-
տա նայիլ օլմագ իչիւն պիր թագըմ ճէզալար թէք-
լիֆ օլունմըշ իտէ տէ, (չիսիօնիէր Մէտիգալ, կա-
պարթ) էն էյի մէշրուպաթը քիւուլիյէտէն իճթի-
նապ իտիճի պիր թագըմ ճէմլյէթէր թէշքիլ օլուն-
մըշ տըր: Մէգիւր ճէմլյէթէր՝ Միւճթէմէսի Ամէ-
րիգանըն պազը մէմալիքինտէ թէէ սիս իտիլիպ, մու-
ախիւրէն 1829 թարիխի միւտախինտէ ինկիլթէրա-
տա տախի իճատ իտիլիթ տիր:

Իշպու ճէմլյէթէրին ագալարը՝ հիչ իշրէթ գուլ-
լանմայըպ, մագսէտ ու մէրամլարը տախի մէշրու-
պաթը քիւուլիյէնին վէ ալէլմուսուս րագընըն իտ-
իմալինին ինթիշարընը մէն վէ էհալիյէ տախի մէշ-
րուպաթը մէսրուտէնին մազարարաթընը թէփէիմ
իթմէյէ սայ ու զայրէթ իթմէք տիր: Ինկիլթէրատա
սարփ օլընան մէշրուպաթը քիւուլիյէյէ տայիր շա-
յանը տիգգաթ: մուֆասսալ սթաթիմաթիէր նէշը օ-
լընմըշ տըր: Շէօյէ քի, ինկիլթէրա, իւլանտա վէ
Սգօչիատա էհալիթ ու հազիհի 850 ճէմլյէթ մէվ-
ճուտ օլուպ, ազասը տախի 1,640,000 տէն իպարէթ
տիր: Գանատա վէ Պրունսպիգը ճէտիտտէ 950 ճէ-
մլյէթ օլուպ, ազասը տախի 370,000 տիր: Ամէրի-
գափ ճէնուպիտէ տախի 70,000 ազա մէվճուտ տըր:
Եալընըզ ասըլ Ալէմանիատա 1500 ճէմիյէթ մէվճուտ
օլուպ, ազալարը տախի 1,300,000 տէն իսպարէթ տիր:
Շուէտ վէ Նօրվէկիատա 510 ճիմյէթ մէվճուտ օ-
լուպ ազալարը տախի 120,000 տիր: Սանտուիչ տա-
լարընըն էհալիսինտէն 5000 վէ իւմիտ—Պուրունը
սաքինլէրինտէն 900 քիչ՝ հիչ պիր վագըթ մէշրու-

պաթը քիւուլիյէ իշմէյէնէքլէրինէ ահա ու բէյման
խտէրէք ճէմյէթլէր թէշքիլ իթմիւէր տիր :

Պրիթանիատա իշկիտէն սէնէտէ 7000 քիշի թէլէֆ
օլուզը վէ ամէլէ կիւրուհը թարաֆընտան իշրէթ
իշիւն սէնէտէ 550,000,000 տոլար սարֆ օլընալըզը
միւսպէթ աիր : 1848տէ Պրիթանիաի Քէպիրտէ իշրէթ
իշիւն 490,000,000 տոլար սարֆ օլընըպ, 520,000,
000 շիշէ պիրա իմալ օլընմըշ տըր : Մէմալիքը Միւճ-
թէմէափ Ամէրիգատա 3712 ճէմյէթ մէվճուտ օլուպ,
3,615,000 ազաւարը վարտըր :

Էփրօբանըն մէմալիքը ճէսիմէսինտէ ամէլէ կիւ-
րուհընըն միւսքիրաթտէն նաշի կիրիթար օլուզգ-
լարը խասարաթը միւտհիշէյի ազալթմագ իշիւն սօ-
դագլարտա սէրխօշ օլուպ եաթանլարը թէէտիպ վէ
մէյխանէլէրին ատէթինի ազալթմազլա ալըշվէրիշէ-
րինէ կյրասը գըլէթ վէ էքսէր զէման պօզուլմուշ
օլան չարապ վէ բագըլարը թէթիլը իթմէք կիպի
պիր թագըմ թէտասպիրին մէգըրի իճրայէ գօնըլմա-
լարը թէքլիփ օլընմըշ տըր :

Ինսպն սրիրթօնըն թէէտիրի թահթընտա իճրա
իթմիշ օլուզը Փիիլլէրտէն տօլյաը մէսո՞ւլ մը տըր,
եզիլա սէրխօշըլը (իվլէս) պէքրիլիքտէն (ալօլիզմ
գրօնիի) թէֆրիք իթմէք լազըմ տըր : Սէրխօշլըգ՝ ի-
րատէթին թահթը թէէսիրինատ օլուպ, գանուն միւ-
սատէ իթմէզ վէ ճիւնհա վէ ճէզանըն էն չէտիտլէ-
րինէ չարբար : Ֆրանսատա 1871 տէ Ասամպէ նա-
սիօնալ թապիր օլընան մէճիսը քէպիր՝ ալօլիզմտէն
ֆէվգէլատէ միւթէէսիր օլարագ պու մէսէլէ հագ-
գընտա մէշնուր պիր նիզամնամէ թանզիմ իթմիշ տիր
քի, սէմէրէի միւֆիտէսի կէօրիւլմէքտէ տիր, զիրա
սէրխօշըլըգ հալի էքսէրկյէթլէ եէտը իլսթիյարտէ տիր,
Ալօլիզմ գրօնիիէ (պէքրիլիկէ) կէլինճէ, ճէզո դա-

նուննամէսի իլէ մէշղուլ օլան զաթլար՝ պունա պիր
ձիննէթին նէթիճէսի նազարըլլա պագարլար, վէ
հագիգաթէն տախի անէրէ պիր նէվի մէճնունլըգ
թարը օլուպ ֆօլի ալօլիիի թէամիյէ օլընըր քի, միւ-
թէտատիտ չէքիլլէրի վարտըր, Տէլիրիում քրէմինս
կիպի : Մամաֆիհի պունլար՝ ատէթա պիր տէլի կի-
պի մէսուլ առա օլընամազլար տըր :

→→→○○○○○○○○

F.

Ա.Տ.Լ.Ր

Մալիւմ օլուզը վէճէ իլէ, պիր Փիիլին թէքէր-
րիւրի՝ ճիւմնէի ասապիյէնին (Ռիսրէմ նէրվէօ) ահվա-
լինտէն պիրի տիր : Խզու Փիիլը թէքէրրիւր՝ կիտէ-
րէք իրատէնին տախի խարիճնատ վէ եա պիր ճիւ-
զի սէպէպիէ թէքէրրիւրէ մէյլ իտէր, վէ պազէն
օլուր քի պու թէքէրրիւրին վրոգուրնան ինսան
պիլէ խապէրտար օլամազ :

Իմտի, տտէթ (ապիրիւս) չէօյլէ իթիպար օլու-
նուր քի, քէսպը գուզէթ իթմիշ օլան հըսալյաթըն
տէվամ վէ պագասոը սէպէպի իլէ իրատէթին խա-
րիճնատ պիր իհթիյած մագամընտա թէքէրրիւրի
միւթէտտիտէսի տիր :

Ատէթաէն ասկապը զէքեավէթ իսթիֆատէ ի-
տուպ, վէ թէրպիյէի հայաթը մատտիյէ վէ մանէվի-
յէտէ հիւսնի իսթիմալ օլընարգտա Փահտէլի նէթի-
ճէլէրի տէրքեար տըր : Ինսան պունլնլա գավանիյն
վէ նիզամաթըն վէ ուսուլ ատաթըն լիճապաթընա
աշինա վէ իթաթ իլէ հայարը ումումիյէ ալըշըր,

վէ միւմքին իւլ իսքեան օլմայան մահալէրտէ իդա-
մէթ իտէպիլիր . վէ թէայյիւշինի թէտարիք իշիւն
միւգթէզպաի սէնաաթ օլան հէր նէ վի միւշքիւ լոթա
թէհամմիւլ իտէպիլիր :

Պիզ պուրատա ատէթի՝ թըպալ նօգթափ նազա-
րընտա միւթալէս իտէ հէյլոզ :

Սինն, ճինս վէ միզանըն՝ ատէթին սուհուլէթէ
իքթիսապը իւզէրինէ թէկսիրաթը քիւլիսի վարտոր :

1. Սինն . — Զօմուգլար՝ էսնանը սափրէտէն զի-
յատէ հէր պիր ատէթէ սուհուլէթիէ ալըշըրլար . զի-
րա է վվէլա հէր չէյտէն ճէկալէթը մութլագալարը
օլմաղլա , նէ ֆէրամուշ օլընաճագ վէ նէ պիրինի
թէրք իտուպ տէ տիկէրինի թահսիլ վէ իթիյատ ի-
տէճէք պիր չէյ օլմատըղընտան տըր : Սանիէն կէօր-
տիւքլէրի չէյլէրի թահսիլ վէ իճրայէ (թագլիտ) օ-
լան քէմալը արզու վէ մէյլէրի տիր : Սալիսէն պէյն-
լէրինին զայէթ նազիք օլուպ հըսկիյաթ պիր քէրրէ
թէկսիր իթտիքտէ էյինէ հէքք օլունարագ սուհու-
լէթէ թէքէրրիւր իտէր : Իմտի պու սինտէ պիր ա-
տէթ՝ պիր քէրրէ իթիյատ օլունտըգտա , արթըգ
թէրքի միւշքիլ օլուր : Իշթէ ուսուլ իւզըրէ աթվար
վէ ատաթը հասէնէնին թավալիմի՝ թէրպիյէի արթա-
լըն (բէտակօծի) էսասը տըր : Թէկսափի օլունուր քի ,
պուրատա հագգը իլէ իճրա ու իյֆա օլունմագտա
տըր , վէ պու նօգսանիյէթ պիզտէ օլտուգճա մէք-
թէպէրիմիզին տէ տիւզէլմէսի զայրը միւմքին տիր :

Սիննի քիւ հուլէթտէ ատէթ պիր ազ կիւճէ թահ-
սիլ օլունուր , իսայլը վազըթ վէ իսայլը սէպէպ վէ
իդտամէ միւհամ տըր . Փագաթ վագթը թըփըլի-
յէթտէ քէսպ օլունմը օլան ատէթ՝ էյինէ եէրլէշիպ
հայաթըն մաթլուս իւզըրէ թանզիմ վէ հիւսնի թէս-
վիյէ օլունուր :

Սիննի քէմալտէ ատէթը մէւքթէսէպէի աթիգա-
նըն թէրքի արթըգ միւմքին օլամազ : Իսթիեարլար-
տա պու պիր թապկյաթը սանիյէ մագամընա կէչիպ ,
մահվ ու իզալէսինտէն գաթը իւմիտ օլունմալը աըր :
էկէր ատէթ չէպապէթին (երխտասարդութիւն) պիր
սէմրէսի խէ , թէրքինտէ օլունան իդտամ ու իս-
րար զայէթէ մուզիրը օլուպ , պազը արիզաթը տա-
խի հուսուլէ կէթիրիպ հայաթը պիլէ իլսթիսար
իտէր :

2 Ճինն . — Ճիննին ատէթէ թէկսիրաթը ազիմէ-
սի եօգ աըր : Գատըն թայֆասընըն գօլայլըգլա քէս-
պի ատէթ իտէճէկի իտտաա օլունմուշ խէ տէ , իս-
պաթտէն քիւլիյէն արի տիր :

3 Միզան (քամբէրաման) . — Միզան ատէթին սու-
հուլէթ վէ եախօտ սուուպէթիէ քէսպ օլունմաը իւ-
զէրինէ թէկսիր իտէր : Տէմէվի իւլ միմազ (գանը)
օլանլար՝ գօլայլըգլա ատէթէ ալըշըպ կիւճիւքիէ
թէրք իտէրիէր :

Ասապի իւլ միզան օլանլար (սընըրլը) հէր պիր
ատէթէ քէմալը սուհուլէթիէ ալըշըպ , եխնէ բէք
գօլայ թէպտիլ իտէրլէր :

Լէնֆափի իւլ միզան (պակամի) օլանլար՝ հէր պիր
ատէթի կիւճլիւքիէ քէսպ իտիւպ թէրքի տախի զա-
յէթ կիւճ տիր :

Սաֆրափի իւլ միզան (սաֆրալը) օլանլար հագ-
գընտա հիչ պիր խուսուսիյէթ եօգ աըր :

* *

Ատէթին մէնպաը իւչ տիր : 1. — Ատաթըլ թա-
պիյէ , 2. — Ատաթը գապիհէ , 3. — Ատաթը մա-
րազիյէ :

Ասաբը քապիյէ

Սուսամագ վէ իշթէհա՝ իսթէնիլտիկի վագըթ հըսս օլընմասրնա իթիյատ օլընապիլիպ, միւտոէթը էգդաթընը տախի ուզաթմագ վէ եա գըսալթմագ եէտը իսթիյարտէ օլապիլիր: Զօգ վէ ազ սու իչմէյի ատէթ իտինմէք գուայ տըր, ազ վէ չօգ եէմէք տախի միւմքին տիր: Պազը ատամիար օլտէրէնէ չօգ եէմէյէ ալըշմըշլար տըր քի, եէտիքլէրի չէյլէր՝ զայիաթը վիւճուտըն թազմինինտէն՝ գաթ էնտէր գաթզիյատէ տիր, վէ պունտան տա հիչ պիր մազարրաթ կէօրէմէզլէր: Պու խուսուսը պիզէ իսպաթ իտէնէք մէշհուր Խասքէյլիր Օհան օղլու վար իտի քի, պու ատամ Փուրունտա բիշմիշ պիր գուզույը էքմէք-լէ պէրապէր քեամիլէն եէմիշ տիր: Պունըն սուրէթը աքսիսի տախի միւմքին օլապիլիր: մէսէլա ժիմնասթիք իլէ ուղրաշան ճանպաղլար՝ զայէթ ազ եէմէկի ատէթ իթմիլէր տիր: զիրա էկէր չօգ եէսէլէրտի, օլ գատար նազիք հարէքեաթը իճրա իտէմէտիքտէն մատառ պիր թագըթ, միտէ խասթալդդարընա տախի միւպթէլա օլաճագլար իտի:

Թէրէյիլ թէրլէմէք տախի ատէթէ թապի օլապիլիր: Թէպէվիւլ վէ թէկավութ (քիւչիւք վէ պէյիւք հաճէթ) տախի հիւքմի իրատէթտէ օլապիլիր: Մէսէլա գօնագ արապաճըլարը, գայըգճըլարը կիսի պազը սէնաաթքեարլար պէրմիւգթէզաի սէնաաթ հաճէթը թապիլիյէյէ պիլմուգավէմէ սապը ու թէհամիւլ խուսա իսայլը միւտոէթ իճրա իթմէզլէր, վէ պէյիւք պիր գաչ քէրրէ թէքէրիւրլէ ատէթ հիւքմինէ կիրէր:

Կէօզ եանի գուվիէի պասարիյէ՝ մէլէքէ իլէ պազը սէնայիտէ էրապալընըն պախը չէօհրէթի օլան պիր

հալէ կէլիր: Մէսէլա պազը րէսսամ վէ նագգաշլար՝ րէնկէրին վէ խաթլարըն թէնասիւպ վէ սաիր խուսուսաթը տագիդասընը եէքնազարտա պոււլմազա միւգթէտիր տիրլէր քի, պիր ատի շախս՝ կիւնէրձէ տիգգաթ իթսէ գուսուրը պոււլամազ վէ իշթէ պիր րէսսամըն սէպէպը մէհարէթի գուվիէի պասրիյէնին պու մէրթէպէ մէլէքէ քէսպ իտիշի տիր:

Գոււլագ եանի գուվիէի սամիա՝ հէր կէօնա կիւրիւթի վէ բաթըրտընա ալըշըպ պիր վագըթ սօնրա արթըգ թէկսիր իթմէմէյէ պիլէ պաշլար: մեսէլա քօնուլար կիպի: Պազը մուսիքիշինասան՝ պիր ահէնկը ազիմոէ սէսէլուին ճիւզիմէտէ տէյիշմէսինի պիլէ հըսս իտէպիլիր: թէաթըօ մուզիգաճըպաշլարընըն վէրմիշ օլուըլը թալիմաթլար կիպի: Եինէ պու ատէթիէլէ տէյիրմէննի տէյիրմէնինին թիգ—թագ հարէքեաթըլը բէք աէչա ույգույա եաթըպ տէյիրմէնին կիւրիւթիւսի քէսիլտիքտէ տէրհաւ ույանըը:

Տիլ եանի գուվիէի զայիգա՝ ատէթէ թապի օլապիլիր, մէսէլա ֆէնա լէզգէթիւ վէ ամի մատաէլէրի եէմէյէ ալըշըլըր, նինս եաղը, պալըգ եաղը, սօլ-ֆարօ կիպի: Պազը ատէմէլէր պու գուվիէթիէրինի օլ տէրէնէ ատէթէ թապի գըլմըշըր տըր քի, եաղըն վէ շարապըն էյի իլուպ օլմամասը վէ նէրէնին օլուըլընը աղըզլարընա ալըր ալմազ խապէր վէրփրլէր, վէ պու կիպի ատէմէլէր էքրօրանըն էքսէրի կէօմրիւք-էրինտէ վէ պէյիւք մազազալարընտա իշէրլէր վէ տնլէրէ չէնինի (տէկիւրարէօր) թէսմիյէ օլընը:

Պրուն եանի գուվիէի շամիա՝ հէր նէվի գօգուլըրա ալըշըր, Մէսէլա ագվամը վահշիյէ խայլը մէսսափէտէն պազը հայվանաթըն գոգուլարընըն հիսս իտէրլէր, վէ էճզախսնէտէ էճզաճը իշիւն հիչ պիր գօգուն եօգ տըր : ։ ։ ։, վէ պունըն կիպի պազը Փէ-

նա գոգուլարլա մալիւմ օլան սէնաաթլարը տէրէօհ-
տէ իտէնէր՝ ատէթէ ալըմը տըրլար :

Գուվէի լէմայէ (շօշափելիք) քէօրլէրտէ պիր
տէրէձէյէ վասը օլուր քի էշեանըն շէքլ, խավաս վէ
թապիաթընա քէսը զուգուփ էյլըլէր, հէր ձինս
բարայը թանըրլար, վէ գապարթմա եազըւ քիթապ-
լարը բարմագլարըլա օգուրլար :

Հարէքեաթա տախի ատէթ թէկսիր իտէր : Ժիմ-
նասթիքէ վէ եա ատէմը հարէքէթէ ալըրլապիլիր :

Սէս տախի ատէթին զիյրը հիւքմինտէ տիր : Պա-
զը ատէմիէրին թապիմ օլուր սէտալարընըն նէ տէ-
րէձէլէրտէ մուէսսիր օլառուղը ճիւմիէնին մալիւմի
տիր . էջիւմիէ մէշչուր Մատազէլ Բաթթի : Թէր-
պիյէի սէտա իլէ նութգըն էքսէր խաթալարը թաս-
հին օլընապիլիր :

Նէվմ վէ եագազա (ույգու վէ ույանըդլըգ) քեա-
միլէն ատէթին թակթը գոմանտասընա վազ օլընա-
պիլիր . ազ վէ եա չօգ ույումաղա վէ մուայյէն վա-
գըթլարտա եաթմագ վէ գալգմաղա օլ տէրէձէ ալը-
շըլըր քի , թէրքի՝ պիլամահզուր միւմքին օլամազ :

Գուվէի ագլիյէնին իսթիմալի՝ պիւսպիւթիւն ա-
տէթին թակթը հիւքմ ու թէկսիրինտէ տիր : Մէսէ-
լա պազըլարը գուվէի լիէյալիյէլըրինի օլ տէրէձէ
իսթիմալ իթմիւէր տիր քի , ճիւլէրլէ րօման վէ
սահրէյի եազապիլիրէր , վէ պազըլարը տախի գուվ-
էի հաֆըզալարընը իսթիմալ իտուա , թէվարիլս վէ
սայիրէյի գուլայլըգլա տէրխաթըր իտէրլէր :

Սէնայի ալիյէնին իմրասը տախի ատէթին թահ-
թընտա տըր . չօնուգլարա գէրիլէն թէրպիյէ պիր ա-
տէթը մունթազամէտէն մաատուտ տըր :

Ատարը գապիիէ

Ատաթը թապիլիյէտէն օլմայարագ միւճու տէ իլ-

րասը մազարրաթ իտէն ատէթ՝ րէսսիլէ վէ եա զա-
պիիէ թէսմիյէ օլունուր : Էն պաշլընալարը իսրիմ-
նապիլէէս (օնանիզմ) (գիծութիւն) իլէ մէշրու պապը
քիւհուլիյէնին (իսրիթուր իչկի) սուի իսթիմալի տիր :
Էվէլքիսի իւզէրինէ պիր իքի սէօզ սէօյէյիպ , տիկէ-
րինի այրը պիր պէնտ իլէ թահթը միւթալայա ա-
լամաղը :

Իսրիմնապիլէէս ատէթը գապիհասընա կիրիթթար
օլան կէնձլէրիմիզին եիւզտէ սէքսէնի հէման թէլէֆ
օլմագտա վէ եիրմիսի տախի պիր թագըմ իլէլ ու
էմրազա միւպթէլս օլտրգլարը հալտէ եաշամագտա
տըրլար : Պու ֆէնա ատէթին նէթիճէ վէրմիշ օլտու-
զը խասթալըգլարը սայմագ՝ հէման թըպա քիւթիւպ-
էրինտէ միւնտէրիճ քեափֆէի էմրազլարը զիքը
իթմէք տիմէք տիր : Պազըլարը հիչ պիր մազա-
րընը կէօրմէտիք տէրլէր . պունըն նէ տէրէ-
ձէտէ պիր պօշ է քքեար օլտուզընը խսպաթ իթմէք
միւթէագըէն կէլէն խասթալըգլարտան անլաշըլըը
քի , հէման 100տէ 99ընըն սէպէպի էվէլտէն իթմիշ
օլտուզը իսրիմնապիլէէս տիր : Պու խասթալըգլարըն
էն պաշլընալարընը զիքը իտէլիմ : Էմրազը սասպիյէ-
նին (սինիր) քեափֆէսի քի , 100իւ միւթէձալըուզ
տըր : Գալպ խասթալըգլարը , միտէ , վէ մալ տր քօթ
թապիր օլընան քէմիք խասթալըզը քի նիհայէթի
էօլիւմտիր , վէրէմ վէ զիւրրիյէթսիզիք (ազամիյէթ) ,
կէօզ խասթալըգլարը վէ սաիրէ :

Ատարը մարազիյէ

Շօլ պիր ատէթէ թապիր օլունուր քի , պազը
խասթալըգլար՝ եա ճիւզի պիր սէպէպ վէ եախօտ
պիլա սէպէպ պիր չախստա թէքէրիւր իտէրլէր :
Մէսէլս նէզլէ պազը ատամլարտա ատէթ հիւքմինէ

կերմիւ օլուալ, ճիւզի պիր սէպէպիէ մէյտանա չըգար, վէ պունըն կիպի րիւմարիզմ թապիր օլընան եէլէր, հիւննաք (պօղազ) պրունտան դան կէլմէք, պրօնէփր թապիր օլընան կէյիւս խասթալըզը, ինգըպազ վէ սափրէ կիպի:

* * *

Ալէլ ումում զիեր օլընան իւչ նէվի ատարըն նասըլ իրտիկէրի իւկի ու էմրազըն էնվափ միւրէատիտէսի

Զօգ եէմէք ատէթի՝ միտէյի եօրուալ պիր թագըմ միտէ խասթալըզլարընա սէպէպ օլըրգտան պաշգա, ճիւմէի վիւճիւտէ տախի թէկսիր իտէրէք, գան պասմա վէ իֆրաթ տէրէճէտէ եալլանմա վէ անլէրին նէթայինի վախիմէսինէ տախի միւսթախտ գըլար:

Աղ եէմէնին մազարաթը տախի վիւճուտը զայիփ- էտէրէք էսպասը միւզիրրէնին թէկսիրինէ միւսթա- խտ գըլար, զիրա զայիփ պիր վիճուտըն՝ սալլամ վէ գավի պիր վիւճուտտան զիյատէ խասթալըզա կիրիփ- թար օլանազը շիւպէիսիզ տիր:

Ինգըպազը տախի՝ պաղըրսաք խասթալըզլարըն- տան՝ պիր գաչընը հասըլ իտիւալ, պասուրլարըն (մէ- մէ) հուսուլինէ պիրինճի սէպէպ տիր:

Իտրարը սագլամագ տախի մէսանէնին պազը խաս- թալըզլարընը հուսուլէ կէթիրիր, էզճիւմիէ գում վէ թաշ հասըլ օլուր:

Սայիր ատաթըն տախի հուսուլէ կէթիրէպիլէճէք- էրի մարազլար պիսսուհուլէ ֆէհմ օլունապիլիր:

* * *

Ատաթըն գավախտը սըհհիյէսի պահսընտա հալլի լազըմ կէլէն մէսէլէ շու տըր, եանի ատաթըն սըհ- հէթէ թէկսիրաթը միւֆիտէսի օլապիլի՞ր մի, եա-

խօտ վիւճուտէ պիր մազարրաթը վա՞ր մը տըր վէ եախօտ Փայիտէ վէ մազարաթտան արի՞ մի տիր: Մէզքիւր սիւվալէրին ձէվապը բէք կիւճ տիր:

Թէրպիյէ վէ հայաթը ումումիյէ վէ սէնայինին նէթիճէսի օլարագ ումումլը սըհհիյէյէ մուվափըգ օ- լան ատէթին վիճուտէ բէք չօգ Փախտէսի օլաճաղը տէրքեար տըր: Հէր հալուէ պու նէվի ատաթա րիա- յէթ իտուալ թանզիմ օլընմագ լազըմ տըր: Ատէթին պիր թագըմը տախի մուզիրր օլուալ ումում վիճուտէ մա- զարաթը օլուր: Հէր շախսըն վէ պախուսուս թապի- պին վազիփէսի պու կէ օնա ատէթէ ալըշանլարը ան- տէն վազ կէչիրթտիրմէք տիր քի, պու տա սէօլէ- նիլտիկի գատար գօլայ պիր չէյ տէյիլ տիր: Զիքը իթտիկիմիզ իւզրէ սինն, ճինս վէ միզամը տախի տա- խիլ հիսասպա ալմալը, վէ է յիճէ կէօգուն կէչիրիպ պատէհու շու եօլտա հարաքէթ իթմէլի:

1. — Եկէր իսրիմնապիլիէս միսիլիւ ատէթին մա- զարաթը տէրքեար իսէ գաթիէն վազ կէչիրմէլի:

2. — Եշրէպէի մուխամմիրէնին րագը շարապ վէ սափրէ կիպի) սուի իսթիմալի իթիյատը՝ թապի- աթ մագամընա կէչմիչ իսէ պիրտէն պիրէ տէյիլ ան- ձագ թէտրիճէն վազ կէչիրիլմէլի, զիրա պիրտէն պի- րէ լազըմ մէհազիրը ազիմէ հուսուլէ կէթիրիր:

3. — Եկէր ատէթին թէքէրրիւրաթը քէսիրէսին- տէն տօլայը վիւճիւտէ սուի թէկսիրի տէրքեար վէ ինրափ սէնաաթը ճիճէթլյլէ իկթիյամաթը զարուրի- յէտէն իսէ հաֆիփէտիրմէսինէ չարէ արանըլմալը տըր քի, հիշ օլմասա թէկսիրի հափիփէնսին:

4. — Զօգ եէմէք կիպի ատէթէրտէն եավաշ եավաշ վազ կէչիլմէլի:

5. — Վիւճուտէ մազարաթը պէօյիւք օլան ա-
տէթ եէրինէ մազարաթը հաֆիֆ օլան տիկէր պիր
ատէթի թավսիյէ էյլէմէլի, մէսէլա, րագը իչէնէ
սիկարա իչմէսինի թէնպիհ էյլէմէլի, վէ դայրիհիւմ:

•••••

Գ.

Գուվվէի ագլիյէ

Եվէլձէ պէնտլէրիմիզտէ ատարտան պահս իտուպ,
ատաթտան տախի ատարը զապինէյի եանի իսրիմնա-
պիինէ (գինութիւն) վէ իսբիրթուը իչկիէրին մազա-
րաթընը զիքը իթմիշ իտիք: Պու կիւն տախի ատարը
բապիինտէն մատառուտ օլան գուվվէի ագլիյէտէն
պահս իտէճէկիզ:

Գուվվէի ագլիյէ՝ ինսանլարը հայվանաթտան իւս-
թիւն թութան վէ պախի չէրէֆ օլան պիր գուվ-
վէթ տիր: Իշպու գուվվէի ագլիյէնին նէ կիպի պէր
շէյ օլորդընա տախի պիր չօգ էֆեարլար վար իսէ
տէ, պունլարըն իչինտէն էն մագպուլը վէ էն սա-
տէսի չու տըր, եանի գուվվէի ագլիյէ՝ հէվասսը
խամսէմիզին (հինգ զգայարանք) թէսիրաթընը ախզ
վէ գապուլ իտուպ, անըն թահթը իտարէսինտէ
պուլընըր: Գըսսա պիր միաւլ վէրէլիմ. էկէր կէօ-
զիւմիւզ օլմայախտի, պիզ ըշըզըն նէ' օլորդընա վա-
գըֆ օլմայաձագ իտիք, վէ տէկիլ եալընըզ ըշգ,
իլլա րէնկ, կիւզէլ, չիրքին վէ սախրէյի տախի Փէհմ
իտէմէյէճէք իտիք: զիրա անէրի Փէհմ իթմէք իչիւն
հէր նէ գատար պէյնիմիզ վար իսէ տէ, պէյնիմիզէ

պու թէսիրաթը վէրէն կէօզիւմիւզ եօդաըր: Թէզա
գուլագ, պրուն, տիշ վէ գուվվէի լէմսիյէ (չօշափիե-
լիք) կէօզ կիպի պէյնին միւթէսսիր օլմասընա վա-
սէթա աըրլար, անճագ այրը այրը խըզմէթլէրի օլ-
տըլը տէրքեար տըր:

Իմտի մատամ քի պէյնիմիզ պիր իշ կէօրիւյօր՝
եօրուլապիլիր, վէ պու եօրկունլըզըն նէթիճէսի տա-
խի զարարլը օլապիլիր: տիմէք քի պէյնին իսթիրա-
հաթը իճապ իտէր: Իշթէ պիզիմ ասըլ մագսատըմըզ՝
պու զարարլարըն էօնիւնիւ ալըպ անը եօրկունլըզ-
տան մուհաֆազա իթմէնին թարիգինի կէօսթէրմէք
տիր:

Գուվվէի ագլիյէնին այրը այրը պէշ վազիֆէսի
վար տըր:

1. — Տիգգաթ (աբանսիօն, ուշագրութիւն):
Հէվասսը խամսէնին թէսիրի իլէ հասըլ օլան թա-
սավվուր՝ քէսպ իտիլմէք, հէֆզ օլընմագ վէ սօնրա
զին անընըլա մէշղուլ օլարագ պէյն թարաֆընտան
էյիճէ հիւքմ վէ թագտիր օլընմագ իշիւն ըրգգար
լազըմ տըր: Հէր վագըթ տըգգաթըն լազըմ օլըրդը
կէօրիւլմէքտէ տիր: զիրա տըգգաթ օլմազսա հէվաս-
սը խամսէնին թէսիրաթը՝ զիհինտէ հիշ պէր էսէր
պրագմազ: Իշպու տըգգաթ քէյֆիյէթի՝ պէյնին
Փաիլ վէ ամիլ օլմասը տըր, վէ պու իշ կէօրմէքլիք
տախի գատընտա վէ էրքէքտէ, հէր եաշտա վէ ին-
սանըն պազը հալաթընտա պիր տէյիլ տիր: Իշթէ
պու ո՛պէ պլէրտէն նաշի հէր քէսին միւգթէտիր օլ-
տըգլարը ըրգգար թալէալ օլընմագ զիյատէսի իսթէ-
նիլմէ մէլի տիր: զիրա պիր չօձուղըն պէյնինտէն պիր
պէօյիւք ատամըն պէյնինին իճրա իտէպիլուիի տըգ-
գաթ իսթէնիլիր իսէ, չօգ վագըթ կէչմէքսիզին պիր
թագըմ պէյն խասթալըգլարընա սէպէպ վէրիլիր:

իշթէ չօճուգլար պէջոյէ իգթիտարլարընտան զիյա-
տէ տըգգաթ իթմէկէ մէճպուր իտիլէճէք օլուրլար
իսէ, ճիսմանի գուվիթտաէն տիւշէրէր :

Տիգգաթ՝ մաթլուպէ մուվաֆըք պիր սըրատա
արդա արդայա իճրա օլընմալը տըր պէջոյէ օլմազ
իսէ, թասավլուրաթը զիհնիյէ գարմագարըք օ-
լուպ պիրափիւրինի մահվ իտէրլէր, վէ սօնրա պիր
չէյ էյիճէ թէֆէքիւր վէ սուրէթը սահիհէտէ հիւքմ
իտիիմէզ ։ Հէվասս (զգայարանք) եավաշ եավաշ
թէրալիյէ օլուպ իւլիքթ օլընմալը . էկէր ազ վագրթ
իչինտէ պէյնի իւլիքթ իթմէմիշ վէ նազիք օլան չօ-
ճօճուղա պիրտէն պիրէ ալըմագ թէքիփ օլընըրսա,
եաշընըն իգթիզասընա զըտտ օլարագ պէյնի իշ կէօ-
րէճէկինտէն, պիր գաչ վագըթտան սօնրա իշ կէօրէ-
մէզ ։ Իշթէ պէյնին պէջոյէ իգթիտարընտան զիյատէ
իշ կէօրմէսի՝ պիր թագըմ պէյն հումմալարընա վէ
տիվանէլիկէ սէպէպ օլուր :

2. — Գուվիթի հաֆըզա (Ալմուար, յիշողութիւն)։
Տիգգար վասէթարյլա զիհնէ եէրլէշմիշ օլան թա-
սավլուրաթը եէնիտէն խաթըրա կէթիրմէքտէն ի-
պարէթ օլան պիր գուվիթ տիր, ագլըմըզըն էն ա-
ճայիպ վէ զարիպ օլան գուվիթի տիր : Զանն իտէր-
սին քի, թէսավլուրաթ՝ թութուլուր գաբըլըր պիր
չէյ տիր տէ անը պիր եէրէ թօբլայըպ գօյարագ իս-
թէտիկիմիզ վագթ արայըպ պուլուրըզ : Իշպու գուվ-
իթ՝ էկէր շախստա պիր օլմատըզ կիպի, էկէր եաշ-
տա տա պիր տէյիլ տիր : Էն էվիթ հասըլ օլան թէ-
էսիրաթ՝ էքսէր զէման էն զիյատէ գալըպ պիր չօգ
վագըթ սօնրա տախի խաթըրմըզա կէթ պիր : Իշթէ
պու սէպէպտէն տիր քի իսթիյարլար չօգ վագըթ-
լարտան պէրու կէմիշ չէյիլ սուրէթը սահիհէտէ
օլարագ տէրխաթըր իտուպ, հալպու քի պիր կիւն

էվիթ վուգու պուլընուշ օլան չէյլէրի ունուտըրլար :
Տիգգաթ կիպի էկէր պիր պիրի արգասընա վէ ազ
վագըթտա թէէսիրաթ ախզ օլունմուշ իսէ, անէրի
եա գարմագարըք վէ եա հիշ տէրխաթըր իթմէյիզ.
լաքին գուվիթի հաֆըզա՝ թէրպիյէ իւէ բէք չօգ ի-
ւէրէյէպիլիր : Բէք չօգ էշասս զիհնլէրինի պիր չօգ
չէյէր իւէ տոլուուրուպ հըֆլ իտէպիլիրէր, հալպու
քի պիր չօգլարը տա պիր պէյիթի, պիր թարիիրի վէ
սաիրէյի պիլէ խաթըրլարընտա թութամազլար :

Պազէն պազը չէյիլ օլ տէրէճէ պէյնիմիզտէ գա-
վիէն եաթըմը տըրլար քի, էկէր ան վէ էկէր տագիգա
անէրի տէրխաթըր իտէրիլ, վէ էկէր նէ գատար
տախի անէրի ունութմագ իսթէսէք ունուտամայըզ :
Էյլէնճէ վագըթլարընտա պիլէ զիհնիմիզտէն ըբ-
մայըզ պիլէրի պիհուզուր իտէրլէր : Իշթէ պէյլէ
դայըր իսթիյարի օլան գուվիթի հաֆըզանըն իշ կէօր-
մէսինէ րույս վէ եա սայրգլամագ տէրէյր քի, տի-
վանէլիկին պիր պաշլանկըզ վէ եա պիր նէփի խաս-
թալըգ տըր . Մէսէլա սէվտափ վտրան (նօսրալիի ,
հայրենեաց հիւանդութիւն) տէտիլէրի խասթալըգ՝
հիշ պիր չէյ տէյիլ . անճագ վաթանընըն պազը մա-
հալին խէյալը հէր տախիմ խաթըրա կէլմէսի տիր :
Պու չէյ էկէմմիյէթսիզ չէյիլ հագըթնտա տախի
վագը օլապիլիր : Գուվիթի հաֆըզանըն չօգ իշ կէօր-
մէսի՝ եօրկունլըզնա սէպէպ օլուր . պունըն իչիւն
իսթիրահաթա միւհմած տըր . աքսի թագտիրտէ ,
եաշ իւէրլէտիքճէ պու գուվիթ տախի էքսիլիր վէ
եա պիւսթիւթիւն մահվ օլուր, վէ եախօտ պաշ աղ-
ըըըը, պէյնէ գան թօբլանմա վէ սայիր խասթալըլա
պախ օլուր :

3. — Գուվիթի հաքիմէ (ժիւժըման , գատողու-
թիւն) : Տիգգար վէ գուվիթի հաֆըզա վասըթալըլա

պէյնին ախող իթմիշ օլտուղը թէսավվուրաթը ճէմ իտուպ , անլէրի պիրափիրէրինէ գըյաս վէ թաթալիդ իլէ պազը նէթիմէլէր հասըլ իթմէքտէն իպարէթ օլան պէյնին գուվկէթինէ՝ գուվկէի հաբիմէ տէնլյօր քի , կէրէք մատտի (նիւթական) վէ կէրէք մանէվի (բարոյական) պիր թագըմ հիւքիւմէրէ գարար վէրիլիր , իշթէ պէցլէճէ զիհին ուսուլ վէ թէտրիմ իլէ հարէքէթ իտէրէք նէթայինը սահիհէյէ վասըլ օլուր , Պիր շէյի տօղրու հիւքմ իթմէք իշիւն տայիմա անըն սըհէթինի արայրալ պուլմաղա սարֆը էֆեար իթմէք լազըմ տըր : Միւսթագիմ իւլ աթվար օլանլար՝ պու սըֆաթ իլէ մութթասըֆ տըրլար լաքին պազը հալէր . . . ահքեամըմըզը թէպտիլ իթափէրինտէն , տիւչարը խաթա օլմամըզա սէպէպ օլուրլար : Հիւքմ իթմէք մագսատըյըլա զիհին չօգ եօրմամալը , հէր եաշտա վէ հէր լագըթ պիր օլմամալը , զիրա թամտան սօնրա զիհին մէջըուլ իտիլէճէք օլուր իսէ պազը թէհիփէլը զուհուր իտէպիլիրլէր : Քէզա չօնուգլարըն պէյին վէ սափիր ազալէրի նազիք օլտուղընտան , տնլէրին չօգ եօրուլմալարը՝ պիր թագըմ արըզաթա սէպէպ օլուր :

4. — Գուվկէի միւթէխայեէլէ (իմաժինասիօն , երևակայութիւն) , ինսան՝ զիքը օլունան գուվկէթէրտէն մատտա պիրտէ գուվկէի միւրէխայեէլէյէ մալիք տիր : Պու գուվկէթ՝ վիւճուտը օլմայան պիր թագըմ էֆեարը իհտաս իթմէք , եանի խէկալաթ ալէմինտէ եաշամագտան իպարէթ տիր : Իշպու գուվկէի ալիյէ հէր շախստա պիր տէյիլ տիր : Պիր շափր (բանաստեղծ) իլէ պիր մուհասիպ (հաշուագէտ) պէյնինտէ գուվկէի մէզքիւրէնին նէ տէրէճէ ֆարգ օլտուղը մալիւմ տիր : Իշպու գուվկէթին արթմասը պազը հշիասըն պախօը սէրվէթի վէ շէօհրէթի օլ-

տուղը կիպի (քի անլէրէ լիւպ սահիպի , մէնի , հաննար թապիր իտէրլէր) , պազըլարընըն տախի միւթէտէր օլմալարընա պախօ օլուր : Էքսէրի լիւպ սահիպի օլանլար՝ պու զահիրի տիւնեատէն տատ ալմազլար , վէ ինսանլարտան այրըլմալարը (մենակեցութիւն) տիւնեայա տտէմի բազէթլէրինտէն նէչէթ իտուպ , պազէն տախի ագըլլարընը պիւսպիւթիւն դայպ իտէրլէր . միսալ օլարագ էզմիւմէ պէօյիւք չափրէրտէն կօրտ Պայրընը վէ պէօյիւք մուսփիշինասանտան Պէթօփէնի զիքը իտէլիմ :

5. — Թատլյէթը ագէլ (էնրէլիժանս ան ագրիվիթէ , ագրիվիթէ ըլ լ'էսրի , մտային գործնէութիւն) : Եօգարտա զիքը օլունան տէօրթ գուվկէթին հէրսի պիր եէրէ ճէմ օլուպ իւ կէօրմէլէրինտէն իպարէթտիր : Պէյնի սաղլամ վէ հէվասար խամսէսի եէրինտէ օլան պիր շախս՝ թէրպիյէ վէ տտէթլէ գուվկէի ագլյէսինի եխւքսէք պիր տէրէճէյէ գօյապիլիր , ամնա պիր շախս քի Փէնա կէօրիւր վէ Փէնա իշիտիր իսէ , անըն գուվկէի ագլյէսի՝ թապիի նազըս օլուր : Քէզա թապիի գուվկէի միւրէխայելէյէ մալիք օլմայանլարա իշպու գուվկէթի քէսպ իթափրմէք միւմքին տէյիլ տիր : Պիր շափրտէ , պիր րէսսամնոա վէ պիր մուսիփիշինաստա մէզքիւր գուվկէթ՝ պիր լիւպի բազի (բնածին հանճար) տիր :

* *

Գուվկէի ագլիյէնին զիյատէ եօրուլմասընըն նէրինէսի

Զօնուգտա վէ կէնճէրտէ վիւճուտ նազիք վէ տախմա պէօյիւմէկէ մէճպուր օլմալընտան , պու վագըլլարտա միւշքիւլ վէ գարըշըգ մէսէլէլէր իլէ մէշ-

դուշիտիւմէսի՝ պիր չօգ ֆէնալըգլարը մուճիպ օլուր։
Թէրպիյէի աթվալըն (մանկավարժութիւն, բետակօծի)
կէօսթէրտիկի ուսուլէ հէր տախմ րիայէթ իթմէք
շարթ տըր։ Ագլըն եօրուլմասընտան նաշի պիր թա-
գըմ ֆէնալըգլար զուհուր իտէր չէօլէ քի, իշթահ
ազալըր, հազմ կիւճիւիր, գապըգլուր ատէթ օլուր,
ափագան վէ չարբընթը զուհուրա կէլիր, սոուզա
տայանմամագ, չարուգ եօրուլմագ, վիւճիւտէ եաղ
ազալըր բէնկ սուլար վէ իլէլը մէ վրուսէնին (ժառան-
գական ախտ) տախմ զուհուրի գօլսյլաշըր վէ էվէ-
նիլութիւն սօնրա տիւնեայէ զայիֆ վէ նահիֆ չօ-
ճուգլար կէթիրիկիր։ Պազը էշխաստա տախմ պիր
թագըմ սինիր խասթալըգլարը վէ աղըրլարը վէ պէ-
յին հումմասը հուսուլէ կէլիր։

* *

իօրիղալարը ագլիյէկ տախր գավախը սըհիյէ

1. — Զօնուգլարա վէ կէնենլէրէ ախս օլան գավախ։
Պունլարըն թէրպիյէլէրի խուսուսընտա հէր հանկը
ուսուլ գապուլ վէ անլէրի հէր հանկը նէվի իշթիլա-
լաթ իլէ մէշըուլ իթմէք թէրմէկ օլունուր իսէ օլուն-
ուն, ույգույա թային օլընան վագըթլարտան մատ-
տասընը սուրէթը միւնասիպէտէ օլարագ էֆալը պէ-
սենիյէ վէ էֆալը ագլիյէ (Փիզիգական և մտաւորա-
կան կարողութիւնք) թախսիս վէ թագսիմ օլունմա-
լը տըր։ Կէնձէրի Փասլասըզ վէ տախմի պիր իշ իլէ
մէշըուլ իթմէմէլի, իւչ սաաթ եէթիշիր, վէ չօճուգ-
լար նէ գատար ու Փագ իսէլէր վագթը մէշըուլշէթ-
էրինտէ տէ օլ գատար Փասլա վէրիլմէլէ տիր։ Իշ-
թիղալաթըն նէվէրինի տախմ տէյլշտիրմէլի տիր։
շիւնքի այնը պիր իշ՝ մուխթէլիփ նէվէրինտէն օլան

իշլէրէ նիսպէթէն պէյնի տահա զիյատէ եօրար։
քէզա ժիմսութիգին նէվէրինի պիլէ միւմքին օլուր-
ղը գատար թէպատիլ իթմէք լազըմ տըր։ Իշթէ պու-
սէպէպտէն թահսիլու օլան չօճուգլարա թաթիլ վա-
գըթլարընտա կէզինմէք, եիւրիւմէք, օյնամագ, վէ
պտաթօն թալիմի իթմէք կիպի րիյազիյաթը պէտէնի-
յէյի (մամնամարզութիւն) պիրպիրի արգասընա իճրա
իթտիրմէլի . շիւնքի ժիմսութիգ՝ գուվիշի պէտէնի-
յէյի գուվիշլէշտիրէլէք, մէլէքեաթը ագլիյէ իլէ
միւվագէնէտէ (հաւասարտկըութիւն) պուլունտը-
րըր։ Ժիմսասթիգ՝ վիւճուտտա եօրկընլըգ վէ գը-
րըգլըգ կէթիրիր տէրէմէսինտէ օլմամալը տըր։

Սէքիզտէն 15 եաշընա գատար օլան պիր չօճու-
ղուն ույգու, իշթիղալաթ վէ իսթիրահաթ վագըթ-
լարը պէր վէճհը աթի թային օլունուր։

Պու եաշլարտա օլան չօճուգլարա 8—9 սաաթ-
ույգու էլզէմ օլուրզընտան, սապահէլարը էրքէն գալգ-
մագ իշիւն ագչամ էրքէն եաթմալարը իճապ իտէր։
Եաթմագտան գալգտըգտան սօնրա Զ սաաթ միւթէ-
մատիէն միւթէալա իլէ մէշըուլ օլմալը տըրլար։
պունտան սօնրա չօրպա, սիւտ վէ չօգօլաթա կիպի
պէսիյէլիմի պիր չէյ վէրմէլի . պատէհու պիր սաաթ-
գատար ժիմսասթիգ վէ իսթիրահաթ իթտիրմէլի
տիր։ Պունտան սօնրա եինէ Զ սաաթ գատար միւ-
թէալա իլէ մէշըուլ իթտիրիկիպ, պատէհու էյուէնէ
պիր սաաթ գալարագ էթտէն վէ սէպէտէն միւրէք-
քէպ թաամ վէրիէրէք, էյուէնէ գատար արամ իթ-
տիրմէլի վէ պատէհու պիր սաաթ գատար ժիմսաս-
թիգ, կէզմէք, օյնամագ կիպի, պունտան սօնրա
պիր պուչուգ իքի սաաթ գատար արամ իլէ պիր
բարչաճըգ տա էքմէք վէ բէյնիր կիպի պիր չէյ վէ-
րիլմէլի տիր։ սօնրա իքի սաաթ գատար տախմ միւ-

թալէա իթտիրիլիալ ագշամ թաամընը վէրմէլի , վէ պիր սաաթ գատար արամտէն սօնրա եինէ զ պու- չուգ սաաթ գատար կէ ձէ թահսիլինտէն սօնրա եա- թըրըլմալը տըր : կէնձ էշխասա հաֆթա պաշընտա պիր կիւն վէ հաֆթա օրթասընտա եարըմ կիւն րուխսաթ վէրմէք էն էյի թէտպիր տիր :

2. — Եիրմի եաընը քէնափուզ իսենլէրէ աիս գա- փափը սըհիիյէ : Պու եաշտա օլանլարտա զիյատէ իշ- թիղալաթը ագլիյէ՝ վիւճուտէ զիյատէսիլէ թէէսիր իտէր իսէ տէ , մէզգիւր թէէսիր կէնճլէրէ նիսպէթէն տահա ագտըր . պունընլա պէրապէր եօգարըտա զիքր իթտիկիմիզ խասթալըլարըն քեաֆֆէսի հասըլ օ- լուր : Պունըն իշիւն ագլը զիյատէսիլէ եօրմամալը վէ միւմքին մէրթէպէ րիյազիյաթը պէտէնիյէ իճրա իթ- մէլի . հէր կիւն վէ խուսուսիյէ թաամտան սօնրա ֆէգէլատէ զիհնի եօրան չէյլէր իլէ մէշլուլ օլմամա- լը , չիւնքի պու չէյէ տիգգաթ օլընմազսա , պիր թա- գըմ միտէ վէ պէյին խասթալըլարը հազըր տըր : իշ- թիղալաթը ագլիյէ իլէ մէշլուլ օլանլար՝ պէյնլէրին- տէքի եօրկունլըդը իզալէ իթմէք տէյիլ , պէլքի խա- փիթէթմէք իշիւն քեափի տէրէձէտէ ույգու ույու- մալը տըրլար :

Կէլէձէք պէնտիմիզտէ սէնայի ագիյէտէն պահս իտէճէյիզ :

Դ

ՍԷՆԱՅԻԻ ԱԳԼԻՑԷ

(Տէ բրօքէսիօն էնթէլէթիւլ)

Մալիւմ օլուրզը վէճհէտ սէնայի՝ իքի գըսմ օլուպ , պիրի սէնայի մէխանիթիյէ տիր քի , պուրատա ագլ

օլ տէրէձէ իշ կէօրմէզ , իլլա ինսան պիր ճանսըզ մաքինա կիսիլ իշէր : Պու թապիր իլէ ագլըն հիչ մէտխալի եօգ անլաշըլըր իսէ տէ , հիչ պիր իշ եօգ տըր քի ագլը անըն իլէ մէշլուլ օլմապըն , անձագ վիւճուտ ագլըլս նիսպէթէն աահա զիյատէ եօրու- լուր : Սէնայինին տիկէր նէվի իսէ սէնայի ագլիյէ տիր քի , պուրատա ագլըլ վիւճուտէ նիսպէթէն բէք զիյատէ իշ կէօրիւր . վէ պիզիմ ասըլ մագսատըլըզ ագլըլ իլէ ուղրաշան գէ վաթըն նէ կէօնա խասթալը- լս տիւչար օլուպ վէ նէ^o կիսիլ թէտապիրը սըհհիյէ- յէ միւհթած օլտուգլարըն զիքր իթմէք տիր :

Սէնայի ագլիյէ իլէ ուղրաշանլար հագ գընտա պիր նէվ թէտապիր սէյլէնէմզ զ զիրա պիրափրէրին- տէն բէք չօգ Փարգլը գըսմլարը հավի տիր . Հէր պիր գըսմըն թէտապիրինի այրը այրը սէ յլէմզ իշմա- պը հալտէն տիր . Պունըն իշիւն սէնայի ագլիյէտէ պիր թագսիմ գապուլ իթմէկէ մէճպուրըզ : ՀըՓզիւ սըհհէ (առողջաբանութիւն) մուալիմի մէշհուր Պէքէ- րէլ պաշըլճա տէօրիթ գըսմ գապուլ իտէր :

3. — Սէնայի ագլիյէ մահտուտէ՝ (բրօքէսիօն էնթէլէթիւլ սիսպօրտօնէ) . Պու գըսմտա եազըճը , քեաթիպ վէ հէր սընըփ մէմուրիյն պուլունուր : Պունըն ագլըլարընը օլ տէրէձէ եօրմազա միւհթած տէյիլափիրէր . զիրա իշպու սէնաաթլարըն իճրասը իշիւն ճիւզի մալիւմաթ վէ քիթապէթ լազըմտըր : Պունտան Փազլս օլարագ սէնայի մէզգիւրէ՝ պիլա- խէրէ իւլֆէթ վէ տաէթ իլէ զիհնի հիչ եօրմայարագ իյֆա օլունուր : Իշպու սէնաաթլարտա պուլընան- լարըն էլլէրի ագլըլարընտան զիյատէ իշ կէօրտիւ- կինտէն , պաշ բարմագ եախօտ գալէմ թութըլըն իւչ բարմագ թիթիրէմէկէ պաշլար , վէ պիլափէրէ գալէմ թութմազա մանի օլուր : Պու պիր նէվի խաս-

թալըգ տըր քի . մաասը հիւթքապ (գրամբ տէ զ'երի-
վէն) թապիր օլընըր . եազընըլարըն պու խասթալը-
ղընը տէ Փ իշիւն պազը ալաթլար իյնատ օլընմըշ տըր
քի , անլէր վասէթասըրյլա բէք չօդ կիւճիւք չէքմէք-
սիզին եինէ եազը եազմաղա տէվամ իտէպիլրէր .
էն զիյատէ գուլլանըլանլար շունլար տըր . աբարէլլ
ըր Վէլրօ , աբարէլլ ըր Տիւէն ըր Պուլօներ , աբա-
րէլլ ըր Նուսպառւմ :

Էկէր բարմագլարըն թիթիրէմէսի՝ տահա սօն տէ-
րէճէյէ հէլմէմիշ իսէ , պազը տէ Փա ճիւզի թէտպիր .
նէրլէ տէ Փ օլուր : Շէոյլէքի իլէթ էքսէրիա գօլու-
նու եազըլանէյէ տայամայըպ էլինի եօդարը թու-
թարագ եազը եազանլարտա վէ զայէթ սէրթ վէ ին-
ճէ գալէմ գուլլանանլարտա օլուր : Պունըն իշիւն
պիր միւտտէթ եազմագտան վազ կէչմէլի . Էկէր եազ-
մագ մէճապուրի իսէ , բարմագլարը պիրպիրէրինէ
եագլաշարմագտան գուրթարմագ իշիւն իքի սան-
թիմէթր գալընլրզնտա գալէմ գուլլանըլմալը տըր .
վէ էկէր պունընլա տա տէ Փ օլմազսա , թիւյ գալէմ
գուլլանըլմալը տըր : Տօգթ . Պէնի — Պարտ՝ սոուգ
տուշ իլէ պազը Փափտէլէր հասըլ օլուզընը զիքր ի-
տիյօր : Քէզա Տօգթ . Տիւչէն տը Պուլօներ : վէ Օնի-
մուս՝ էլէքթրիգտէն Փայտէ կէօրմիւշէր տիր : Տօգ .
Տիֆէնպախ վէ Տօգթ . Լաուկէնպախ՝ ամէլիյաթը
ճէրբահիյէ իլէ պազը խասթալարը էյի իթմիշ օլուզ-
լարընը իշար իտիյօրլար իսէ տէ . էհէմմիյէթտէն ա-
րի տիր :

Պու սէնաաթլարլա մէշլուլ օլան գէվաթ՝ ալէտ-
տէվամ օթուրմաղլա իմրարը վագրթ իթտիքէրին-
տէն . պասուր վէ գապըզ իլէթինէ կիրիթլար օ-
լուրլար . Պունըն իշիւն միւլայըմիւք վէրէն չէյլէրի

եէմէլի վէ կէզինմէլի , վէ իյնապ հալինտէ տէ հազիգ
պիր թապիպէ միւրաճաաթ իթմէլի տիր :

2. — Սէնայիի ազիյէի ալիյէ (Բրօժէսիօն էնրէ-
լէքրիւէլ ազրիվ) : Պու գըսըմտա վիւքէլանըն էքսէ-
րիսի , թապիպէր , հաքիմէր , ավօգաթլար , միյմար
վէ միւհէնտիսլէր պուլունուր : Իշպու սէնաաթլարըն
իձրասը՝ ագլըն բէք չօդ զիյատէ օլմասը վէ մալիւ-
մաթը քէսիրէ վէ մախսուսիյէ , զիյատէ տիգգաթա
վէ գուվզէի հաֆըզանըն (յիշողութիւն) տօղրու վէ
գուվզէի հաքիմէնին (դատողութիւն) տաիմա սալիմ
օլմասը իճապ իտէր : Պունլար հագգընտա սուրէթը
ումումլիյէտէ իգթիզա իտէն գավախտը սըհհիյէ՝ ան-
ձագ վիւճուտըն հարէքէթի իլէ իշթիզալաթը ագլիյէ
քեաֆի վէ միւֆէնասիպ պիր տէրէճտէ պէրապէր
օլմագտան իսպարէթ իսէ տէ , իշպու սէնայինին պա-
զըլարը՝ պազը իտւսուսաթ մէյտանա կէթիրտիքէ-
րինտէն , անլէրէ տաիր պազը քէլամ սէ օյլէ մէք իյ-
ճասը հալտէն տիր :

3. — Հէքիմէր . — Աթըպպա՝ թապիի քէնտիէ-
րինէ ափտ օլան գավախտը սըհհիյէյի պիլտիքէրին-
տէն , անտէն սարֆը նազար իտէրիզ : Անճագ անլէ-
րին պէնիի պէշէրէ իթմիշ օլուզգլարը պէ օյիւք էյ-
լեքէրինի զիքր իլէ քէնտիէրի իշիւն ազիզ վէ մու-
գատտէս օլան հայաթլարընըն ինսան ուղընա գի-
տա իթտիքէրինի տափի իշար իթմէք իսթէրիմ : Ին-
սան ուղրունա Ֆէտաեարլզ : Էկէր պու լուզէթէր՝
լուզէթ քիթապընտան չըգարըլսա , (նասըլ քէ էկէր
քէս քէնտի Գիքրինտէն չըգարմըշ տըր) , անը պու-
մագ իշիւն թապիպէրի տնմագ քեաֆի տիր : Պիր
թապիպ՝ թալէպէլիքտէն թա էօմրիւնիւն սօն վա-
գըթլարընա գատտար տափիմա թէհիքէ վէ իշկէնճէ
ալթընտա տըր : Ֆէտաեարլզ՝ իլմը թըպպըն էլիֆ-

պէսիլէ պաշլար : Շէօյլէ քի , պիր թալէպէի իլմը թըպալ՝ թէշրիհւանէյէ (անդամահատութեան սրահ) կիրիա ճիւզի պիր պուչագ եարասը ալսա , էօլիւմիւ հազըր աըր . քէզա օգոււթըզը վէ կէ օրտիկի խասթաւ- ւըգ իլէ քէնտիսինին խասթա օլտըզնը զանն իտէ- րէք , հէր տախմ գօրգու վէ մէրագ իչինտէ օլուր , պոււշազ խասթալըգլարա կէ օյիւս վէրիր , զիհնինի իշիղալաթը ագլիյէյէ սարֆ իթմէթտէն խտէ , էօմ- րիւնին պիր գըսմընը խասթալարը թէտավի վէ պին տիւրիւ մէշագգաթլար իլէ թէայիւշինէ լազըմ կէ- լին ագչէյի թէտարիք իթմէկէ սարֆ իտէր :

Թապիպէլէր՝ պէնիի պէշէրին գուրապանլարը օլութ- լարընը խպաթ իշիւն Տօգթ . Գասբէրին (Պէրլինտէ) սէնայիի միւթէտատիտէ հագգընտա թանզիմ իթմիւ օլութը սթաթիկի իշար իտէրիմ .

70 եաշընտա էօլինլէրին տաէտի շու աըր .

100 տէ 43 րուհանիլէր (թէոլօժիէն)

» 40 զըրաթձըլար (ակրիքիւթէօր)

» 35 պէյիւք մէմուրլար (ամբլուայէ սիւ- բէրիէօր)

» 35 թիւճճարան (մարշան)

» 32 զապիթան (միլիթէր)

» 32 քիւչիւք մէմուրլար (ամբլուայէ էն- ֆէրիէօր)

» 29 ավօգաթլար

» 28 էհւը սէնայիի նէ ֆիոէ (արթիոթ)

» 27 մուալիմէր (բրօֆէսէօր)

» 24 թապիլէր (մէտաքն բրաթիսիէն) :

Իմտի նէ սէպէպէ հէքիմէրին 100 տէ անձագ 24 ի 70 եաշընա գատար եաշայօրլար , մատէմ քի խաս- թալըգլարըն էքսէրիսինին սէպէպինի պիրլէր , վէ անտէն սագինապիլիրէր :

Զիքը իթմէլիյիլ քի , հէքիմլիք գատար մատտի (Փիղիգական) վէ մանէվի (բարոյական) եօրուլմայը իյնապ իթմիրէն հիշ պիր սէնայի եօգտըր . . . , զա- յէթ աղ պիր իսթիրահաթ պըրագըր . Հէքիմլէր՝ տախմա եօրուլուրլար , վէ տախմա թաշընմադ պիր մէուուլցէթը մանէվիյէ թահիթընտա աըրլար . վէլա- ուլ հայաթը գըսալթան պիր թագըրմ թէէսիրաթը մուզիրընին եիւքիւ ալթընտա հէր տախմ էզիլէք . աէ տիրլէր . . .

Բ. — Մոււալիմին բրօֆէսէօր . — Մոււալիմ իքի սէպէտէն նաշի խասթա օլապիլիր . Պիրի՝ տէրս վէր- մէք իչիւն էվիլէմէ հազըրլանմասը քի , իշթիղալա- թը ագլիյէ շէտիտէ իլէ օլուր , վէ իքինճիսի՝ էս- նաի թէտրիստէ թէքէլլիւմ իթմէսի տիր . Իշպու- տէրս վէրմէք՝ էկէր պէյիւք սալօնլարտա օլուր իտէ , սէսին եիւքսէլմէսի իճապ իտէր . պունտան տախմ սէս պօղուգուը վէ պօղազըն իթիհապը զուհուրա կէլիր . Սըգ սըգ քիւրսիյէ չըգըպ տէրս վէրէն մու- ալլիմէր՝ մասա իւզէրինտէ պիր պարտագ սու ալս- րագ անտէն արա սըրա ազար ազար իչմէլէրի լազըրմ կէլիր , վէ սէսի հէր տախմ եիւքսէք թութմագտան խտէ , քէլամըն թէէսիրաթընը արթըրմագ իչիւն էլ վէ այագլարլա պազը կէօնտ իճապընճա հարէքէթ իթմէլի տիր :

Յ. — Սէնայիի ագլիյէի միւթէխայյիւլէ (երեւա- կայութիւնը գրգռող արուեստը) : — Իշպու սընֆոտա պուլընան տաէմլէրին իշթիղալաթը՝ գուվկիի միւ . թէխայյիւլէնին ֆիգէլատէ օլարագ մէշզուլ օլմասը աըր : Մէսէլա , բէսասմլար (բէնիր) , սազէնտէկինան (միւզիսիէն) , հէյքէլթրաշ (սիւլբրէօր) , էփսանէ նէ- ֆիս (արքիսր տրամարիէ) վէ շուարա (բօէր) , սէնա- յիի մէզքիւրէնին իյփասը իչիւն էքսէրիյա գուվկիի

միւթէխայյիւլէնին ֆէփէլատէ իշ կէօրմէսի լազըմ տըր : Մոււմակիւյհիւմ տայիմա խէյյալի պիր թագըմ չէյյէր իլէ մէշզուլ պուլընտըլարընտան , պազը տէ . Փա պիր չօգ միւնասիպէթսիզվելէր ինրա ինէրլէր , վէ իշթէ պու միւնասէպէթսիզլիքէր տախի պիզ- զաթ տիվանէլիք կէթիրիրլէր վէ տիվանէլիքտէն զի- յատէ սրիրթօլ իշկիլէրէ հազէսքեար օլմալարը ճի- հէթիյլէ , պունտան հասըլ օլան խասթալըլարա կի- րիթթար օլուրլար քի , օ խասթալըլարը տախի իս- բիրըօլ իշկիլէր հագգընտա եազմըլ օլուզըմ պէնտ- տէ զիքը իթմիշ իտիմ :

4. — Իւլէմա (իւսավան) : Իւլէմա գըսմը՝ պաշ- գաճա պիր սնըփ թէշըլիւլ իտէր վէ քէնտիլէրինէ մախ- սուս խասթալըլարը վար տըր : Պունլարըն պուլըն- տըլարը հալաթ՝ պիլսասսա պիզայէթ գարմագա- րըլը վէ միւշքիւլ մատտէլէրէ եախօս պիր թա- գըմ մէսաիլ վէ սաիրէնին հալինէ տաիր զիհնին զա- յէթէ եօրդունլըլընտան իպարէթ տիր : Իւլէմալար՝ մէշզուլիյէթիէրի էսնասընտա զիհնլէրի պաշգա չէյ- լէր իլէ գարըշմամասը իշխն եալընըզ վէ պամպաշգա պիր սուրէթտէ եաշամալարը իգթիզա իթտիկինտէն , սաքին վէ րահաթ էօմիւրիկիւզար օլմագլըզա մէճ- պուր տըրլար , իշթէ մէլէքեաթը ագլիյէնին ֆէփէ- լատէ օլարագ եօրուլմասը վէ օթուրմազլա էօմիւր- կիւզար օլմագլըզն նէթիճէսի՝ Մ. Ռէվէյյէ-բարի զին՝ հէլը մէարիփէ տաիր գաէմէ ալմըշ օլուզը հըֆ- զը սըհհէթ քիթապընտա (*) հագգը իլէ թավսիփ իթտիկի սընըրլարըն չօգ թէնպին օլմասը (ջղային

(*) Ֆեզիօլոժի է իմիւն տէ զ'օր լիփէ օ թրավօ տը լ'էսըրի , բոր ժ. թէվէյյէ-բարիդ , մամպը տը լ'Ակատէմի տը Մէտը- սին .

սաստիկ գրգռում) հալէթի քէսրէթ իւզրէ կէլմէսի տիր : Հալէթը մէզքիւրէ իւլէմայը էքսէրիյա հէր նէ- վի սընըր իւլէթէրինէ տիւչար գրլար . քէզա միտէ սանձըլարը , գապըզլըգ , պասուր . մէսանէտէ թաշ բէյտա օլմագ , պաշ աղըըսը վէ կէօզուն պօզուլմասը վագը օլուր :

Էհիլ մէարիփ վէ իւլէմա՝ քեափէի տէրէճէտէ ույ- գու ույումատըլարընտան , էկիր գավսիտը սըհհի- յէյէ րիայէթէն վագթթլարընա միւսափի սուրէթլէ օլարագ իթիտալ իւզրէ իշթիլալաթը ագլիյէ իլէ մէշզուլ օլմալա վէ քեափի տէրէճէտէ հարաքէթը պէտէնիյէ ինրա իթմէկէ թագսիմ վէ թախսիս իթ- մէյէճէք օլուրլար իսէ . էքսէրիս վիւճուտտէն տիւ- չըրէք զայըթլանըրլար :

Իւլէմանըն րիայէթ իթմէյէ մէճպուր օլուզըլարը աիկէր պիր թագըմ թէտապիր տահա վար տըր : Շէ օյէ քի , էշխասը մէզքիւրէնին թամամ վագթթլարը մունթազամ օլմագ իյամա իթտիկի կիափի հէման թամամ իտէր իթմէկէ պէօյիւք վէ միւշքիւլ պիր միւ- թլաա իլէ մէշզուլ օլմայըպ , ույզուլարը տախի քեափի տէրէճէտէ ուզուն օլմալը տըր : Խիւլասափէլամ պէօյիւք վէ միւհիմմ մէշզուլիյէթլէրտէն սօն- րա պազը մէրթէպէ էյլէնմէլի տիր , եազ մէվիմին- տէ քէօյտէ իսքեան վէ ազ չօգ ուզուննա սէֆէրէր իտիլմէսի տայիմա իւլէմայա թավսիյէ օլընմալա սէ- զա տըր : Իշթէ պու եօլտա հարէքէթտէն իւլէմանըն սուրէթը թէայյիւշիրինտէ թէպէտտիւլ հասըլ օլ- արգտան պաշգա , զէփիւաթը միւթէտտիտէ իլէ միւթէլզզիզ օլաճագլարը կիափի , վիւճուտճէ շէտիտ հարէքէթ իթմէկէ տախի մէճպուր օլուրլար . վէ սունլար իլէ պիրիփտէ սափի հավս թէնէփիւս իթ- մէլէրի՝ վիւճուտէրինի վէ սըհհէթիէրինի հալը սա- իւրինէ տատէ իտէր :

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Հետեւողութեամբ Տրպէ, Ալֆրէտ Մօրի, Քլօն—
Պէրնար, Պէքէրէլ, Միշէլ—Լէվի, Ռովէյ—Փարիզ եւ
այլ համբաւաւոր հեղինակաց, սոյն հատոր այսօր ժո
դովրդեան կը ներկայացնեմք. բաւական տպագրական
տառասխալիներ սպարած են զործիս մէջ, սակայն ուշիմ
ընթերցողն զայնս ինքնաբերաբար կրնայ ուղղիլ. ոռով-
նեսեւ այդ բառեր գրիս մէջ յանախս կրկնուած լինե-
լով, սխալին հանդէպ ուղիղն ալ կայ, ոռով ընթերցողն
անմիջապէս կրնայ ոռուել ուղիղն, այս պատճառաւ
աւելորդ համարեցինք սխալ—ուղիղի ցանկ մը աւելցը-
նել: Գերմանիոյ Գահաժառանգին նիւանդութեան մասը
ինչ ինչ պատճառներով վերցուած է:

ՏՐ. Կ. Յ. Փ.

ՃՇ

ՀՀ Ազգային գրադարան



NL0336817

